

Ln

1992

1999

ՄԱՆՐԻԱԳՆՈՒԹԻՒՆ



ԳՐԵՑ

ՅՈՒՐ. Ն. ՏԱՂԱԻԱՐԵԱՆ

Ազգային Գիտություն (Licencié es-Sciences)  
Վկայեաց Բարիգոչ Բաստոնեան աստվանարանին  
Օգնական բժիշկ Ծրանասիան հիւանդանոցին Կ. Պոլսոյ



معارف نظارت جلیله سنک فی ۱۹ ربیع الاول سنه ۱۳۱۵ تاریخلو و ۲۲۶ نومروی  
رخصتنامه سیله طبع اولمشدر



Ltn  
1992

Կ. ՊՈԼԻՍ

ՅՈՒՐ. ՆՏԱՆ Կ. ՊԷՐՊԷՐԵԱՆ


1898

# ՄԱՆՐԷԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Գ Ր Ե Ց

ՏՕԲ. Ն. ՏԱՂԱԻԱՐԵՍՆ

Ազգս ի Գիտութիւնս (Licencié ès Sciences)  
Վկայեալ Բարիգոյ Բասկոնեան ուսումնարանէն  
Օգնական բժիշկ Ֆրանսական հիւանդանոցին Կ. Պոլսոյ



معارف نظارت جلیله سنک فی ۱۱ ربیع الاول سنه ۱۳۱۵ تاریخلو و ۲۲۶ نومروی  
رخصتتانا. سیله طبع اولمشدو





A  
SON ILLUSTRE ET SAVANT MAITRE

**E. DUCLAUX**

MEMBRE DE L'INSTITUT

*Directeur de l'Institut Pasteur*

*Professeur à la Sorbonne et à l'Institut agronomique*

HOMMAGE

D'ADMIRATION ET DE PROFONDE RECONNAISSANCE

*de son élève*

N. D.



Ա Ռ

ՀՈՅԵԿԵՊ ԵՒ ԲԵԶՄԵԼՅՄՈՒՑ ՈՒՍՈՒՑՅԻՉՆ ԻՒՐ

**Է. ՏԻԻՔԼՕ**

ԱՆԴՄ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՍՈՒՆ

*Տնօրէն Բասկոնեան ունիււստիկի*

*Ռաւնչից Սօրյօցի եւ Երկրագործական ունիււստիկի*

Ի Ն Շ Ա Ն

ՄԵՆԻ ԶՈՐՄԱՑՄԱՆ ԵՒ ԻՌՐԵ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՆ

Զօհե սակ իւր

Ն. Տ.

41997. 60

28 1998

Paris, le 3 Décembre 1897

INSTITUT PASTEUR

Mon cher Monsieur,

Je ne peux que vous féliciter de l'idée que vous avez eue d'écrire, dans une langue qui n'avait pas encore été employée pour eux, l'histoire des microbes. Je ne la lis pas, malheureusement, cette langue. J'ai feuilleté très-attentivement votre petit livre, avec la traduction de la table des matières sous les yeux, et j'ai tâché de deviner par les figures, par ce que je pouvais comprendre du texte, qu'elle était sa structure et qu'elle vie y circulait. Il me semble qu'il contient beaucoup de choses, exposées dans un ordre logique. Vous y avez adopté un ordonnancement très méthodique et très clair. Comme votre livre n'est pas gros, vous avez dû vous en tenir à ce qu'il y a d'essentiel dans les méthodes, et de général dans les théories. Un exposé didactique ne demande pas autre chose. Il faut solliciter l'attention du lecteur, en lui faisant espérer qu'il peut apprendre rapidement un certain nombre de notions importantes. Quand on l'a appelé, il faut le retenir par la clarté du plan et la netteté des idées. Il faut faire passer sous ses yeux quelques figures qui le reposent en le mettant en contact avec la réalité.

Votre livre réalise de ce plan toute la partie que je peux voir, et doit aussi réaliser le reste. Je lui souhaite le succès auprès de vos compatriotes, et vous prie de me croire votre tout dévoué.

E. DUCLAUX  
Membre de l'Institut  
Directeur de l'Institut Pasteur  
Professeur à la Sorbonne et à l'Institut  
Agronomique

Բարիզ, 3 Դեկտեմբեր 1897

ԲԱՍՏԵՕՒԵԱՆ ՈՒՍԻՄՆԱՐԱՆ



Սիրեցեալ Տէր,

Կը շնորհաւորեմ զՁեզ վասն գաղափարին զոր ունեցաք զրելու մանրէից պատմութիւնն լեզուաւ մը՝ որ դեռ գործածեալ չ'էր առ այդ: Այդ լեզուն անծանօթ է ինձ զժբարդաբար: Ուշի ուշով Թղթատեցի Ձեր փոքր գործն, աչացս առջեւ ունենալով նիւթոց ցանկի Թարգմանութիւնն, եւ ջանացի՛ պատկերաց ձեռօք եւ գրութենէն ունեցած հասկացողութեամբս՝ գուշակել ինչ որ է գործին պարունակութիւնն, եւ ինչ ոգի որ կը տիրէր անդ: Ինձ կը թուի թէ շատ բան կը պարունակէ Ձեր երկն՝ տրամաբանական շարքով մը արտայայտեալ: Դուք անդ ընդունած էք մեթոտաւոր եւ վճիտ կարգադասութիւն մը: Գրքերնիդ մեծ ջըլլալուն՝ բաւականացած էք միայն ծանուցանելէական զրուութիւններն եւ ընդհանուր տեսութիւններն. ուսուցողական գործի մը համար աւելին ջ'պահանջուիր: Ընթերցողին ուշն խնդրելու է, յոյս ներշնչելով նորա՝ թէ կրնայ շուտով ուսնիլ բաւական կարեւոր ծանօթութիւններ. ընթերցողն հրաւիրելէ վերջ՝ զայն բռնելու է ծրագրի պայծառութեամբ եւ գաղափարաց վճիտութեամբ. նորա աչաց առջեւէն անցնելու է բանի մը պատկերներ՝ որք զայն կը հանգչեցնեն իրականութեան հանդէպ դնելով:

Ձեր գիրքն իրագործած է այս ծրագիրն իմ հասկցած մասանց մէջ եւ անշուշտ մնացեալի մէջ ալ: Յաջողութիւն կը մաղթեմ նորա՝ ձեր հայրենակցաց մօտ, եւ կը խնդրեմ որ զիս համարիք Ձեր անձնանուէրն:

Է. ՏԻՒԲԼՕ  
Անդամ Գիտական կանադին  
Տնօրէն Բաստեօնեան ուսումնարանին  
Ուսուցիչ Սօրպօնի եւ Երկրագործական ուսումնարանին



## Յ Ա Ռ Ա Ջ Ա Բ Ա Ն

Մանրէից (Microbe) ծանօթութիւնն ընդ է, սակայն  
նոցա դերերու կարեւորութիւնն՝ զիսկնց մեծաւթոյս  
դասակարգ մը կը հետաւնէ իրենց ուսման . որով եւ  
Մանրէաբանութիւնն հսկայաբար կը յառաջադիմէ,  
եւ արդէն ինկնուորոյն զիսութեան մը վերածուած է:

Մերագնեայ բժիշկիք եւ զիսունք՝ օտարաբարբառ  
մասնագիտական գործերու ձեռնօք՝ ծանօթացած են այս  
զիսութեան, եւ զիսական ու բժշկական հանդիսներու  
միջոցաւ կը հետեւին մանրէաբանական ընդունիչ գի-  
տերու ու շարժմանց . սակայն զիսասիրաց եւ հետա-  
քիրաց մի հոծ բազմութիւն՝ որ միշտ ՚ի հանդիսս եւ  
յօրաբերս ընթեռնու մանրէաբանական շուրեր, ընդ-  
ուն յետաքրքիրներ եւ զիսութեան ընդդէմ մանրէից  
սարած յաղթանակներն՝ որոշ չ'է կարող ընթեռնել զայ-  
նքս . ընդհանրապէս օտար լեզուք սննդաբան եւ սոցա  
շատերուն, եւ թէ նոյն իսկ լեզուագիտք՝ չ'կարեն բա-  
շխուցել օտարաբարբառ ընդունեցող մասնագիտական  
գործածի մը իմաստն: Որոշի եւ մանրէաբանական զի-  
սութիւնն ՚ի մեզ ժողովրդականացնելու համար՝ մի  
հստաբարբառ գործի պէտքն կը զգացուեր, այս պա-  
հանցիկ համապատասխանելու եւ այդ թերին լեցնելու  
նպատակաւ գրեցիմք ներկայս:

Գործս կը պարունակէ իւր մեջ՝ ինչ որ հարկ է  
զիսնայ զիսասիրի մը, եւ նոյն իսկ ոչ մասնագիտ  
զարգացեալի մը համար. սնդ համառոտս՝ եւս մասն-

րեալքանութեան պատճառովն , նկարագրած մանրէից կազմն ու կենսաբանութիւնն , ցուցուցած թէ՛ մանրէի նման այլ եակաց 'ի միմեանց յառաջ գալն եւ ոչ թէ ինքնամիջ սերմամբ (génération spontanée) , բացարձակ եւ մանրէից յառաջ թերս երեւոյթներն , մասնացոյց ըրած եւք անց բնակավայրերն , եւ վերջապէս այս մանրադիտական եակաց մշակութեան եւ անց խոշորակութեան մասին գաղափար մը սաշե վերջ՝ մօտէն ֆլեմս եւք հիշակաւոր մանրէից դերերն եւ անց յաղթելու միջոցներն , եւ հասկ ռուսն վերջին գլոխով թուած եւք մանրէներէ առեւտր սարափոխիկ հիշակութեանց գլխաւորներն , սաշով անց դեմ պաշտպանութեան եւ կոռուելու ծակօր միջոցներն ու դարմաններն : Ի մի բան՝ պարզուած են սա մանրեալքանական բոլոր տեսութիւններն , երեւոյթներն եւ օրէնքներն : Մանրէից իւրաքանչիւրին ռոյնն նկարագրութիւնն եւ անց գործունեակութեան պատճառովն՝ մասնագիտաց յատուկ են , ուստի եւ գայնս յապարած եւք , եւ արդէն ներկայ գործիս միջոցաւ մանրեալքանութեան հետ ընտելացողք՝ կրնան իսկ հասկնալ մասնագիտական գործերն :

Մանրեալքանութիւնն միայն բժշկութեան օժանդակ գիտութիւն մը չ'է , որպէս կարծէ ժողովուրդն , զի նա միայն սարափոխիկ հիշակութեանց սկզբնապատճառն ու վարակումն չ'բացատրէ , այլ կը մեկնէ շատ մը գիտական հարցեր , որպէս խմորումն ու նեխումն , կը բացատրէ հողերու մեջ տեղի ունեցած ֆիւլիքսանական ինչ ինչ երեւոյթներն , կը պարզէ յուսոյ եւ օդի առողջապահիկ յակութիւններն , յոյս կը սփռէ մարտդութեան երեւոյթին վրայ , յուժումն

կը սա վերջապէս՝ ծովու երթնն կենդանեաց եւ ցումալային ինչ ինչ առարկայից՝ յուսածութեան (phosphorescence) , եւ այլ բազում բնապատճառական երեւոյթից եւն : Մանրեալքանութիւնն իւր ներկայ ընթացով դեռ շատ ու շատ խնդիրներու յուժման պիտի նպաստէ : Այս գիտութեան ապագայն շատ մեծ է , եւ արդէն շատ բան կ'սպասուի անկէ :

Եւրոպացիք սկսած են մանրեալքանական դասեր հաստատել , ոչ միայն ի համալսարանս , այլ եւ 'ի բարձրագոյն վարժարանս եւ անց իսկ մեր յերկրորդական կրթարանս . փափաքելի է որ՝ մեր ուսումնարանաց մեջ՝ գիտութեանց ուսուցիչք հասին մի քանի բանախօսութիւններով մանրեալքանութեան վրայ գաղափար մը սա բարձրագոյն դասու սանուց . սովոր մեծապէս նպաստած կ'ըլլան անց ընդհանուր դաստիարակութեան . իսկ Կ. Պոլսոյ Կեդրոնական վարժարանն՝ որ մեր ուսումնարանաց բարձրագոյնն է , իւր շրջանաւարտաց կարգին համար գրեւ 5 դասի ընթացք մը հաստատելն կարեւոր եւ անհրաժեշտ կը համարուի :

Կ. Պոլիս, Յունիս 1897

Ն. Տ.



# Մ Ա Ն Ր Է Ա Բ Ա Ն Ո Ւ Թ Ի Ի Ն

Գ Լ Ո Ւ Կ Ա Ռ Ա Զ Ի Ն

Գիւտ, Դասակարգութիւն եւ Անուանա-  
կոչութիւն Մանրէից

Մանրացոյցն 17րդ դարուն սկիզբը գանուեցաւ, սակայն հետզհետէ կատարելագործուելով կէս դար վերջ միայն՝ գործածելի լաւ վիճակ մը ստացաւ, եւ եղաւ ժամանակի գիտնոց մի առձեռն գործին: Արդարեւ այն ատեններ գիտնոց ընդհանուր զբաղումն էր փոքր առարկաները քննել եւ ուսումնասիրել: Լէօվէն-հօէք հոլանտացի բնապատումն 1676ին բուսեղինաց խաշոյներուն (խաշած ջուր, infusion) մէջ առաջին անգամ նշմարեց ապրող շարժուն մարմիններ. նոյն օրինակ մարմիններ գտաւ եւ ապա ուրիշ գործարանաւոր մարմնոց խաշոյներուն մէջ, զորս Զրահնի (Infusoire) անուանեց, եւ որք՝ ըստ ժամանակի գիտական համոզմանց՝ քանի որ կը շարժէին՝ կենդանիներ կըրնային ըլլալ: Միեւնոյն գիտունն հետզհետէ գտաւ եւ նոյնատեսակ ուրիշ էակներ, ջուրերու, գործարանաւոր մարմնոց, ատամանց մանի (tartre dentaire), լորձնի եւ կենդանեաց ու մարդոց աղեաց մէջ, եւ նոյն իսկ փորձարութեանց ատեն՝ աղեաց մէջ այն էակաց առա-

տութիւնն հաստատեց, առանց սակայն այդ ակտի ա-  
նոնցմէ պատճառած ըլլալն կասկածելու:

Լէօվէնհօէք չ'ունեցաւ իրեն հետեւորդներ: Մեծն  
Լիւննէ՛ չուէտացի հոյակապ բնապատումն՝ իւր Քաօս  
անուանեալ բաժանման մէջ զետեղած էր Ջրածճիններն:  
Այդ խումբն արդարեւ քօօս մ'էր, զի կը պարունա-  
կէր գործարանաւոր մարմնոց խաշոյներուն մէջ յա-  
ռաջ եկած բոլոր էակներն, Լօնեք (Algues) Նախակեն-  
դաններ (Protozoaires), Ողբեք (օձածճի եւայլն), Ման-  
րեներ, եւայլն: Վերջկոյս 18րդ դարուն Օթօ Յրէտէրիկ  
Միւլլէր տանխմարգացի բնապատումն՝ ջրածճիններն  
երկու դասի բաժնեց, Մենակեացք (Monas) եւ Թրրօ-  
նակք (Vibrio): առաջնոյն մէջ խմբած էր գնդաձևերն՝  
որք երկրորդաց համեմատաբար անշարժ էին եւ ա-  
ռանձնակեաց. երկրորդ խումբին վերաբերողներն եր-  
կար, թելանման եւ շարժուն էին: Էհօնէպէրիկ գերմա-  
նացին՝ 1833ին ջրածճիններուն վրայ 'ի Պերլին հրա-  
տարակած իւր մէկ գործին մէջ՝ մեր այժմու մանրէ  
անուանածները ուրիշ տեսակներէն կը զատէ եւ ա-  
նոնցմով կը կազմէ ջրածճիններու Թրրօնակիայք (Vibrio-  
nia) ընտանիքն, որ կը պարունակէր Յուպակիկներու  
(Bactérium), Թրրօնակաց (Vibrio), Պարուրաձևեերու  
(Spirillum) եւ Պսուրաձևեերու (Spirochoetes) սեռերն:

Տրվէն եւ Ռէյէ ֆոանսացիք, 1850ին կը ծանու-  
ցանն զիտած ըլլալ Յուպիկներ (Bactéries) Ածխախտէ  
մեռնող կենդանեաց արեան մէջ, առանց երբէք յարա-  
բերութիւն մը հաստատելու այս մանրէից եւ այդ հի-  
ւանդութեան միջեւ: Բասթէօն 1857ին ցուցուց թէ  
կաթերու խմորմամբ կաթնային թթուի արտադրու-  
թիւնն՝ մասնաւոր ցուպիկներու գործն է: Բասթէօն

զատեց այդ ցուպիկներն, մշակեց զայնս եւ կրցաւ ա-  
նոնցմով կաթնային խմորում յառաջ բերել. եւ այդ  
խմորումն տեղի չունեցաւ երբէք առանց այդ ցուպիկ-  
ներուն: Միեւնոյն գիտունն 1861ին ծանոյց թէ, կոզե-  
կան խմորումն (fermentation butyrique)՝ Ածխախտէ  
մեռնող կենդանեաց արեան մէջ Տրվէնի եւ Ռէյէի տե-  
սած ցուպիկներու նման՝ ջրածճիներէ պատճառեալ է:  
Տրվէն տեսնելով Բասթէօնի փորձերն՝ երեւակայեց թէ  
մի գուցէ քանի մը տարի առաջ Ածխախտէ մեռնող  
կենդանեաց արեան մէջ Ռէյէի հետ միասին տեսած  
ցուպիկներն իսկ լինին պատճառ այդ հիւանդութեան.  
Փորձերն (1863-64) հաստատեցին իւր ենթադրութիւնն:

Բասթէօն այս օրինակէն խրախուսեալ՝ շերամի հի-  
ւանդութիւններն ուսումնասիրեց (1865), եւ հաստա-  
տեց թէ Բէպրիք (1) շունտասեր (Sporozoaires) կեն-  
դանոյ մը, իսկ Ֆլաւոիք (2) Յուպիկի մը մակաբոյժ  
կենաց արդիւնքն են:

Բող եւ Ֆէլց ֆրանսացի գիտունք՝ 1872ին հրա-  
տարակած մի հոյակապ գործով՝ կասկած կը յայտնեն  
թէ մարդոց տարափոխիկ հիւանդութիւններն ալ ցու-  
պիկներէ պատճառեալ են, ասոր իբրեւ ապացոյց մէջ  
կը բերեն շատ մը փաստեր եւ իբր օրինակ կը նկա-  
րագրեն Փտարիւնութիւնն (Septicémie), որ՝ որ եւ է  
կասկած չը թողուր:

[1] Բէպրիքի ենթարկեալ շերամն առողջներէ ուշ կ'ելլէ  
իւր ձուէն, աճումն զանդաղ է եւ անկանոն, շատերը քիչ ա-  
տենէն կը փճանան, քիչեր կը յաջողին բժօժներ [cocon] տալ:  
Հիւանդաց ձուք հիւանդ թրթուրներ յառաջ կը բերեն:

[2] Ֆլաւոիքի ենթարկեալը նախ չ'են ցանչցուիլը, մինչեւ  
4րդ խորխածափուծիւն ամէն ինչ լաւ կ'ընթանայ, յայնժամ  
յանկարժ սնանելէ կը դադրին, կը թմրին եւ կը մեռնին:

տութիւնն հաստատեց, առանց սակայն այդ ակտի ա-  
նոնցմով պատճառած ըլլալն կասկածելու:

Լէօվէնհօէք չ'ունեցաւ իրեն հետեւորդներ: Մեծն  
Լիննէ՝ շուէտացի հոյակապ բնապատումն՝ իւր Գաուս  
անուանեալ բաժանման մէջ զետեղած էր Ջրածններն:  
Այդ խումբն արդարեւ քառս մ'էր, զի կը պարունա-  
կէր գործարանաւոր մարմնոց խաշոյներուն մէջ յա-  
ռաջ եկած բոլոր էակներն, Լօնք (Algues) Նախակեն-  
դաններ (Protozoaires), Որդեր (օձածճի եւայլն), Ման-  
րեներ, եւայլն: Վերջկոյս 18րդ դարուն Օթօ Ֆրէտէրիկ  
Միւլլէր տանիմարդացի բնապատումն՝ Ջրածններն  
երկու դասի բաժնեց, Մենակեաց (Monas) եւ Թրք-  
ռակ (Vibrio). առաջնոյն մէջ խմբած էր գնդաձեւերն՝  
որք երկրորդաց համեմատաբար անշարժ էին եւ ա-  
ռանձնակեաց. երկրորդ խումբին վերաբերողներն եր-  
կար, թելանման եւ շարժուն էին: Էհոէնպէրկ գերմա-  
նացին՝ 1833ին Ջրածններուն վրայ 'ի Պերլին հրա-  
տարակած իւր մէկ գործին մէջ՝ մեր այժմու մանրէ  
անուանածները ուրիշ տեսակներէն կը զատէ եւ ա-  
նոնցմով կը կազմէ Ջրածններու Թրքռակիայ (Vibrio-  
nia) ընտանիքն, որ կը պարունակէր Յուպակիկներու  
(Bactérium), Թրքռակաց (Vibrio), Պարուածեւերու  
(Spirillum) եւ Պսուսածեւերու (Spirochoetes) սեռերն:

Տրվէն եւ Ռէյէ ֆոանսացիք, 1850ին կը ծանու-  
ցանն զիտած ըլլալ Յուպիկներ (Bactéries) Ածխախտէ  
մեռնող կենդանեաց արեան մէջ, առանց երբէք յարա-  
բերութիւն մը հաստատելու այս մանրէից եւ այդ հի-  
ւանդութեան միջեւ: Բասթէօն 1857ին ցուցուց թէ  
կաթերու խմորմամբ կաթնային թթուի արտադրու-  
թիւնն՝ մասնաւոր ցուպիկներու գործն է. Բասթէօն

զատեց այդ ցուպիկներն, մշակեց զայնս եւ կրցաւ ա-  
նոնցմով կաթնային խմորում յառաջ բերել. եւ այդ  
խմորումն տեղի չունեցաւ երբէք առանց այդ ցուպիկ-  
ներուն: Միեւնոյն դիտունն 1861ին ծանոյց թէ, կողե-  
կան խմորումն (fermentation butyrique)՝ Ածխախտէ  
մեռնող կենդանեաց արեան մէջ Տրվէնի եւ Ռէյէի տե-  
սած ցուպիկներու նման՝ Ջրածններէ պատճառեալ է:  
Տրվէն տեսնելով Բասթէօնի փորձերն՝ երեւակայեց թէ  
մի գուցէ քանի մը տարի առաջ Ածխախտէ մեռնող  
կենդանեաց արեան մէջ Ռէյէի հետ միասին տեսած  
ցուպիկներն իսկ լինին պատճառ այդ հիւանդութեան.  
Փորձերն (1863-64) հաստատեցին իւր ենթադրութիւնն:

Բասթէօն այս օրինակէն խրախուսեալ՝ շերամի հի-  
ւանդութիւններն ուսումնասիրեց (1865), եւ հաստա-  
տեց թէ Բեպրիմը (1) շուտատեր (Sporozoaires) կեն-  
դանույ մը, իսկ Ֆլաւոիմը (2) Յուպիկի մը մակաբոյժ  
կենաց արդիւնքն են:

Քոզ եւ Ֆէլց ֆրանսացի դիտունք՝ 1872ին հրա-  
տարակած մի հոյակապ գործով՝ կասկած կը յայտնեն  
թէ մարդոց տարափոխիկ հիւանդութիւններն ալ ցու-  
պիկներէ պատճառեալ են, ասոր իբրեւ ապացոյց մէջ  
կը բերեն շատ մը փաստեր եւ իբր օրինակ կը նկա-  
րագրեն Փտարիւնութիւնն (Septicemie), որ՝ որ եւ է  
կասկած չը թողուր:

[1] Բեպրիմի ենթարկեալ շերամն առողջներէ ուշ կ'ելլէ  
իւր ձուէն, անումն դանդաղ է եւ անկանոն, շատերը քիչ ա-  
տենէն կը փճանան, քիչեր կը յաջողին բժժմներ [cocoon] տալ:  
Հիւանդաց ձուք հիւանդ Թրթուրներ յառաջ կը բերեն:

[2] Ֆլաւոիմի ենթարկեալը նախ զ'են ճանչցուիր, մինչեւ  
4րդ խորխաթափութիւն ամէն ինչ լաւ կ'ընթանայ, յայնժամ  
յանկարճ սնանկէ կը դադրին, կը Թմրին եւ կը մեռնին:

Յայնմհետէ գիտունք սկսան ամէն կողմէն աշխարհի եւ գտնել տարափոխիկ հիւանդութեանց մանրէներնս Ինչպէս տեսանք՝ Մանրէներն Ջրածծիներու խումբին վերաբերող կենդանիներ համարուած էին. Տըվէն առաջին անգամ 1864ին զայնս ձօնականաց (Oscillariées) դրացի Լօոեր համարեց, Հէքէլ անգղիացի բնապատումն իւր Առաջնից (Protistes) խումբին մէջ կը զետեղէ զայնս. Նէկէլի, Տըպառի, Բոնն եւ այլ բուսաբանք՝ ցարդ սուսկեր կը համարին զայնս՝ ՚ի նկատի առնելով սոցա բուսականաչէ (Chlorophyle) զուրկ ըլլալն: Նէկէլի զայնս՝ իրենց ընդդայնութեամբ բաժնըւելով աճման համար՝ Հեռասուցկ (Schizomycettes) կ'անուանէ եւ խմորասուցկերու (Levains) կամ Շախարասուցկերու (Sacharomycettes) դրացի կը դնէ. այս վերջիններն իրենց բազմապատկութեան տեսակէտով Բողբոջասուցկ (Blastomycettes) կ'անուանէ: Քոնն կը բաւականանայ Հեռաբոյս (Schizophytes) անուանել: Այս վերջին գիտունն՝ 1872ին այս խումբին համար Յուպիկ (Bacterie) բառն առաջարկեց. այդ բառն ընդունուեցաւ, նա մանաւանդ Գերմանացոց եւ Անգղիացոց կողմանէ:

Իեւ 1878ին այս խումբի վերաբերող էակաց կենդանի թէ բոյս ըլլալն խնդրոյ տակ էր. ոմանք Մանրակենդանի (Microzoaires) կ'անուանէին, այլք Մանրաբոյս (Microphytes). այս զանազանութեան կարեւորութիւն չտուողք կը բաւականանային Առաջնից (Protistes) եւ կամ Մանրօրգանից (Microorganismes) կոչելով՝ սոցա՝ ապրողաց որ ճիւղին վերաբերուծը չ'որոշել: Սակայն այլք Չերմօրէն կը վիճէին այս բառերու վրայ. վէճք հասան մինչեւ Բարիզու գիտական կաճառին, որոյ

1878 մայիս 11ի նստին՝ Սէտիյօ Մանրէ (Microbe) բառն առաջարկեց, հաճելի թուեցաւ այս բառն, ընդունուեցաւ եւ ընդհանրացաւ, նա մանաւանդ Փրանսացի գիտուններու կողմանէ:

Ոմանք իրաւամբ կ'առարկեն թէ՛ Մանրէ բառն նման Առաջնից եւ Մանրօրգանից բառերու՝ միայն փոքր էակներ կը նշանակէ, եւ այդ բառով ոչ միայն Յուպիկներն այլ եւ Խմորասուցկերն, Բորբոսներն (Moisissures), փոքր կենդանիներն (Նախակենդանք եւ այլք) կրնամք անուանակոչել, ուստի եւ Յուպիկ բառն աւելի յարմար կը զատեն. սակայն Մանրէ բառն իբր աւելի նուիրագործեալ՝ պիտի ընդունիմք. իսկ Յուպիկ բառն գաւազանակերպ մանրէներու համար պիտի գործածեմք:

Այժմ գրեթէ բոլոր գիտուններն՝ Մանրէները բոյսեր կը համարեն. մեծամասնութիւնն իբր Լօոեր կ'ընդունի զայնս: Վանթիկէմ եւ այլ Փրանսացի բուսաբանք Տըվէնի նման զայնս կը դասակարգեն ձօճականաց քով, որոց հետ Սունկերու Կապսասնկաց (Cyanophycées) կարգը կը կաղմնն:

Ուստի Մանրէներն Գաղտասեր բուսոց, Տերեւաբոյսերու (Thallophytes) ճիւղին, Լօոերու զափն, Կապսասուցկերու կարգին վերաբերող միաբջջեան եւ բուսականաչէ զուրկ բուսիկներ են:




Գ Լ Ո Ւ Խ Բ .

Կազմախօսութիւն եւ Բնախօսութիւն Մանրէից

Ըսինք թէ Մանրէներն միաբջջեան բուսիկներ են, ուստի հարկ է նախ գաղաբար մը կազմել բջջաց եւ միաբջջեան էակաց վրայ:

Բջիջք. — Ապրող մարմիններն (կենդանիք թէ բոյսք) բջիջէ մը եւ կամ բջջաց խումբէ մը կազմուած են: Բջիջներն՝ գոնէ իրենց երիտասարդ վիճակին՝ գնդաձեւ կամ ձուաձեւ, մանրադիտական մարմիններ են. ընդհանրապէս բուսոց բջիջներն աւելի խոշոր են քան կենդանեացն, մարդկային մարմնոյն բջջաց արամագիծը կը տարբերի 0,01—0,02 հազարորդամէթր:



Չեւ 1. — Տեսական բջիջ մը  
բ բջջաբաղանք,  
ա. արարչանիւթ,  
կ. Կորիզ . կ' Կորիզակ .

Կատարեալ բջիջ մը երեք մասերէ կը բաղկանայ (Չեւ 1): 1. Բջջաբաղանք. 2. Արարչանիւթ (Protoplasma) հեղուկ մը որ կը լեցնէ զայն եւ 3. Կորիզ (Noyau) որ արարչանիւթի մէջ կը լողայ: Երբեմն կորիզն իւր մէջ ուրիշ մը եւս կը պարունակէ, զոր Կորիզակ (Nucléole) կ'անուանեն:

Ամեն բջիջ կատարեալ չ'է. ոմանք կորիզ չ'ունին, այլք պատեանէ զուրկ են, եւ ուրիշներ ոչ կորիզ եւ ոչ պատեան ունին, բայց արարչանիւթն երբէք չ'պակսիր, եւ այս նիւթն է որ ծնունդ կուտայ բջջաց միւս

մասանց եւ ուրիշ բջիջներու. հետեւաբար ամէն բուսային եւ կենդանային հիւսուածոց եւ էակաց, որոյ վասն արդար իրաւամբ արարչանիւթ անուանեալ է:

Այս Բուսարեան (1) հեղուկն ընդհանրապէս անգոյն է, իւր մէջ կը պարունակէ լուծեալ թէ անլուծ շատ մը մարմիններ, մանաւանդ բուսային բջջացն, ինչպէս նշայի հասեր, շաքարային մարմիններ, զանազան աղեր ու բիւրեղներ եւայլն, որք այս հեղուկի հետ շարունակ կը շրջին եւ բջիջն կը սնուցանեն:

Կորիզն արարչանիւթի բաղադրութիւնն ունի. անկէ կ'արտադրի, աւելի կարծր է քան զայն եւ միշտ թափանցիկ, նոյնն է կորիզակն:

Ըստ ներկայիս համոզմանց կորիզն բջջաց բաղամպատկութեան ատեն միայն կը կազմուի շատ անգամ, եւ ապա կը լուծուի արարչանիւթի մէջ. թէ՛ միշտ բջիջներն բաղամպատկութեան ատեն կորիզ ունին: Բջջային պատեանն կենդանային բջիջներու համար ընդհանրապէս խիստ նուրբ է, եւ երբեմն բոլորովին կը պակսի. բուսային բջիջներն միշտ պատեան ունին եւ որ բջջանիւթ (cellulose) անուանեալ Բուսարեան(2)


[1] Բուսարեան կամ Բուսակամային կ'անուանին բորակածնէ, ջրածնէ, Թժուածնէ եւ քնածուխէ բաղկացեալ գործարանաւոր մարմիններն, որոց տիպարն է հաւկրթի սպիտակուցն, որոյ վասն եւ Սպիտակեայ մարմիններ [Matière albuminoïdes] ալ կ'անուանեն: Բուսատարեան մարմիններնկը պարունակեն 0,16 բորոկածին, 55 քնածուխ, 7 ջրածին եւ 21 Թժուածին, ունին եւ փոքր ինչ լուսածին եւ ծծումբ:

[2] Իուսարեան կ'անուանին քնածուխէ, ջրածնէ եւ Թժուածնէ բաղկացեալ մարմիններն. որոց՝ քնածուխով հարուստներն (0,77) ձաբպային կ'անուանին, որպէս իւղերն եւ ձաբպերն. իսկ միւսներուն 0,40-45ն քնածուխ է, եւ մնաց

մարմնէ մը կազմուած է: Կենդանային բջջաց պատ-  
եանն ընդհանրապէս բորոկածնային մարմնէ կազմը-  
ւած է:

Բջիջներն կեանք ունին եւ կ'ապրին, հետեւաբար  
կը ծնանին, կը սնանին, կը շնչեն, կ'աճին եւ կը մեռ-  
նին:

Բջիջներն ի միմեանց կը ծնանին ու կը բազմա-  
պատկին եւ սա բազմաթիւ եղանակաւ տեղի կ'ունե-  
նայ: Երբեմն բջիջն երկու հաւասար մասերու կը  
բաժնուի, այդ երկուքին ամէն մէկն կրկին երկուքի  
եւ այսպէս շարունակաբար (Ձեւ 2.): Կենդանային ձու-




Ձեւ 2. — Բազմապատկուծիւն բջջաց արտաքին բաժանմամբ  
իկներն (ovule) այսպէս բաժնուելով սաղմի կը վե-  
րածուին:

Ուրիշ ատեն բջիջի մը արտաքին պատեանն որ եւ  
է բաժանման չ'ենթարկուիր, նա կ'աճի՝ իսկ կորիզն  
եւ ապա արարչահիւթն երկուքի կը բաժնուին, որք  
ներքին թաղանթաւ մը իրարմէ կը զատուին. սոցա  
ամէն մէկն կրկին երկուքի կը բաժնուի եւ այսպէս

եայն շուր կազմելու համեմատութեամբ ջրածին եւ թթուա-  
ծին. որոյ վասն Զրածխային (Hydrocarbonées) կը կոչուին,  
որպէս շաքարն, գոհոլն, նշան, խէժն, բջջանիւծն:


շարունակաբար (Ձեւ 3): Աճողային հիւսուածն այս-  
պէս կ'աճի:



Ձեւ 3 — Բազմապատկուծիւն բջջաց  
ներքին բաժանմամբ

Անթաղանթ կամ  
նրբաթաղանթ բջջ-  
աց բազմապատ-  
կութիւնն կը տար-  
բերի, սոցա կորիզն  
կ'երկարի, արար-  
չահիւթն ալ կ'սկսի  
իւր մէջտեղէն նեղ-

նալ, եւ այսնեղութիւնն հետզհետէ կ'աւելնայ, եւ վեր-  
ջապէս խեղդուին լրանալով՝ իրարու կցորդ երկու բջիջ-  
ներ յառաջ կուզան, որք քիչ վերջ բոլորովին ի միմ-  
եանց կը բաժնուին (Ձեւ 4): Այս երկու բջջաց ամէն մէկն  
կրկին միեւնոյն եղանակաւ կը բազմապատկին և այսպէս



Ձեւ 4. — Բազմապատկուծիւն բջջաց հերձմամբ (Scissiparité)

շարունակաբար: Այս կերպ բազմապատկութիւնն հեր-  
ձածնութիւն (scissiparité) կ'անուանի: Այսպէս կը  
բազմապատկին մանրէից մեծ մասն: Ուրիշ ատեն բջ-  
ջիջի մը վրայ ծնունդ կ'առնու գնդաձեւ փոքր բողբոջ  
մը՝ որ ստուարանալով ծնանողն ծնողի կը հաւասարի  
եւ անկէ կ'անջատի անմիջապէս, եւ կամ այլոց ծը-

նունդ տալէ վերջ (Ձեւ 5) : Այսպէս կ'աճին խմորա-սունկերն :

Ազատ կ'անուանի վերջապէս բազմապատկութիւն մը՝ երբ բջջային թաղանթն մի փոքր պատռամբ անցք կուտայ մաս մ'արաչահիւթի , որ դուրս ելնելով բջիջ մը կը կազմէ՝ իրեն ծնունդ տուող բջիջին կից, յորմէ ապա կը բաժնուի : Արարչահիւթէն կը կազմուին այդ նորածին բջիջի միւս մասերն :



Բջիջներն իրենց մնունդը զիրենք պատող հեղուկներու մէջէն կը քաղեն, որք ներքնամղման (endosmose) օրինաց համաձայն բջջային թաղանթն թափանցելով՝ արարչահիւթի հետ կը խառնուին, և բջջաց անձան կը ծառայեն . իսկ բջջաց մաշած մասերն՝ արտամղման (exosmose) օրինաց ձեռք դուրս կ'ելնեն :

Բջիջներն ապրող մարմնոց նըման կը շնչեն, այսինքն թթուածին ծծելով բնածխային թթու կ'արտաշնչեն :

Ձեւ 5, — Եղարծա կուծեամբ բազմապատկութիւն զինւոյ խմորասնկից

Բջջաց արարչահիւթն ընդհանրապէս չարժման մէջ է . նամանաւանդ երիտասարդութեան ատեն , այս չարժման արագութիւնն ջերմութեան համեմատական է : Կան բջիջներ՝ որոց արարչահիւթի չարժումն իրենց ամբողջ մարմնոց չարժումն կը պատճառէ, ուրիշ ատեն կծկումն յառաջ կը բերէ, եւ երբեմն ալ թրթռում :

Վերջապէս բջիջներն կ'աճին եւ մահ մ'ունին , վախճան մ'ուրկէց անդին իրենց կեանքն կը դադարի : Կարծեմ այլ եւս որ եւ է կասկած չ'մնար բջիջներն :


ապրող արարածներ համարելու . ամէն մէկն առանձին կեանք ունի, եւ ամէնն ի միասին նաեւ միեւնոյն նըպատակի՝ այսինքն իրենց խմորամբ կազմուած կենդանական կամ բուսային մարմնոցն կենաց՝ կ'աշխատին, նման փեթակի մը՝ որոյ ամէն մէկ մեղուն իւր յատուկ կեանքն ունի, բայց ամենն ի միասին ամբողջութիւն մը կը կազմեն եւ ընդհանրութեան՝ այսինքն իրենց խմորն շահուն կ'աշխատին :

Ապրող մարմիններն բջիջէ մը յառաջ կը գան, արդարեւ կենդանածին կենդանեաց ծնունդ տուող ձուիկն բջիջ մ'է, որպէս նաեւ ձուածին կենդանեաց ծնունդ տուողն՝ զիրենք արտադրող ձուի մէջ գտնուող ձուիկ մը կամ բջիջ մ'է : Բնւոց հունտերու սաղմն ալ բջիջէ մը կը ծնանի : Ի մի բան՝ ապրող էակներն բջիջ մը կամ ձու մ'ունին իրրեւ սկիզբ, որ բազմապատկելով ծնունդ կը տայ նոցա զամազան հիւսուածոց, որք ոչ այլ ինչ են՝ բայց եթէ տարբեր կերպիւ ձեւափոխեալ բջջաց խումբեր : Կան էակներ որ բջիջէ մը բաղկացեալ են, որպէս Նախակենդաններն , եւ շատ մը Տերեւաբոյսեր :

Ուստի անգամ մ'ալ կրկնեմք թէ՛ կենդանիք եւ բոյսք ի սկզբան մի բջիջէ կը բաղկանան, որք երբեմն նոյն կը մնան եւ կը ներկայացնեն Միաբջջեան էակներն . սակայն շատ անգամ անմամբ , բազմապատկութեամբ եւ ձեւափոխութեամբ կը կազմեն կենդանային եւ բուսային հիւսուածներն՝ որոց միութեամբ յառաջ գան Բազմաբջջեան ապրող էակներն :

ՄԱՆՐԷՔ . — Մանրէք ց'արդ մեզ ծանօթ միաբջջեան էակաց ամենէն փոքրերն են . մանրացոյցի ձեռք 500-1500 անգամ մեծնալով միայն կրնամք զայնս նշմարել ,

եւ անշուշտ դեռ շատեր՝ աւելի փոքր ըլլալնուն՝ մեր կատարելագործեալ մանրացոյցներով իսկ չ'կարեմք նշմարել եւ միայն իրենց արտադրութիւններն ու յա.



Ձեւ 6. — Մանրէից զանազան մեւերն

- 1. 2. 3. 4. Գնդամանրէներ.
- 5. 6. 7. 8. 9. Յուպիկներ.
- 10. 11. 12. Մազակերպ մանրէներ
- 13. Ոլորածեւ մանրէ. 14. Պսու-
- սակածեւ մանրէ. 15. Ճիւղաւոր մանրէ :


Ձեւ 7. — Թորատապի երկգնդիկներն

ուջ բերած երեւոյթներն ցոյց տան մեզ իրենց գոյութիւնն:

1. Ձեւ մանրէից. — Մանրէք ձեւով երեք տիպարներու կրնան վերածուիլ:

Ա. Գնդամանրէք (Coccus). — Սոքա գնդածեւ կամ ձուածեւ փոքր բլիշներ են (Ձեւ 6). երբ առանձին են

Մանրագնդիկ (Micrococcus) կ'անուանին. եթէ երկու առ երկու կցուած մնան՝ երկգնդիկ (Diplococcus) (Ձեւ 7) կ'ըսուին. եւ եթէ համարիչի հատերու նման շարուին (Ձեւ 8) Համարչաւար գնդամանրէք (Streptococcus) կը կոչուին. իսկ եթէ խաղողի մը ողկոյզի հատերու նման խմբուին՝ Ողկոյզաւար Գնդամանրէք (Staphylococcus) կ'անուանին (Ձեւ 9) : Երբեմն 4 առ 4 կը գտնուին (Ձեւ 10), եւ երբ 8 առ 8 ըլլան Սաւսին (Sarcine) անուան կը կրեն (Ձեւ 11) : Պիտի տեսնեմք թէ այս խմբումներն մանրէից բազմապատկութեան ե-



Ձեւ 8. — Համարչաւար գնդամանրէ

խմորեալ ըմպելեաց ճարպային հիւանդութիւն առթող համարչաւար գնդամանրէներն (Micrococcus viscosus)

Ձեւ 9. — Ողկոյզաղար մանրէք



Թարախաւարիչ ուկեղոյն գնդամանրէներն (Micrococcus pyogenes aureus)

զանազէն կախուսն ունին :

Եթէ համարչաւար գնդամանրէներն բանդակիայ (gélaténeux) պատենի մը մէջ թաղուած լինին՝ (Ձեւ 12) Սպիսանոսթօք (Leuconostoc) կամ Նոսթօքանմանք(1)

[1] Նոսթօքներն կամ Լուսանոսթներն տեսակ մը լուեր են՝ որոց արտաբուստ նման են սոքա՝ սակայն աւելի սպիտակ,

կ'ըսուին Իսկ եթէ անձեւ խմբուած՝ թանձր բանդակի մը մէջ թաղուին՝ Պաստենագոցիկէ (Ascococcus) կ'անուանին :




Ձեւ 10. — Քառածին գնդամանրէք [Micrococcus tetragenus].  
Մուկի երկամուկի մի շերտն  
1200 անգամ մեծցած

Ձեւ 11. — Սառսին [Sarcina Ventriculi]

Բ. Յուպածեւ մանրեկներ (Batonnet) . — Եթէ մանրէներն երկարելով գաւազանի ձեւ առնուն՝ այս երկրորդ տիպարին կը վերաբերին, եթէ գաւազանի երկարութիւնն հազիւ լայնութեան երկուքին հաւասարի Յուպիկ (Bacterie) կ'ըսուին, իսկ եթէ մինչ 4-5 անգամին հասնի Յուպակիկ (Bacile) կ'անուանին: Գիտունք գիտած ըլլալով թէ՛ միեւնոյն ցուպածեւ մանրէից եր-

որոյ վասն (leuconostoc) այսինքն սպիտակ ճօքոք կ'անուանեն զայնս. աւելի լաւ պիտի լինէր սակայն՝ եթէ (pseudonostoc) այսինքն ճօքօքանման անուանէին: Մենք բանի որ ստիպեալ ենք բառ մը ստեղծելու այս վերջինն կ'ընդունիր:

կարութիւնն ըստ պարագայից կը փոխուին, նուազ կարեւորութիւն կուտան երկարութեան եւ լայնութեան համեմատութեանց եւ շատեր այժմ Յուպիկ (Bacille) բառով կը կոչեն ցուպածեւ մանրէներն, իսկ Bacterie բառն ընդհանրապէս մանրէ բառի համազօր կը գործածեն: Մենք միշտ նախապատուութեւն պիտի տամք մանրէ բառին եւ առ հասարակ ցուպածեւերն Յուպիկ պիտի անուանեմք (1) :



Ձեւ 12բ - Նօսթօքակերպ մը. [Leuconostoc mesenteroides]

Յուպածեւ մանրէներն ընդհանրապէս ուղիղ են, սակայն երբեմն ստորածեւ կամ փոքր ինչ աւելի կոր կրնան ըլլալ :

Գ. Թեյսնրանս մանրեկներ . — Երկայն մանրէներն երբ ուղիղ են եւ անձիւղ Մազակերպ (Leptotrix)

[1] Անցողակի յիշատակեմք միայն թէ՛ Տրվէն ստեղծեց Bacterium ցեղն այն ամէն ցուպածեւ կարճ մանրէից համար՝ որք իրենց կենաց որ եւ է ժամանակամիջոցին մէջ երբէք շարժում չ'են ներկայեր: Սակայն շարժման գոյութիւնն իբր յատկանիշ արժէք չ'ունենալուն՝ այս սեռի գալուծիւնն չ'ընդունուիր:

Թրիւն [Vibron] կ'անուանէին նաեւ ընդհանրապէս խիստ շարժուն մանրէներն, սոցա մեծ մասն ցուպածեւեր էին, շարժման յատկութեան մեծ արժէք չունենալուն՝ այս արհեստական սեռն եւս չ'ընդունուիր այսօր:

կը կոչուին . Ոլորածել (Spirillum) կ'ըսուին երբ փոքր ոլոր մը կը գծեն . Պսուածել (Spirochoetes) կ'անուանին երբ շատ մը պտուտակներ կ'ընեն , եւ վերջապէս Ճիւղաւոր մանրէք (Cladotrix) կը կոչուին ճիւղաւոր թելերն (Ձեւ 6) :

Մանրէներն շատ անգամ իրենց ձեւերն կը փոխեն . առ այս ոմանք մանրէից ձեւերու վրայ հիմնեալ այս դասակարգումն կը քննադատեն , եղան եւ իսկ ենթադրողներ թէ՛ բոլոր մանրէներու սկզբնաձեւն միեւնոյնն է , եւ ըստ պարագայից եւ միջավայրի տարբեր ձեւեր կ'առնուն եւ տարբեր արդիւնքներ յառաջ կը բերեն : Փորձեր ցցուցին թէ մանրէք մասնաւոր միջավայրի մէջ միայն կը փոխեն ձեւերն եւ վերջն կրկին իրենց նախկին ձեւն կ'զգեցնուն . ուստի եւ այդ առարկութիւններ լուրջ չ'են :

2. Կազմ մանրէից . — Մանրէներն նման այլ բջիջներու կը բաղկանան արարչահիւթէ , բջջաթաղանթէ եւ կորիզէ : Բջջաթաղանթն մերթ բջջանիւթէ կազմուած է . երբեմն ալ արտաքին կողմն բջջանիւթ է իսկ ներքին խաւն բորակածնային մարմին մ'է . երբեմն ալ ամբողջութիւնն բորակածնային մարմնէ մը կը բաղկանայ :

Ոմանք մանրէից բջջաթաղանթին մէջ երկու խաւ կը նշմարեն , մին ներքին եւ միւսն արտաքին : Բջջաթաղանթի այս արտաքին խաւն՝ մերթ բանդակային կէս հեղուկ վիճակ մը կ'առնէ , եւ երբ մանրէից խմբումներ այս բանդակային գոյացութեան մէջ թաղուած մնան՝ Զօօլլէ (Zoogléé) (1) կ'անուանին : Նօսթօ-

[1] Zoogléé Ζῳον կենդանի եւ γλοιός մածուցիկ բա-

քանմաններն եւ Պատենագնդիկներն Զօօլլէներ են :

Արարչահիւթն ընդհանրապէս նմանաման (homogène) եւ անգոյն է . միեւնոյն տեսակէ մեծաքանակ մանրէներ իրարու քով գալով՝ գոյն մը կ'առնուն , նամանաւանդ գունարտադրիչ (chromogène) մանրէներն : Այս գոյներն անշուշտ երբնանիւթերու (pigment) կը պարտիմք , որոց մասերն գծուարին է մեզ տեսնել :

Արարչահիւթի մէջ եւ նամանաւանդ մանրէից երկու ծայրերն՝ գծուարաւ նշմարելի փոքրիկ հատեր կը գտնուին , որք մանրէից բազմապատկութեան պահուն կ'առատանան եւ կեդրոնանալով կորիզներ կը կազմեն , յետ բաժանման կրկին կը լուծուին արարչահիւթի մէջ՝ որով եւ մանրէից կորիզն անտեսանելի կը մնայ :

Երբեմն մանրէից մէջ պարապօթիւններ (vacuoles) ալ կան , որք արարչահիւթի ճարպային կաթիլներու եւ կամ այլ մարմնոց անհետացմամբ յառաջ եկած են :

3. Շարժում մանրէից . — Գնդաձեւ մանրէներն անշարժ են եւ կամ թրթրում մ'ունին զոր չփոթելու չ'է Պրովնեան շարժման հետ : Պրովն անուն անզդիացի գիտունին անուամբ մեզ ծանօթացեալ այս շարժումն՝ բնագիտական երեւոյթ մ'է , եւ մանրացոյցիւ քննուած բոլոր մանր մարմնոց յատուկ :


Ցուպաձեւ մանրէներն երկու տեսակ շարժում ունին , մին ճօճում մ'է որ կը գծէ մանրէի մը ծայրն՝ մինչ միւսն զրեթէ անշարժ է . իսկ երկրորդն տեղա-

ուերէ բարդեալ է , կազմութեամբ սխալ եւ բուն իրողութիւնն յայտնելէ հեռի է , ուստի եւ չփորձեցինք իսկ թարգմանել եւ նոյնութեամբ ընդունեցինք բառն :

փոխութիւն մ'է ցուպիկի առանցքին ուղղութեամբ : Երբեմն մանրէներ կը յառաջանան իրենց առանցքին վրայ թաւալելով, Ոլորամանրեներն (Spirobacteries) (Ոլորածեւերն եւ Պտուտակածեւերն) պարբերաբար աւելի կ'ոլորին, ապա ուղղուել կը փորձեն :

Բոլոր մանրէներն իրենց հունտերու (spore) կազմութեան պահուն անշարժ են, որպէս նաեւ երբ զօօկլի կազմած են :

Թթուածինն անհրաժեշտ է մանրէից շարժման համար : Շարժուն մանրէներն այս կազէ զրկուելով շարժելէ կը դադարին : Ջերմութիւնն կը նպաստէ մանրէից շարժման, ջերմութեան նուազմամբ շարժումներն կը



Բեւ 13. — Թարթիչաթելեր կրող մանրէներ

դանդաղանան, աւելմամբ կ'արագանան. սակայն ջերմութեան մասնաւոր աստիճանէ մը աւելին կը վնասէ մանրէից :

Հոյսը նպաստաւոր կը թուի մանրէից շարժման : Ոմանք մանրէից շարժումներն իրենց թարթիչաթելերու (cil) կը վերագրեն : Թարթիչաթելերն մի կամ աւելի են. Լու մանրէից մի կամ երկու ծայրերն կը զբտնուին (Ձեւ 13). սակայն ամէն շարժուն մանրէ թար-

թիչաթել չ'ունի. ուստի եւ ոմանք արարչահիւթի կը վերագրեն մանրէից շարժողական յատկութիւններն :

Ոմանք կ'ուրանան իսկ բնական վիճակի մէջ մանրէից թարթիչաթել ունենալն, եւ կարծեն թէ՛ սոքա՛ ճնշմամբ արհեստական կերպով յառաջ եկած՝ ներքին արարչահիւթի շարունակութիւններ են :

4. Շնչառութիւն մանրէից. — Մանրէք նման այլ ապրող մարմնոց կը շնչեն, այսինքն թթուածին ծըծելով բնածխային թթու եւ ջրի շոգի կ'արտաշնչեն : Ոմանք օդէն՝ այսինքն կազային վիճակի մէջ՝ կ'ընդունին թթուածինն, նման այլ կենսակիր արարածոց, որպէս Ածխախտի (Charbon) ցուպիկն. այլք նման երբեմն խմորասունկերու՝ մարմնոց բաղկացութեանց մէջ գտնուած թթուածինն կ'ընդունին, ուստի եւ մարմիններն կը տարբաղազրեն, որպէս կոգեկան ցուպիկն՝ որ կոգեկան կամ կարագային խմորում (fermentation butyrique) յառաջ կը բերէ : Առաջիններն Օդակեաց (Aérobies), իսկ երկրորդներն Անօդակեաց (Anaérobies) կը կոչուին : Օդակեաց մանրէներն՝ մանրագիտական պատրաստութեանց շուրջն կը խուժեն, օդ առնելու համար. իսկ ընդհակառակն անօդակեացներն՝ պատրաստութեան կեղրոնէն խոյս կը տան, օդի ազդեցութենէն զերծ մնալու համար :

Անօդակեաց մանրէներն հոլեւտի վիճակաւ եւ երիտասարդութեան ատեն օդակեաց են, և ի չափահասութեան միայն անօդակեաց կ'ըլլան : Կան վերջապէս մանրէներ՝ որք անտարբեր են, եթէ օդ գտնեն նորա ազատ թթուածինն կը ծծեն իբրեւ օդակեաց, և երբ անկէ զբրկուին՝ իբր անօդակեաց կ'ապրին, որպէս ժանտաանդի ցուպիկն : Ուստի եւ երկու տեսակ անօդակեաց-

ներ կան, Կամաւոր անօդակեացներ և Սիպէալ անօդակեացներ :

5. Անանոււ մանրէից . — Մանրէներն բնականաբար կը պահանջեն իրենց սննդեան համար այնպիսի մարմիններ՝ որք կրնան ծառայել իրենց մարմնոց զանազան մասանց, այսինքն՝ արարչահիւթի, կորիզի եւ պտեանի կազմութեան ու աճման : Ուստի եւ իրենց սնունդք պարտին ունենալ շրածխային եւ բորակածնային մարմիններ եւ նոյն իսկ հանքային տարրեր :

Իբրեւ եռատարրեան մարմին շաքարն, նշան (amidon), բջջանիւթն (cellulose), քաղցուէնին (glycérine), տորտական թթուն (acide tartrique), գոնոլն եւայն, զորս շատ անգամ մանրէք իրենց արտադրած Մարսողական խմորներու (Diastas) ձեռք կը ձեւափոխեն և մարսելի վիճակի կը վերածեն, եւ ապա անոնցմով կը սնանին :

Սպիտակերոզ մարմիններն մանրէից արտադրած մասնաւոր մարսախմորի մը միջոցաւ Մարսողոցի (Peptone) կը վերածուին, այսինքն մարսելի վիճակ կ'առնուեն եւ իրենց սննդեան կը ծառայեն : Միզիտն (Urée) եւ բորակածնային աղերն եւս քառատարրեան սնունդներ են : Ըստ ոմանց՝ երբեմն մանրէներ օդի ազատ բորակածինն ալ կը ծծեն. սա դեռ խնդրոյ տակ է, եւ որոյ մասին պիտի խօսիմք :

Հանքային մարմնոց կարեւորագոյններն կը համարուին ծծումբ, լուսածին, կալիտն (potassium), նատրոն (sodium), կրածին (calcium), մագնէս (magnésium), գլոզ (chlore), երկաթ, աւազածին (silicium) : Ըստ ոմանց հանքային մարմիններն շատ անգամ իրենց ներկայութեամբ կ'ազդեն քան թէ սննդեան ծառայելով :

Մանրէներն՝ իրենց մշակութեան համար պատրաստուած միջավայրի մէջ դասելու են իրենց պահանջած սնունդներն : Մանրէից պահանջներն՝ ըստ իւրեանց տեսակի՝ կը տարբերին : Երբեմն մանրէներ շատ խստապահանջ են :

Դիտուած էր թէ, Պարկճաւոր (Léguminenses) բոյսերու մշակութեան հողերն երկար տարիներ առատ հունձք տալէ վերջ՝ աւելի հարուստ էին բորակածնային մարմնօք քան յառաջ : Ըստ Բարիզու. բնապատմական թանգարանի ռուսցիչներէն Ժորժ Վիլի՝ այս բոյսերն իրենց տերեւներօք կը ծծեն եւ կ'իւրացնեն օդի բորակածինն : Պուսէնկօ ֆրանսացի հոյակապ քիմիագէտն եւ այլ դիտուէք՝ փորձերօք հաստատեցին թէ, անհնար է բուսոց՝ իրենց տերեւներու միջոցաւ մի այնպիսի դեր կատարելն : Շուրջ 30 տարի առ այս վէճք շարունակուեցան, եւ վերջապէս քանի մը տարիներ առաջ միայն հաստատուեցաւ թէ՛ Պարկճաւորք իրենց արմատներու ուրերու միջոցաւ կը հարստացընեն հողն . այդ ուրերու մէջ ամբարեալ կան բորակածնային մարմինք : Վերջապէս ուսումնասիրութիւնք ցոյց տուին թէ՛ այդ ուրերն յառաջ դան անդ ապրող էակաց պատճառած բորբոքումէն : Այս էակներն կը ծծեն և կ'իւրացնեն օդի բորակածինն, և մեռնելով իրենց զիւսակներով կը լեցնեն ուրերն, և որք կը հարստանան բորակածնային մարմնօք : Այս արմատաքնակ կենսակիր մարմիններն ոմանք մանրէ համարին և կ'անուանեն Արմասիկային ցուպիկներ (Bacilles radicicola), իսկ այլք՝ սունկեր կը կարծեն :

6. Հիւբարսադրութիւն մանրէից (Sécrétion) . — Մանրէներն լուծելի խմորներ (Ferments solubles) եւ

կամ Մարսախուրճեր (Diastas) կ'արտադրեն , նման բարձր դասի կենդանեաց եւ բուսոց՝ որոց նպատակն է իրենց սննդեան ծառայող մարմիններն մարսելի վիճակի վերածել . այսպէս նշան, շաքարն , բջջանիւթն, քաղցրանիւթի (glucose) կը վերածուին . սպիտակերակ մարմիններն մարսողոնի վիճակն կ'առնուն . մածիտն (gelatine) կը հեղուկանայ , միզիտն ընածխատային ա- նուշադրակի կը վերածուի եւայլն : Ամէն մանրէ իրեն սննդեան ծառայող նիւթերն ձեւափոխելու յատուկ խը- մորներ կ'արտադրէ :


7. Հիւրազատութիւն մանրէից (Excrétion). — Մանրէներն կ'արտաթորեն նաեւ մարմիններ՝ որք իրենց սը- նընդեան յաւելուածներն ու մարմնոց մաշած մասերն կրնան համարուիլ : Այս մարմիններն այլ եւս իրենց չ'են ծառայեր եւ ընդհակառակն եթէ առատանան՝ կը թունաւորեն զիրենք , եւ նոյն իսկ վերջ կրնան տալ իրենց կենաց : Այս արտադրութիւններն չորս կարգի կը բաժնուին .

Ա. Սպիտաստերի (Leucomaines) սոքա անմեղ ալքա- լակերպներ են , նման բուսային ոչ թունաւոր ալքա- լակերպաց, որպէս զեղնիտն (xanthine) , մսիտն (crea- tine) , մեղիտն (creatinine) եւայլն : Սոքա կենդանի մարմնոց արտադրութիւններն են , սպիտային մարմնոց տարբազարութենէն յառաջ եկած :

Բ. Դիսթոմայնի (Ptomaines) . — Սոքա բուսային թունաւոր ալքալակերպներու կը նմանին եւ յառաջ գան կեանքէ զրկուող մարմիններու նեխման երեւոյ- թից մէջ :

Գ. Թոյնասպիտի (Toxalbumines). — Թունաւոր խը- մորներ են, ոմանք լուծելի որպէս Ածխախտի, կարկա-


մութեան (Tétanos) , կեղծմաշկի (Diphtherie) մանրէից արտադրութիւններն, այլք անլոյծ՝ որպէս ժանտատեն- ղի եւ Քոլերայի մանրէից արտադրածներն : Սոցա ո- մանք օձերու թոյնի նման կ'ազդեն : Թունասպիտք



[Ձեւ 14.] Տեսական նկար գնտամանրէից բաժանման


զատելով եթէ առանձինն կենդանեաց մէջ ներարկեմք՝ մանրէից նման կ'ազդեն՝ ընդհանրապէս փոքր ինչ նուազ ուժգնորէն :

Դ. Սննդեան յաւելուածք . — Այսպէս նկատելու է անշուշտ լանիտն (leucine) , պանրիտն (tyrosine) , քաղցրասինձն (glycocolle) , ճարպային թթուներն (acides gras) , լեղակիւղն (indol) , քակորիւղն (scatol) եւն, որք կը գտնուին մանրէից մշակ- ութեան հեղուկներուն մէջ :



8. Անուսն մանրէից . —


Մանրէներն բաժանմամբ կը բազմապատկին գնդաձեւերն երկարելով մէջտեղէն կը նեղնան կը խեղդուին , ե եր- կուքի կը բաժնուին (Ձեւ 14).



[Ձեւ 15.] Տեսական նկար բա- ռածին գնտամանրէից արտադ- իրարու հետ կցուած մնան րուծեան յառաջ գան մանրէից երկ-

գնդիկ , համարչաւար եւ ուկոյզաւար վիճակներն : Եթէ բաժանումն փոխան մի ուղղութեամբ ըլլալու՝


երկու իրարու ուղղահայեաց ուղղութեամբ լինին եւ բջիջներն խաչաձեւ բաժնուին՝ մի մանրէն 4 հատ կ'արտադրէ, որպէս Քառածին գնդամանրէն (*Mirococcus tetragenus*) (Ձեւ 15), որք ընդհանրապէս 4 առ 4 կը գտնուին : Եւ եթէ վերջապէս բաժանուին իրարու ուղղահայեաց երեք ուղղութեամբ տեղի ունենայ՝ մէկ



մանրէն 8 հատեր կ'արտադրէ, այս վիճակն սառսից կ'անուանի, յորում գնդամանրէներն 8 առ 8 եւ կամ սոցա բազմապատիկ թուովն կը գտնուին (Ձեւ 16) :

Ձեւ 16 — Սառսին [Sarcina Ventriculi]

Ցուպիկներն ու թելերն երկարելով իրենց մէջտեղէն թաղանթով մը ընդլայնու-




Ձեւ 17.— Տեսական պատկեր ցուպիկներու բաժանման

լով՝ յօդուածաւոր թելերու շղթայներ կազմել :

Ըստ Քոհնի՝ նորածին ցուպիկ մը երկու ժամէն երկու ցուպիկներու կը վերածուի . արդ այս հիման վրայ հաշուելով՝ մանրէ մը երեք օրէն 4772 երկկլիտն

մանրէից ծնունդ կը տայ, եթէ որ եւ է կերպով իրեն վնաս մը չ'հասնի :

Եթէ մանրէից միջավայրի մննդեան տարրերն նուազին կամ պակսին՝ եւ կամ մանրէք ջուր ու թթուածին չ'գտնան՝ շարժումնին կը դադարի, կ'երկարին, կ'ուռնան, արարչահիւթն կը պղտորի ու հատերով կը հարստանայ . ապա այս հատերն մանրէի կեղրոնն եւ կամ մի ծայրն կ'ամփոփուին՝ իրենց հետ առնելով արարչահիւթի մեծ մասն՝ կրկին պատեաններով կը պատուին և




Ձեւ 18. — Հունտերու կազմութիւնն

1. Միջրնքեաիկ ցօսօփակեալ (*Louconostoc mesoanteroïdes*)
2. Ընդմուտ ցուպիկն (*Bacillus subtilis*)
3. Ածխախի ցուպիկն (*Bacillus anthracis*)
4. Կոգեկան ցուպիկն (*Bacillus butyricus*)
5. Խորհուրոս յորածեցն (*Spirillum rugula*)
6. Ոլորածե մանրէ մը
7. Մեծագագան ցուպիկն (*Bacillus mégaterium*)

հունտերու կը վերածուին . ընդհանրապէս մէկ մանրէի մէջ մէկ հունտ կը կազմուի՝ մանրէի կեդրոնն կամ ծայրն . շատ անգամ արարչահիւթի մի մասն հունտէն դուրս կը մնայ (Ձեւ 18) :

Մանրէներն հունտի վիճակի մէջ ընդերկար կրնան սովալ ձախորդ պարագայից , եւ նոյն իսկ շուրջ կէս ժամ կը դիմանան 130° ջերմութեան , բայց երբ պարագաները փոխուին եւ նպաստաւոր ըլլան՝ կը ծլին եւ իրենց գործօն վիճակն կ'զգենուն :

Ծլելու համար՝ հունտերու արտաքին պատեանն կէս հեղուկ վիճակ մը կ'անուու , ներքին պատեանն ալ պատուելով՝ թոյլ կը սայ պարունակելոյն ելից, եւ որ կ'սկսի աճիլ եւ մանրէի վիճակն կ'զգենու շուտով :



Ձեւ 19. — Մանրէից հունտերու ծլումն


մանրէի պատեանն փրճացած չ'է եւ հունտերն աճելով ձիւղեր կ'արձակեն եւ ապա կ'անշատին (Ձեւ 20) ու առանձինն կ'ապրին :

Հունտի վիճակն քուն ըլլալու կը նմանի , կենսական բոլոր երեւոյթներն այդ վիճակին մէջ դանդաղ կ'ընթանան . բայց հաւանութեանց մանրէներն իրենց հիւանդառիթ դերն հունտի վիճակի մէջ իսկ կը շարունակեն : Հունտերու արտադրութիւնն Բաստէօս դի-

տեց առաջին անգամ 1869ին՝ շերամի Ֆլաերոլին հիւանդութիւնն առթող մանրէից վրայ :

Երբեմն մանրէներ նպաստաւոր պարագայից մէջ իսկ հունտեր կ'արտադրեն՝ երբ ծերանան : Հունտարտադրութիւնն զօրութիւն զգենոյ միջոց մ'է :

9. Մանրէից վրայ ներգործող ազդակներ . — Ա. Ջերմութիւն . — Մանրէներն նուազագոյն ջերմութենէ



Ձեւ 20. — Ներքնասեր պարուրածուն [Spirillum endoparagogenicum]

մը սկսելով կ'ապրին . իրենց կենսական գործունէութիւնն ջերմութեան համեմատութեամբ կ'աւելնայ . մասնաւոր սահմանէ մը վերջ՝ ջերմութիւնն կ'սկսի աննպաստ ըլլալ իրենց կենաց եւ որոյ յաւելումն նոցա մահ կը պատճառէ :

Մանրէից կենաց ջերմութեան նուազագոյն եւ բարձրագոյն աստիճաններն կը տարբերին ըստ տեսակաց : Ընդհանուր առմամբ 30° — 35° ջերմութիւնն ամենէ նըպաստաւոր է , մանրէներն 0° էն վար իսկ կը սովան սակայն չ'են աճիր , եւ մինչ 70° — 130° ներուն քանի մը ժամ կրնան դիմանալ : Մանրէներն 60° — 100° ջերմութեամբ կը մեռնին , սակայն հունտերն մինչ 125°

Ղերմութեան կրնան տոկալ : Կենդանեաց սպիրտն (albumine) 600ին կը մածնանայ, սակայն մանրէից բուրակածնային մարմիններն աւելի տոկուն են Ղերմութեան :

Գ. Չորուքիւն . — Մանրէներն չորութեան չեն կրնար տոկալ, ուստի եւ հունտի վիճակն կ'առնուն . այս ձեւի տակ երկար ատեն կրնան դիմանալ որպէս տեսանք :

Գ. Լոյս . — Մանրէներէ ոմանք կը սիրեն լոյսն , այլք անտարբեր են նորա նկատմամբ , շատեր խոյս կըտան անկէ : Ընդհանուր առմամբ ամէն մանրէներ՝ նոյն իսկ լոյսն սիրողներն՝ սաստիկ լուսաւորութեան ազդեցութեամբ կը մեռնին : Ըստ Տիւքլօի լոյսն մանրէից ամենամեծ թշնամին եւ ջնջիչն է . առանց լուսոյ օդն լի պիտի լինէր մանրէներով եւ անշնչելի : Աստի կը հետեւի թէ՛ առողջապահութեան տեսակէտով որչափ կարեւոր է բնակարանաց լուսաւորութիւնն , եւ որչափ ճշմարիտ է՝ առողջապահից ի հնուց անտի բնակարանաց լուսաւորութեան մասին տուած կարեւորութիւնն :

Դ. Թթուածին . — Ոչ միայն անօդակեաց մանրէներն կը վնասուին թթուածնի ազդեցութեան տակ՝ այլ նոյն իսկ օդակեացներն առատ թթուածնի ազդեցութեամբ կը ծերանան ու կը կորսնցնեն իրենց ուժն ու գործունէութիւնն : Հիւանդագոիթ մանրէներն առատ թթուածնի ներգործութեամբ կը կորսնցնեն իրենց ուժգնութիւնն ու ժաշրաւորութիւնն : Ճնշեալ թրթուածինն աւելի խստիւ կը վնասէ մանրէից եւ նոյն իսկ կ'սպաննէ զայն , որպէս ցցուց Բօլ-Պէլը . սակայն հունտերն չ'են վնասուիր թթուածնէ , ինչպէս հաստատեցին Բասսէտի փորձերն :

Ե. — Միջախայրի փոխակաւն վիճակն . — Ընդհանրապէս մանրէներն կ'սխորժին ալկալիական միջավայրերէն , ուրիշներ չէզոք վիճակն նախապատիւ կը համարին , շատ քիչեր՝ որպէս քացախի ցուպիկն՝ թրութու միջավայրի մէջ կ'ապրին :

Զ. Թմրեցուցիչներ (anesthésiques) որպէս եթերն եւ քլորօւկն (chloroforme) մանրէից կենսական գործունէութիւնն կը նուազեցնեն :

Է. Հակակեխիչ (antiseptiques) եւ մանրէասպան (microbicides) մարմնոց թիւն օր քան զօր կ'ստուարանայ . սնդիկի աղերն , փենական թթու (acide phenique) եւ իրենց ածանցներն ամենէն զօրաւորներն են :

Երկքլորային սնդկի (bichlorure de mercure) 1 առ 5000 լուծոյթն (solution) քանի մը ժամէն բոլոր մանրէներն եւ հունտերն կ'սպաննէ : Փենական թթու 5 առ 100 լուծոյթն նոյնն կ'ընէ , թէպէտ նուազ դիւրութեամբ հունտերու համար :

Գ Լ Ո Ւ Խ Գ .

Ծնունդ Մանրէից

Կենդանիք եւ բոյսք իրենց նմաններէն կը սերին . բայց կան ստորին կարգի էակներ եւ նոյն իսկ երբեմն բաւական զարգացեալներ՝ որոնց սերունն կամ ծնունդն՝ առ երեւոյթս բացառութիւն մը կը ներկայացնեն այս ընդհանրական օրինաց :

Ապրելէ զազարող որ եւ է գործարանաւոր մարմին՝ որպէս պանրի կտոր մը , աղբի կոյտ մը , կենդանւոյ դիակ մը , կամ արմատախիլ բոյս մը եւլն . որք կեանք չ'ունին , ուշ թէ կանուխ ճճիներու , միջատաց , բորբոսներու եւայլն ճարակ կ'ըլլան : Ո՛ւստի եկան այդ ապրող էակներ , ի՞նչպէս հաւաքուեցան , ի՞նչպէս մտան անդ , ո՞վ ծնաւ զայնս :

Հին բնագատումներ եւ փիլիսոփայներ՝ այս պարագայից մէջ ծնունդ առնող կենդանեաց եւ բուսոց գոյութիւնն՝ ըստ ընդհանուր օրինաց ճննդական սերմամբ չ'կրնալով բացատրել , կարծեցին թէ՛ այս էակներն ինքնին յառաջ գան եւ այս երեւոյթն ինքնաձիւն սերով (génération spontanée) անուանեցին , որոյ մասին ունեցած գաղաբարնին սապէս կրնամք համարուել .

Ամեն գործարանաւոր մարմին որ կեանք գրկուած է , ջերմութեան , օդի եւ խոնաւութեան ազդեցութեամբ կրնայ կեանք ունեցող գործարանաւոր մարմնոց՝ բուսոց եւ կենդանեաց վերածուիլ .

Այս տեսութիւնն ընդունուած էր Արիստոտելէն մինչ ց'17րդ դարն՝ գրեթէ առանց որ եւ է առարկութեան . յորժամ Ֆրանչիսկոս Ռէաի՝ իտալացի բնագատումն՝ 1668ի մի հրատարակութեամբ կասկած յայտնեց ինքնաձիւն սերման իրականութեան մասին , եւ ծանոյց թէ , մտերու եւ այլ գործարանաւոր մարմնոց որդերն՝ այս մարմիններէն ինքնին ծնունդ չ'են առնուր , այլ իրենց տեսակի միջատներու անդ ածած ձուերէն , որք բացուելով՝ ծնեալ կենդանիներն այդ նիւթերու սննդեամբ կ'աճին : Իւր այս տեսութիւն ապացուցանելու համար՝ որդերուն ծնունդ տալու յատկութիւն ունենալ կար-

ծուած մարմինէ մը մէկ մէկ կտոր դրաւ երկու շիշերու մէջ . շիշերէ մին զոց՝ իսկ միւսն բաց թողուց . այս վերջինն որ կենդանեաց այցելութեան ենթակայ էր՝ քիչ ժամանակէն որդերով բնակուեցաւ , իսկ առաջինն այս հիւրերէն զերծ մնաց ,

Ֆրանչիսկոս Ռէաի չ'կրնալով բացատրել կենդանեաց ազեաց մէջ գտնուող որդերու ծնունդն , կարծեց թէ՛ սոքա զայնս պարունակող կենդանեաց կենաց մի հետեւութիւնն են : Վալիս-Նիէսի՝ իւր աշակերան՝ վարժապետին այս վերջին սխալ ենթադրութիւնն ուղղեց . ըսելով թէ « կենդանեաց ներքին կողմն ապրող միջատներն՝ իրենց տեսակի միջատաց ձուերու՝ այն կենդանիներէ ճաշակմամբ , եւ կամ սոցա՝ (միջատաց ձուերու) որ եւ է այլ եղանակաւ՝ կենդանեաց մարսողական խողովակին մէջ մտնելէն յառաջ եկած են : »

Սվամէրտամ հոլանտացի բնագատումն 1650ին ցյուց թէ , մեղուներն՝ մայր մեղուներուն զիակաց վըրայ ածած ձուերէն յառաջ կը գան . հաստատեց նաեւ թէ՛ ոչիլներն ալ կենդանեաց մարմնոյ վրայ ածուած ձուերէն յառաջ կը գան եւ ոչ թէ կենդանւոյն մորթէն . ապայուցանեց նաեւ թէ՛ բուսոց քոսերն կենդանեաց խայթուածոց հետեւանքն են , ուր կ'աճէ խայթող կենդանին իւր ձուերն , որք կը զարքանան եւ կ'ապրին մինչ իրենց ձեւափոխութիւնն . բայց այդ բոյսերէն ծնունդ չ'են առնուր ինքնաբերաբար՝ որպէս կը կարծուէր :

Վերջապէս այս մի քանի գիտուններու աշխատութեամբ՝ ինքնաձիւն սերման վարդապետութիւնն կորսնցուցած էր իւր արժէքն , հաստատուած էր սորս սխալութիւնն եւ ոչ ոք յողջամտաց հաւատք

կ'ընծայէր այս անհինն վարդապետութեան եւ անա մանրացոյցի գիւտն կրկին յուզեց այս խնդիրն :

Լէօվէնհօէկ հոլանտացին ( որոյ գործարանաւոր մարմնոց խաչոյներու մէջ առաջին անգամ ջրածճիններ տեսնելն յիշատակեցինք ) անձրեւի ջուրերն քաղելուն պէս զայնս քննելով՝ բան մը չ'տեսաւ , այդ ջուրն ժամանակ մը բացօդեայ թողլէ վերջ կրկին քննեց եւ այս անգամ անդ հաստատեց փոքրիկ էակաց՝ ջրածճիններու՝ գոյութիւնն , որք իրեն յիշեցուցին ինքնածին սերման վարդապետութիւնն . սոցա գոյութիւնն ինքնածին սերման վերադրեց , եւ անա կրկին վէճն սկսաւ , բայց միայն մանրագննին էակաց ջրածճիններու համար՝ զի ինչպէս տեսանք՝ աւելի զարգացեալներուն համար աւրստոյգ ըլլալն ապացուցած էր :

Ինքնածին սերման վարդապետութեան պաշտպանները կ'ըսէին , « Գործարանաւոր մարմիններն խաչելով սոցա տարբալուծմամբ յառաջ եկած սպիտակերպ մարմիններն դեռ իրենց մէջ կենսական ոյժ մ'ունին , որոց շնորհիւ կը վերակազմին նպաստաւոր պարագայից տակ . եւ այս նպաստաւոր պարագայից զլիւսորք են ջերմութիւն , խոնաւութիւն եւ օդ » :

Հանոի-Պաքէո եւ Սբալանցանի՝ ինքնածին սերման ընդդիմադիր կուսակցութեան պետերն էին , սոքա՝ ջրածճիններու օդին մէջ գոյութիւն ցուցնելով՝ փորձէին հովի միջոցաւ սոցա խաչոյներու մէջ հասնիլն եւ բընակիլն ապացուցանել :

Ինքնածին սերման ջերմ պաշտպաններէն լոնտրաբնակ Նէէտէմ անուն աբբան՝ Հանոի Պաքէոի եւ Սբալանցանի վերջին բացատրութեան դէմ՝ երեւակայեց , մասնաւոր ամաններու օդն տաքցնելով անդ

գտնուող էակներն փճացնելէ վերջ՝ գործարանաւոր մարմիններն այդ ամաններու մէջ գնել եւ բերանն գոցել . « որով թէ արգիլեցի , կ'ըսէր , արտաքուստ կենդանեաց մուտքն եւ թէ անդ պարունակեալ մթնաւորաի ջրածճիններն արդէն փճացուցի օդն տաքցնելով , եւ կրկին անդ կենդանիներ կը տեսնուին . ուստի հաստատուած է թէ , կը շարունակէր , ստորին դասի էակներն ինքնաբերաբար կրնան արտադրուիլ » :

Նէէտէմ դայս քարոզելով յաղթութիւն տարած ըլլալ կը կարծէր : Սբալանցանի՝ միեւնոյն փորձերն աւելի ինամով կրկնելով՝ հակառակ եզրակացութեան հանգեցաւ . այսինքն՝ Նէէտէմի երեւակայած դրութեամբ ամաններու մէջ որ եւ է կենդանական հետք չ'տեսնուեցաւ :

Սյօ վէճն շարունակուեցաւ ամբողջ դար մը . ինքնածին սերման պաշտպաններն կ'ըսէին թէ՝ Սբալանցանիի փորձերուն մէջ օդի այցելութիւնն արգիլուած էր , որոյ թթուածնի ներգործութիւնն անհրաժեշտ էր ինքնածին սերման : Շվան 1837ին Սբալանցանիի փորձերն կատարելագործեց , փորձելի մարմիններն՝ կանխաւ տաքցած օդով՝ միշտ կը հովահրէր , կրկին որ եւ է արտադրութիւն մը չ'տեսնուեցաւ . եւ այսպէս եզրակացուց թէ՝ « Օդի թթուածինն չէ ինքնածին սերման ծնունդ տուողն , այլ մի ուրիշ մարմին , որ եւ յառաջ կը բերէ մարմնոց խմորումն ու նեխումն » : Շոտէր եւ Տիւչ՝ հովահրման համար փոխանակ տաքցած օդի՝ գոհացան միայն մզեալ օդ գործածել եւ եզրակացուցին թէ . Կան մարմիններ որք ինքնածին սերման համար օդի մեջ գտնուող մասնաւոր մարմիններէ զայս բթուածնի ալ պէտք ունին :

Բուշէ Ֆրանսացի գիտունն 1858ին Փարիզու գիտական կաճառին ծանոյց թէ, հաստատած էր ինքնածին սերման ճշգրտութիւնն մանրադիտական էակներու համար՝ եւ կ'ըսէր. « Խաշոյներու մակերեւոյթն կազմուած բեղմնաւոր փոխի (pellicule proligere) մէջ իսկ կը կազմուին ջրածճիներու հունտերն, ինչպէս որ Ողնայարային կենդանեաց ձուարանի (ovaire) մակերեւոյթի խաւին մէջ կը կազմուին այդ կենդանեաց ձուերն:» Այս քողէն կը դային խաշոյներու բոլոր ջրածճիներն՝ քանի որ ըստ Բուշէի՝ օդն բացառապէս միայն ընծիւղներ (germe) կը պարունակէ :

Բարիզու գիտութեանց կաճառն Բուշէի փորձերուն քննութիւնն գիտնոց մասնախմբի մը խնամոց յանձնեց, յորս էր եւ Բաստէօն: Այս գիտունն որ արդէն ինքնածին սերման խնդրօք կը պարապէր՝ կրկնեց իւր եւ Բուշէի փորձերն, եւ վերջապէս ոչ միայն Բուշէի փորձերու արդիւնքի սխալ ըլլալն ցցուց, այլ նաեւ նորա փորձերու մէջ սխալած տեղն գտաւ և եզրակացուց ըսելով. « Օդն կը պարունակէ ստորին կարգի էակներ կամ նոցա ձուերն, որք գործարանաւոր մարմնոց վրայ հասնելով կը բնակին անդ, կ'անին, կը բազմանան. բայց եթէ սափցած օդի մեջ փակեմք՝ մի եւ նոյն գործարանաւոր մարմիններն, եւ կամ սափցած օդով հովահրեմք զայնս, այդ օդին մեջի գործարանաւոր մարմիններն փնացած ըլլալով՝ որ եւ է կենդանի բէ բոյս ծնունդ չ'առնէր անդ » :

Բաստէօն իւր այս եզրակացութիւնն աւելի հաստատելու համար՝ ցնդածեւ սրուակներու մէջ ներխելի հեղուկներ (մեղ, մսի ջուր, եւ այլն) զրաւ, զայնս անդ եռացնելով՝ թէ պարունակեալ հեղուկին եւ թէ մթնո-

լորտին մէջ գտնուող ապրող մարմնոց ընծիւղներն փրճացուց. ապա շիշին փողն տաքցնելով զայն կոնսալե սուր ծայրով մը վերջացուց (Ձեւ 21), որով յարտաքուստ գործարանաւոր մարմնոց ընծիւղներու ներմուծումն ալ արգելեց. այսպէս՝ մարմինն որչափ ներխելի որ ալ լինի՝ յաւիտեանս կրնայ պահուիլ առանց որ եւ է ապրող էակ արտադրելու. բայց եթէ երկար ատեն այսպէս պահուած շիշի մը սուր ծայրն կոտրեմք, օդն իւր ընծիւղներով այդ անցքէն ներս մտնելով՝ քիչ ժամանակէն անդ կը նշմարուին ստորին կարգի էակներ. ինչ որ փորձերն ցցուցին :

Շատեր՝ որպէս Սբալանցանիի փորձերուն՝ առարկեցին թէ, ինքնածին սերման համար օդի թթուածնի աղդեցութիւնն անհրաժեշտ է. Բաստէօն այս առարկութեանց յետադայ երկու կարգի փորձերով պատասխանեց :



1. Ներխելի հեղուկներ պարունակող շիշերն առաջուան նման պատրաստեց, սոցս փողն ըստ առաջնոյն սրածայր երկնցուց, միայն փոխանակ բոլորովին գոցելու՝ փոքրիկ անցք մը թողուց, զոր բամպակով գոցեց. օդն այդ բամպակին ուակ միջոցաւ մզուելով՝ կրնար այցելել ներփակ ներխելի մարմինն. այս պայմանաւ եւս շիշերու մէջ որ եւ է արտադրութիւն նշմարուիլ. բայց երբ բամպակէ խցանն վերցուի՝ քիչ ատենէն մանրէներ կը նշմարուին, եւ նա մանաւանդ եթէ բամպակն մէջն ձգուի, զի սա օդի ընծիւղներն հաւաքած լինելով՝ անմիջապէս ստորադաս ապրող էակներ պիտի տես-

նուին անդ, եթէ նոյն իսկ այս հոճատերու հետ տաք-  
ցած օդ ներմուծուի: Ձեւ 22ն այս սկզբան վրայ պատ-  
րաստուած սրուակ մ'է:

2. — Ուրիշ նմանօրինակ սրուակներու սրածայր  
վերջաւորութիւնն փոխանակ դէպ ի վեր ուղղուած  
լինելու, դէպ ի վար դարձնելով՝ ծայրն փոքրիկ անցք  
մը թողուց (Ձեւ 23), որով հովահրումն տեղի կ'առնե-  
նայ. բայց օդին մէջի հոճատերն ծանրութեան օրինաց



Ձեւ 22. — Բաստէօնեան  
հիմէն [Matras Pasteur]



Ձեւ 23. — Բաստէօնեան զըն-  
դանել սրուակ մը՝ որոյ փողն  
դէպ ի վար կորած է

հպատակելով՝ ուղղահայեացաբար վեր չ'են կրնար ել-  
լել՝ այդ անցքէն մտնելու համար. հետեւաբար այդ  
հեղուկն կամ մարմինն ազատ կը մնայ ապրող որ եւ է  
մարմիններէ:


Վերջապէս Մեծն Բաստէօն իւր աշխատութիւննե-  
րով յետագայ երեք եզրակացութեանց հասաւ.

Ա, — Որ եւ է եւացեալ հեղուկ եթէ գերծ մնայ  
օդի գործարանաւոր մարմնոց ընծիւղներէն, որ եւ է  
մանրէ կամ ստորադաս եակ յառաջ չ'են գար անդ.

Բ. — Խառոյներու մեջ բնակող մանրէներն՝ օդի  
փոշիներէն յառաջ կը գան:

Գ. — Մանրէներէ գերծ օդն՝ որ եւ է խառոյ չը  
կրնար արգասաւորել:

Ուստի եւ ինքնածին սերման հարցն լուծուած է  
եւ մենք կրնամք ըսել թէ՛ « Ամէն ապրող մարմին  
իւր նմանէն միայն կը ծնանի » եւ երբէք ինքնաբերա-  
բար չ'արտադրուիր:



### Գ Լ Ո Ւ Ս Դ.

## Մանրէից գործունեութիւնն եւ յառաջ բերած երեւոյթներն

Մանրէներն յառաջ բերեն խմորումներ, նեխում-  
ներ, գոյներ, լուսածնութիւն, մարտողական խմորներ  
եւ հիւանդութիւններ. ուստի եւ կ'անուանին, խրմո-  
րիչ, նեխիչ, գոյնաբարիչ, լուսասու, մարսիչ եւ  
հիւանդառիթ մանրէներ: Միեւնոյն մանրէն երկու եւ  
նոյն իսկ աւելի երեւոյթներ միանգամայն կը կատարէ  
երբեմն:

Խմորիչ մանրեցներ . — Խմորում կ'անուանին զոր-  
ծարանաւոր մարմնոց այն ամէն ձեւափոխումներն՝ որք  
մարդոց օգտակար մարմիններ յառաջ կը բերեն եւ  
գարշ հոտեր չ'են արձակեր :

Խմորումները տեղի կ'ունենան ի ձեռն խմոր (fer-  
ment) անուանեալ մանրաբոյսերու , որոց ոմանք ման-  
րէներ են , այլք սունկեր : Զանազանութեան համար  
առաջիններն Խմորամսերե եւ վերջիններն Խմորա-  
սունկ (Levain) կ'անուանենք (1) : Խմորասունկերն  
ալ միաբջջեան բոյսեր են եւ աւելի իրենց մեծութեամբ  
եւ բազմապատկութեան տեսակետով կը տարբերին  
խմորամանրէներէն՝ քան թէ կեանքովն : Արդարեւ խմո-  
րասունկերն՝ ինչպէս տեսանք՝ բողբոջաց արձակմամբ  
կը բազմապատկին , մինչդեռ խմորամանրէներն այլ  
մանրէից նման բաժանմամբ :

Խմորիչ մանրաբոյսերն՝ մանրէ թէ սունկ՝ իրենց  
մէջ կ'ընդունին խմորելի մարմիններն , անոնցմով կը  
անանին եւ զայնս քիմիական աւելի պարզ ձեւերու վե-  
րածելով՝ դուրս կը տան . զոր օրինակ՝ հացի խմորման  
խմորասունկը (Saccharomyces minore) նշան շաքա-  
րի կը վերածէ , եւ ապա շաքարն գոհոլի եւ բնածխա-  
յին թթուոյ . այս վերջինն օդն կը ցնդի , իսկ առա-  
ջինն կը մնայ անդ : Նոյնպէս գինուոյ պատրաստու-  
թեան մէջ՝ խաղողի հատերու մակերեւոյթին վրայ  
ապրող խմորասունկերն՝ որոց պլսաւորն է Saccharo-  
myces ellipsoideus (2) (Ձեւ 24) հատերու ճշմամբ


[1] Այլ սունկեր՝ որդէս Բորբոսներն , մասնաւոր պարագա-  
յից տակ խմորումներ կը պատճառեն :

[2] Միւս երկրորդական տեսակներն են Sac. Pastorianus,  
Sac. Conglomeratus, Sac. Exigus, Sac. Apiculata, Sac.  
Reesii.

յառաջ եկած քաղցւոյ (moût) հետ խառնուելով՝ նորա  
քաղցրանիւթն (glycose) գոհոլի եւ բնածխային թթուոյ  
կը վերածեն :

Քացախի ցուպիկն (Bacillus aceti) (Ձեւ 25) գի-  
նիներու գոհոլն քացախային թթուոյ վերածելով՝ քա-  
ցախ յառաջ կը բերէ . այս մանրէներէ կազմուած է  
քացախի տակառներու մակերեւոյթն կազմուած սպի-  
տակ ըողն՝ զոր քացախային մուր (mere de vin-  
aigres) կ'անուանեն :

Կաթի շաքարն Կաթնային ցուպիկի (Bacillus la-



Ձեւ 24. - Գլխաւոր  
խմորասունկ գինուոյ  
կամ գոհոլի արտա-  
դրութեան [Sac. ellip-  
soideus]



Ձեւ 25. - Խմորա-  
մանրէ քացախի  
անտաղրութեան  
[Bac. aceti]





Ձեւ 26. — Կաթ-  
նային թթուի ար-  
տաղրութեան  
խմորամանրէն

cticus) (Ձեւ 26) ազդեցութեամբ կաթնային թթուի  
կը վերածուի . որ պանրածինի (caseine) վրայ ազդե-  
լով զայն յատակն կը սուզանէ :

Գինիներու եւ այլ խմորեալ ըմպելեաց (զարեջուր

մրգազինի են.) հիւանդութիւններն մասնաւոր խմորներու ազդեցութեան արդիւնք են. արդարեւ Բորքուսած գինին (vin fleuri) Sac. Mycoderma (Ձեւ 27) անուանեալ խմորասունկէ պատճառեալ է: Գիններու և գարեջրոց մածուցիկ եւ ճարպային հեղուկի վիճակ ստացումն որով ձէթի պէս կը հոսին՝ Micrococcus viscosus անուն (Ձեւ 28) համարչաշար գնդամանրէից գործն է: Հաւանականաբար Դարցած կամ Կապոյտ գինեղ (Vin tourné, vin bleu) եւ Դառն գինիի (Vin




Ձեւ 27. — Գինեղ բորբոսի մանրէն [Sac. Mycoderma]

Ձեւ 28. — Խմորեալ ըմպելեաց ճարպային հիւանդութեան մանրէն

Ձեւ 29. — Կոզային խմորն [ferment butyrique] կամ պանրի կազմութեան մանրէն

amer) հիւանդութիւններն ալ մանրէներէ առթեալ են. Խմորմանց մէջ աւելի բազազրեալ երեւոյթներ ալ կ'անցնին. որպէս անուշադրակային բազկացութիւններն հողի բնածխատային ալքալիներու (carbonates alcalins) եւ հողային բնածխատանրու (carbonates terreux) հետ եւ բորակածնիչ գնդամանրէից (Micrococcus nitrificans) ազդեցութեամբ՝ Բորակատանր (Nitrates) և Բորակալիներ (Nitrites) յառաջ կը բերեն:

Մինչեւ հիմա թւում խմորաբոյսերն օդակեացներ էին. կան խմորումներ՝ որք անօթակեաց խմորներու միջոցաւ տեղի կ'ունենան, որպէս գոհուչային ինչ ինչ մանրաբոյսերն եւ կոզային ցուպիկն (Bacillus Butyricus) (Ձեւ 29): Այս վերջինն կաթնա-




Ձեւ 30. — Մգիտական գնդամանրէ [Micrococcus uréa] կամ մէզի անուշադրակային խմորման մանրէն

շին թթուն ու նորա աղերն եւ այլ եռատարրեան մարմիններն կոզեկան թթու (acide butyrique) կը վերածէ:

Խմորումներն կիսումներ (dédoublement) ալ կ'ընեն, որպէս մզիտային գնդամանրէն (Micrococcus urée) (Ձեւ 30) որ մզիտն կիսելով բնածխատային անուշադրակի (carbonate d'ammoniaque) կը վերածէ:

Մզխտի մէկ հիււէն երկու հիււէ բնածխատային անուշադրակ կը տայ :

Ծծմբամանրէներն (Sulfo-bacterie) (Ձեւ 31) երկու կարգի կը վերածուին, մի խումբն գործարանաւոր մարմիններն տարրալուծելով ջրածնական ծծմբատ (Hydrogène sulfureux) յառաջ կը բերեն, իսկ այլք այդ արծակեալ կազն ծծելով՝ կը տարրալուծեն եւ



Ձեւ 31. — Ծծմբամանրէ մը [Beggiatoa alba]

ծծումբն իրենց մէջ կ'ամբարեն, և ապա ծծումբէ զուրկ ջուրի մէջ կը կորսնցնեն իրենց ամբարած ծծումբն եւ իրենք կը փրճանան։ Առաջին կարգի մանրէներն նեխիչներ են,

իսկ վերջիններու զերն աւելի խմորման երեւոյթին կը մերձենայ, Ըստ Բլանդիւտի ծծմբամանրէներն գածաքարն (gypse) ծծումբի կրնան վերածել եւ թէ ծրծմբային հանքերն սոցա արտադրութիւններն են :

Խմորիչ մանրէներ. — Նախորդ հատուածի մէջ՝ խմորման մասին մեր տուած սահմանն բոլորովին արհեստական էր. արդարեւ կան խմորումներ՝ որք զարչահոտ մարմիններ յառաջ կը բերեն, որպէս կողային ցուպիկն. օգտակարութեան յատկութիւնն ալ բաղդատութեան խնդիր մ'է, եւ ոչ թէ գիտական յատկանիչ մը։ Գիտականօրէն խօսելով՝ խմորման ու նեխման երեւոյթից մէջ տարբերութիւն չ'կայ. նեխումն շատ մը խմորումներու միեւնոյն միջավայրի մէջ ի միասին կատարման երեւոյթն է, յորում ոչ միայն մանրէներն եւ խմորասունկերն կը գործեն, այլ եւ բորբոսներն (moisissures), ստորադաս կենդանիկներ եւ բուսիկ-

րեր։ Գարշելի հոտեր կ'արծակուի ընդհանրապէս եւ գործարանային մարմինք կը տարրալուծուին եւ կը փախն։

Նեխման երեւոյթից մէջ ի սկզբան օղակեաց մանրէներն կը գործեն, եւ երբ թթուածինն պակսի՝ անօդակեացներն գործունէութեան կը մանեն, խորերն կը թափանցեն եւ յառաջ բերեն նուազ պարզ մարմիններ քան առաջ, որպէս բաղադրեալ անուշադրակներ (ammoniaques composés), Մնդկառ (Mercaptan), ճարպային թթուներ (acides gras), Լեղակիւղ (Indol), Քակորիւղ (Scatol), ջրածնական ծծմբուտ, ջրածնական լուսածնուտ (hydrogène phosphorè) եւ այլ գարչահոտ կազեր, եւ իբր հաստատուն մարմին Լանիա (Leucine), Պանրիա (Tyrosine), Քաղցրասինց (Glycocolle) եւ Դիաթոյներ (Ptomaines)։

Նեխումներ յառաջ բերող մանրէներն բազմաթիւ են, յորոց քիչեր ծանօթ են ցարդ գիսնոց :

Ընդհանրապէս խմորիչ եւ նեխիչ մանրէներն ի միասին Խմորածին (Zimogène) եւ կամ Փսաբոյս (Saprophyte) կ'անուանին, իբրեւ փառած առարկայներու վրայ ապրողներ։

Գունասու մանրէներ. — Ըսինք արդէն թէ մանրէներն առանձինն անգոյն են, սակայն սոցա մեծաքանակ հաւաքումն երեւան կը հանէ գոյներնին։ Երբեմն մանրէից գոյնը սաստիկ է, և որոց վասն անուանին գունասու մանրէներ. գրեթէ ամէն գոյնէ մանրէներ կան. Micrococcus prodigeosus ն վարդագոյն է, Bacillus ruber ն կուշտ կարմիր, Sarcine orange ն նարնջագոյն, Staphylococcus pyogenus aureus ն դեղին, կաթընկեր սղոց կանաչ փորհարութիւնն առթող

մանրէն կանանչ . Bacillus pyocyanus ն կապոյտ , Bacillus violaceus ն մանուշակագոյն , Bacillus brunneus ն թուխ եւն :

Մանրէից գոյներն ընդհանրապէս հիւթարտադրութիւններ կը նկատուին :

Գոյնի արտադրութեան համար լոյսը կարեւոր չ'է , սակայն թթուածինն անհրաժեշտ կը թուի . ծերացած մանրէներու գոյնարտադրութիւնն կը նուազի :

Գունատու մանրէներն ընդհանրապէս կենդանեաց չ'են վնասեր . թարախի և քրտինքի մէջ ապրող Bac. Pyocyanus ի գունատու մարմինն զատելով՝ կենդանեաց ներարկեցին , եւ որ եւ է վնաս յառաջ չ'բերաւ . Bacillus Indicus ի գունատու մարմինն վնասակար կը թուի :

Կարմիր քրտինքն Micrococcus hoematodes անուն գնդամանրէի գործն է : Beggiatoa rosea persicina երբեմն ջրերու մակերեւոյթն կարմիր կը ներկէ :

Լուսաստ մանրէներ . — Ծովու լուսածնութիւնն այսինքն՝ մութ ատեն ծովու ջուրը ալեաց ծիւմամբ եւ կամ որ եւ է հարուածի ազդեցութեան տակ փայլուն լոյս մ'արձակելն՝ ի վաղուց ծանօթ էր ամենուն , զոր ծովու ջուրը պարունակած լուսածնի՝ օդի թթուածնի ազդեցութեամբ թթուակացման (oxydation) արդիւնքն համարէին :

Երբեմն ծովակենցաղ ձուկերու եւ Ողորկապատներից (Crustacés) եւ ինչ ինչ այլ կենդանեաց լուսածնութիւնն՝ դրեթէ անբացատրելի մնացած էր : Ծուրջ 20 տարիներ առաջ Ֆլիւկէր գերմանացին ցցուց Բըրաձկից (Morue) մարմնոյ լուսածնութեան իրենց վրայ ապրող մանրէից գործն ըլլալն , եւ կասկած յայտնեց

թէ՝ հաւանականաբար այդ մանրէներն են հիւսիսային ծովու ջուրը լուսածնութեան պատճառն : Երեք տարի վերջ (1878)՝ Քոհն Հիւսիսային ծովու մէջ գտաւ այդ մանրէն , եւ զայն Լուսածնական գնդամանրէ (Micrococcus phosphoreus) անուանեց : Հետզհետէ նմանորինակ մանրէներ գտնուեցան լուսածնութիւն ունեցող ձուկերու եւ Ողորկապատներից վրայ . գիտունք հաստատեցին թէ՝ Երկրասէր (Géophile) անուն Բիւրոսնեան (Myriapode) իւր լուսածնութիւնն մանրէներու կը պարտի : Հաւանականաբար եւ լուսատու միջատաց ու սունկերու լուսածնութիւնն մանրէից գործն է : Մեր ուտեստի մսերու վրայ գիտուած լուսածնութիւնն ալ այս մանրէներէ յառաջ կը գայ :

Թէ կենդանեաց եւ թէ մսերու վրայ ապրող լուսատու մանրէներն տարափոխիկ են , նման այլ մանրէից : Նէշ զուիցերիացի գիտունն կը պատմէ թէ՝ մասվաճառի մը խանութի բոլոր մսերն մէջ գիշերուան մէջ լուսնածնութեան ենթարկուեցան , լուսածնական մսէ մը փոխանցուելով :

Լուսատու մանրէներն մարդու վրայ ալ տեսնուած են : Հէքէլ 1740 ին տեսած է անձ մը՝ որոյ քրտինքն լուսածնութիւն ունէր : Նէշ 1885 ին միեւնոյն երեւոյթն հաստատեց որսորդի մը վրայ :

Լուսատու մանրէից կենաց համար օդն ու թթուածինն կարեւոր են . աղն ալ կը նպաստէ նոցա զարգացման :

Ըստ Տիւպուաի այս լուսատու մանրէներն հիւթ մը կ'արտադրեն՝ որ իրենց բջիջներէ դուրս ելնելով օդի թթուածնի ազդեցութեամբ թթուականացմամբ կը փայլի , ըստ այլոց օդի թթուածինն այս մանրէից

մէջ մտնելով՝ նոցա արարչահիւթին վրայ կ'աղդէ , եւ անդ իսկ յառաջ կը գայ լոյսն :

Մարսիչ մանրեկներ . — Ըսինք արդէն թէ մանրէներէ շատեր մարսիչ խմորներ կ'արտադրեն , ի նպաստ իրենց անդեան ծառայող մարմնոց մարսողութեան . այսպէս նշան , շաքարն , բլջանիւթն , քառատարբեան մաքմիններն , ելն . մարսելի վիճակի կը վերածուին : Կան եւ մեր մարսողական խողովակի մէջ բնակող մանրէներ՝ որք իրենց արտադրած մարսախմորներով մեր մարսողութեան կը նպաստեն ըստ Տիւքլօի : Նոյն իսկ՝ ըստ այս գիտունի՝ բլջանիւթի մարսողութիւնն մեծ աղեաց սովորական բնակիչ մանրէից գործն է , զի մեր մարմնէ արտադրեալ որ եւ է լուծելի խմորներ չ'են կարող այդ դերն կատարել :

Հիւանդառիթ մանրէներն բուսոց , կենդանեաց եւ մարդոց հիւանդութիւններ կը պատճառեն , ոչ թէ իրենց մակաբոյժ կենօք անոնց նիւթերն սպառելով եւ հիւսկէներն կրծելով , այլ աւելի իրենց արտադրած Սպիսաքոյներով (Toxalbumine) եւ Դիսաքոյներով զորս մէկ բառով Մանրեաքոյն (Toxine) կրնամք անուանել : Արդարեւ հիւանդառիթ մանրէի մը մշակութեան հեղուկն՝ իւր մանրէներով ի միասին կենդանուոյ մը արեան մէջ ներարկելով ինչ որ յառաջ կը գայ , նոյնն տեղի կ'ունենայ՝ եթէ այդ հեղուկն Շամպէրլանի մզիչով իւր մանրէներէ զատելով՝ ներարկեմք : Մանրէաբանք հիւանդառիթ մանրէից ոմանց թոյներն զատելով՝ միայն այդ թոյներով յաջողած են միեւնոյն հիւանդութիւնն յառաջ բերել :

Տարափոխիկ հիւանդութեանց ենթարկելոց արիւնն

ժահրաւոր է , թէպէտ ընդհանրապէս անդ մանրէ չը գտնուիր , այլ սոցա արտադրած թոյներն :

Մանրէներն իրենց թոյներով կը բորբոքեն շրջակայ բջիջներն , եւ նոցա աճումն կը գրգռեն . այսպէսով իրենց խումբերու շուրջն կը կազմուի շատ անգամ ուռեր (tuberule), որպէս Ուռականութեան (Tuberculose) եւ Յրանկախտի մէջ : Նոյնն տեղի կ'ունենայ եւ բուսոց համար : Այսպէս յառաջ կը գան ձիթենուոյ ուռականութիւնն եւ Պարկիճաւորաց արմատներու ուռերն , որոց պարունակած մանրէներու կը վերադրեն , ինչպէս տեսանք , օղի ազատ բորակածինն ձծելու եւ իւրացընելու յատկութիւնն :

Մանրէներն՝ իրենց մակաբոյժ կենօք կը ձծեն իրենց գտնուած հիւսկէնից հիւթերն , կը կրծեն ու կը լարեն զայն . այս եղանակաւ կը պարպուին իրենց յառաջ բերած ուռերու կեղրոններն եւ յառաջ գան Մաշարէական ախտի (Phtisie) ենթարկելոց թոքերու խոռոչներն , Յրանկախտէ վարակելոց ուռերու (gommes) կեղաւորումն եւ բոլոր կեղրու թարախացումն (suppuration) : Նոյնն տեղի կ'ունենայ եւ բուսական ուռերու համար , որպէս ձիթենիներու ուռերն որոց ներքին մասնհոյզի (mucilage) վիճակն կ'աճուի :

Թոյներն կ'ազդեն եւ ջղային դրութեան կեղրոններու վրայ եւ յառաջ կը բերեն ջղային երեւոյթներ :

Մանրէներն եւ իրենց թոյներն մէզի հետ երիկամներէն անցնելով յառաջ կը բերեն երիկամայի ն բորբոքումներ (Nephrite) եւ նոյն իսկ Սպիսամզուքիւն (Albuminerie) կը պատճառեն : Մանրէից ոմանք հունտի վիճակի մէջ իսկ կը վնասեն , այլք միայն չափահասութեան ատեն :

## Գ Լ Ո Ւ Խ Ե .

### Բնակավայր մանրէից

Մանրէներն կը գտնուին , օդի, հողի, ջուրի եւ սպորող մարմնոց մէջ, ի մի բան ամէն ուրէք :

Օդ . — Յամաքներէ, հեռի ծովերն պատող օդն գրեթէ զուրկ է մանրէներէ : Հոծ բազմութեանց կեդրոններու օդն աւելի մանրէ կը պարունակէ՝ քան անբնակ վայրերուն : Քաղաքաց օդն աւելի հարուստ է մանրէներով քան գիւղօրէիցն : Մինչդեռ Բարիզու շրջակայից մէկ խորանարդ մէթր օդն շուրջ 500 մանրէ կը պարունակէ՝ քաղաքին կեդրոնի բնակարանաց նոյնչափ օդին մէջ 300,000, իսկ հիւանդանոցաց հիւանդաց սրահի օդին մէջ 800,000 մանրէ գտնուած է :

Օդին ստորին խաւերն աւելի հարուստ են մանրէներով քան բարձրերն : Բարիզու Մօնսուրիի դիտարանին մանրագիտական բաժնին տեսուչն Տօք. Մ. Միքէլ, Բարիզու 4րդ շրջանակի թաղապետութեան շէնքի մէկ խոր. մէթր օդին մէջ՝ 462 մանրէ գտած է . իսկ Բանթէնն եկեղեցւոյ դագաթն նոյնչափ օդին մէջ 28 մանրէ միայն հաշուած է : Մթնոլորտին մէջ 2000 մէթր բարձրութեամբ՝ գրեթէ մանրէ չ'գտնուիր :

Օդի մանրէից քանակն կը տարբերի նաեւ միեւնոյն տեղւոյ համար ըստ եղանակաց : Ամառն մանրէք աւելի առատ են, աշնան ամենէն քիչ , գարունին կ'ըսկըսին աւելնալ : Մանրէից քանակն ըստ օրուան ժամերուն ալ կը տարբերի . կէս գիշերէ երկու ժամ վերջ

օդն ամենէ քիչ մանրէ կը պարունակէ , անշուշտ ցօղերու միջոցաւ յերկիր իջած ըլլալնուն . առաւօտեան եւ երեկոյեան աւելի առատ են , ջրտութեամբ օդի խտացման աղապաւ :

Անձրեւներն օդի մանրէներն կը նուազեցնեն՝ զայնս յերկիր կրելով . չորութեան առին օդի մանրէից քանակն կ'աւելնայ :

Շնչառութեամբ օդի մանրէներն աւելի կը նուազին քան կ'աւելնան , զի թոքերու ներքին երեսն պատող բջիջներն՝ կը լափեն անդ հասնող մանրէներն եւ արտաշնչեալ օդն մանրէ չ'պարունակէր :

Օդի մանրէներն աւելի գնդաձեւներ են՝ քան ցուպիկներ կամ թելաձեւներ :

Օդի մանրէից մէկ երրորդն հիւանդառիթներ կը համարուին :

Օդն շնորհիւ իւր թթուածնի և լուսոյ՝ մանրէներու ջնջման վայր մ'է , առանց այս երկու տարերց օդն լի պիտի լինէր մանրէներով եւ կեանքն անկարելի յաշխարհի :

Օդի մէջ կը գտնուին Թոքատաղի (Pneumonie) եւ Ուռականութեան մանրէներն . անշուշտ եւ Հարսանիթի (Rougeole), Շառասկնդի (Scarlatine) , եւ Կապոյտ հազի մանրէներն օդի միջոցաւ կը փոխանծին :

Հող . — Հողերու մանրէիւք հարստութիւնն իրենց մննդարարութեան եւ թթուածին պարունակելուն համեմատական է . որոյ վասն՝ գործարանաւոր տարերօք հարուստ եւ մշակեալ ու հովհարեալ հողերու մէջ մանրէք աւելի առատ են՝ քան անմշակ եւ աղքատ հողերու

մէջ : Միեւնոյն պատճառներով հողի մակերեւոյթներն աւելի հարուստ են քան խորերն : Ռէյմէոս գերման մանրէաբանին փորձերէ մին յետագայ արդիւնքն տուած է :

Հողի մակերեւոյթի մէկ խոր. հար. մէծրի մէջ 2,564,800 մնրէ երկու մթր խոր. [կաւ] » » » » 23,100 » երկու բուկէս մթ. խոր. [խոշոր աւազ] 1 խոր. հար. մէջ 6,170 » Ձորսուկէս » » [աւազ] 1 » » » 1,580 » Վեց » » [սճարար] 1 » » » » 0 »

Հողի մանրէից մեծագոյն մասն Փսաբոյսներ (Saprophytes) են քան հիւանդառիթներ :

Հողն հարուստ է բորակածնիչ եւ այլ խմորամանրէրով եւ բորբոսներով :

Հողն Ածխախտի (Charbon) եւ Կարկամութեան (Tétanos) մանրէից միջավայրն է :

Ջուր. — Ջուրերն կը պարունակեն հողերէ եւ օդէ ընդունուած մանրէներ :

Ակերու ջրերն հողերէ մղուելով զուրկ են մանրէներէ . իբրեւ առու գետակ կամ գետ որչափ որ ազատօքն անջափ աւելի մանրէ կը պարունակեն :

Անձրեւոց առաջին ջրերն որք օդն կը լուան , աւելի հարուստ են մանրէիւք քան անձրեւոց վերջին ջուրերն : Միքէլի յետագայ ցուցակն՝ գաղափար մը կը տայ ջրերու մանրէաբանական արժէքի մասին .

Բարիգու անձրեւի ջուրց մէկ խոր. հար մէծրն կը պարունակէ 85 մանրէ  
» վան ակի ջուրի մէկ խոր. հար. մէծրն կը պարունակէ 62 մանրէ  
» Սէն գետի ջուրի քաղաք մտած ատեն մէկ խոր. հար. մթէրն կը պարունակէ 1,400 մանրէ

Բարիգու Սէն գետի ջուրի քաղաքէ ելած ատեն

մէկ խոր. հար. մէծրն կը պարունակէ 3,200 մանրէ  
» Բիշի Թաղի կոյանցի ջուրի մէկ խոր. հար. մէծրն կը պարունակէ 20,000 մանրէ

Ջուրերու մանրէից մեծ մասն Փտաբոյսներ են : Ժանտառանդի (Fievre thyphoide) եւ Քօլերայի մանրէից սովորական միջավայրերն ջուրերն են : Այս հիւանդութիւններն ջուրերու միջոցաւ կը ճարակին :

Ապրող մարմիններ. — Բուսոց մանրէից մասին սուսնասիրութիւնք թերի են : Բուսոց մակերեւոյթին վրայ մանրէից գոյութիւնն որ եւ է փաստի պէտք չ'ունի : Բուսեղինաց երբեմն հիւանդոտ մասերն մանրէներ կը պարունակեն :

Կենդանեաց եւ մարդոց մարմնոյ հիւթերն (արիւն, աւիչ եւն) եւ առողջ հիւսուածներն զուրկ են մանրէներէ , որպէս ցցուցին Բաստէօն եւ Տիւքլօ. սակայն մորթն եւ բաց անցքերն շատ մանրէներ կը կրեն :

Մանրէներն ոչ միայն մորթի մակերեւոյթին վրայ կը գտնուին , այլ նաեւ քրանարտադրիչ եւ ճարպային գեղձերէ ալ ներս կը թափանցեն : Մանրէք առատ են մարսողական խողովակի եւ ծննդական գործարանաց մէջ :

Մանրէից մեծ մասն անմեղ սեղանակիցներ են մեղ , որք նոյն իսկ հիւանդառիթ մանրէից ջնջման կ'աշխատին . նպաստաւոր են նաեւ երբեմն իրենց արտադրութիւններով , որպէս բերնի եւ աղեաց մարսիչ խմորներ յառաջ բերող մանրէներն՝ որք իրենց արտադրութեամբ մարսողութեան կը նպաստեն , որպէս տեսանք . կան եւ անդ հիւանդառիթ մանրէներ , որպէս Թոքատապի գնդամանրէն (Pneumocoque) բերնի մէջ , եւ աղեաց սովորական ցուպիկն (Bacterium colis communis)

աղեաց մէջ . սորա սպասու վիճակի մէջ կը մնան եւ ի տկարանալ մարմնոյն (զրկողութեամբ , չափազանց յոգնութեամբ , չարքաչ կենօք , հիւանդութեամբ , վշտօք եւն) սկսին գործել , կան եւ անդ սպասու վիճակի մէջ հիւանդաօրթ մանրէներ՝ որք մարսողական խողովակի ներքին երեսէն անցք մը բացուելուն՝ մարմնոյ մէջ կը տարածուին , որպէս Ածխախտի մանրէներն . որք ինչպէս ցցուց Բաստէօն՝ մարսողական խողովակին մէջ անմեղ են , բայց եթէ կենդանեաց աննդեան հետ փշոտ մարմիններ (ակքաններ , դարբի հասկեր եւն) խառնեմք՝ բերաննին վիրաւորուելով՝ մանրէներն արեան մէջ կ'անցնին եւ հիւանդութիւնն յառաջ կը գայ :

Մեր բերնի մէջ կը գտնուին ի բայ ատեալ բերնի սովորական մազակերպ մանրէէն (*Leptothrix buccalis*) եւ ատամանց փտութեան մանրէներէն ուրիշ շատեր . ըստ Սթէնսպէրկի, նեխման բոլոր մանրէներն եւ նոյն իսկ խիստ ժահրաւոր մարմին մը արտադրող գնդամանրէ մը կայ անդ , որով եւ մեր լորձն շատ անգամ փոքր կենդանեաց մարմնոյ մէջ ներարկելով մահ կը պատճառէ :

Աղեաց մէջ մանրէներէ զատ կան եւ այլ ստորադաս բոյսեր եւ կենդանիներ եւ սոցա հունտերն ու ձուերն . մեր կենդանութեան մենք նոցա վրայ կ'իջխեմք՝ առանց անոնցմէ վնասուելու . բայց մեր մահուանէն վերջ՝ անոնք կ'սկսին աճիլ , բազմանալ եւ զեշատել մեր մարմինն՝ ընկերակցութեամբ օգէն եկած մանրէից . որոյ հետեւութիւնն է նեխում , փտութիւն եւ տարրալուծում :



### Գ Լ Ո Ւ Խ Զ .

## Մշակութիւն , Պատկերում , Տարրալուծում եւ Քննութիւն մանրէից

Մշակութիւն մանրէից . — Որ եւ է մանրէի յատկութիւններն ուսումնասիրելու համար՝ մասնաւորապէս պատրաստուած արհեստական հողերու վրայ կը ցանեն ու կը բուսցնեն զայն , որպէս կ'ընեն բարձր դասի բոյսերն դաշտերու մէջ :

Ա. — Մշակութեան մարմիններ . — Մշակութեան մարմին կ'ընտրեն հեղուկներ , հաստատուն եւ թանձրացեալ հալած մարմիններ :

Հեղուկներէն մտի ազանախն եւ կենդանեաց արեան շիճն՝ ամենէ աւելի կը գործածուին . բոյսերու խաշոյներն , հանքային մարմնոց լուծոյթներն , մէզն եւ կաթնալ երբեմն կը գործածեն :

Բաստէօն շատ անգամ հետազայ բաղադրութիւնն գործածած է , որ իւր անուամբ Բաստէօնեան հեղուկ կ'անուանի :

Ջուր .....	100 մաս
Վանաչաքար .....	10 »
Բնածխատայինանուշադրակ .....	1 »
Փարեջրոյ խմորասունկի մոխիր .....	1 »

Քոհնի հեղուկն հետեւեալ բաղադրութիւնն ունի :  
 Զտեալ ջուր ..... 200 կրամ  
 Տորտատային անուշադրակ(Tart. d'ammoniaque)2 »  
 Լուսածնատային կալիոն (Phosphate de Potasse)2 »  
 Ծծմբատային մագնէս (Sulfate de Magnésie) 1 »  
 Եռակրական լուսածնատ (Phosph. Trib. de chaux)0,15»

Իբր հաստատուն մարմին ամենէ աւելի գործածականն գեանախնձորի շերտերն են :

Իբր կէս հաստատուն մարմին կը գործածուին ջուրի մէջ հալած ու ապա պղղելով դոնդողի վիճակն առած մածիւն (gélatine) : Յուրա եղանակին 100 կրամ ջուրին 6 կրամ մածիւտ կը բաւէ, ամառն 10 եւ նոյն իսկ 15 կրամ պէտք է՝ բաւական թանձրութիւն տալու համար : Մածիւտի սննդարարութիւնն աւելցնելու համար 1/2 մարսողոն կ'աւելցնեն եւ փոքր ինչ աղ :

Մածիւտն 23<sup>0</sup>—24<sup>0</sup> ին կը հալի եւ հեղուկ վիճակն կ'առնու . ուստի եւ անյարմար է այն ամէն մանրէից մշակութեան համար՝ որք աւելի ջերմութիւն կը պահանջեն զարգացման համար՝ առ այս կը զիմեն զանազան լոտերէ հանուած հոյղերու (mucilages) որք մածիւտի նման դոնդողի վիճակն կ'ստանան , սակայն աւելի ջերմութիւն կը պահանջեն հալելու համար (50<sup>0</sup>—60<sup>0</sup>) : Այս կարգէն ամենէ աւելի գործածականն ախառ-ախառ անուանեալ ծովային լոտի հոյղն է , զոր մսածնիք (gélose) կ'անուանեն : Մէկ լիդր ջուրի կամ արգանակի համար 15 կրամ մածանիւթ կը բաւէ . սննդարարութիւնն աւելցնելու համար կը յաւելուն փոքր ինչ մարսողոն (peptonè) (10 կրամ) եւ աղ (5 կրամ) :

Արեան շիճը 70<sup>0</sup> տաքցնելով կը թանձրանայ եւ մածիւտի նման կը գործածուի :

Երբեմն՝ հեղուկ եւ թանձրացեալ մշակութեան մարմիններու մէջ կը յաւելուն փոքր քանակաւ բնեղիճի (aniline) գոյներ , որով մանրէներն մասնաւոր գոյներ կ'առնուն եւ այսպէսով նոցա քննութիւնն կը զիւրանայ :

Ամէն մանրէ հաւասարապէս ամէն կարգի հողի վրայ չկրնար ապրիլ . ոմանք այսինչն կը սիրեն , այլք ուրիշ մը , ուստի եւ ըստ իւրեանց պահանջի հողեր տալու ենք նոցա :

Բ. — Ամուռչացում . — Որպէս զի մշակութիւն մը իրական արժէք ունենայ , կարեւոր է որ մշակութեան հողն եւ՛զայն պարունակող ամաններն՝ ուսումնասերելի մանրէից ցանումէն առաջ՝ զուրկ ըլլան մանրէներէ , ամուռացեալ ըլլան , որպէս կ'ըսեն ընդհանրապէս : Ամուռացեալ պէտք է եւ ըլլան ցանելու ծառայող գործիներն :

Գործիներն ու ամաններն երկքլորային սնդիկի 1 առ 100 լուծոյթով , կամ 95<sup>0</sup> գոհոյով եւ կամ ծծմբային եւ այլ թթուներով կրնան ամուռանալ . սակայն ընդհանրապէս ամուռացման համար ջերմութիւնն կը գործածուի : Ջերմութեան կը դիմուի նաեւ մշակութեան նիւթերն ամուռացնելու համար :


Մանրէներն 60<sup>0</sup>—65<sup>0</sup> ջերմութեամբ կը ջնջուին , սակայն նոցա հունտերն սպաննելու համար 100<sup>0</sup> եւ նոյն իսկ մերթ աւելի ջերմութիւն պէտք է :

Ընդհանրապէս տաք օդի եւ շոգոյ ջերմոցներու միջոցաւ կը տաքցնեն ամուռանալի մարմիններն , անոթներն ու գործիներն :

Տաք օդի ջերմոց մը կը ներկայացնէ Ձեւ 32 ն , որոյ թանազեայ (tôle) կրկին պատեաններու մէջտեղէն կ'անցնի տակն վառուած լուսաւորութեան կազի բոցն . մէջն կախուած երկաթ թելէ կողովը կը պարունակէ ամուլանալի մշակութեան մարմիններն , ամաններն եւ գործիներն : Այս եղանակաւ մինչ 150°—250° ջերմու-


թիւն կրնամք ունենալ , որ շատ իսկ է բոլոր մանրէներն ու նոցա հունտերն ջնջելու համար :

Ձեւ 33 ն ջրի շոգւոյ ջերմոց մը կը ներկայացնէ , տակն վառուած կազի բոցն կը տաքցնէ ջերմոցի ստորին կողմն գտնուող ջուրն , որոյ շոգին կը լեցնէ գործին եւ կը ջեռուցանէ մէջն գրուած առարկաներն : Եթէ կափարիչին վրայ շոգւոյ ելից անցքն բաց թողուի՝ ներքին




Ձեւ 32. — Տաք օդի ջերմոց մը ջերմութիւնն 100° ն չանցնիր , բայց եթէ գոցուի՝ ներքին ճնշման յաւելմամբ՝ աւելի ջերմութիւն յառաջ կը գայ : Նախ վերի անցքն բաց կը թողուն որպէս զի օդն դուրս ելնէ , եւ երբ օդն պարպուի՝ շոգին կ'սկսի դուրս ելնել . յայնժամ այդ անցքն կը փակեն , եւ ապահովութեան դռնակի լծակին ծանրութիւնն յետ կամ յառաջ տանելով՝ ճնշման եւ հետեւաբար ջերմութեան չափն կ'որոշեն կանխաւ . եթէ ներքին ջերմութիւնն այդ չափէն անցնի՝ ապահովութեան դռնակն ներքին

շոգւոյ անցք կը տայ եւ ջերմութիւնն որոշեալ աստիճանէն չ'անցնիր : Ընդհանրապէս 110°—120° ջերմութիւնն բաւ կը համարուի :



Ձեւ 33. — Ջրի շոգւոյ ջերմոց մը [Շամպէրլանի ինքնափակ սանն]

Մասնաւոր ջերմոցներ չգտնուած աշխատանոցներու մէջ ջրեփոցի (bain marie) կը դիմեն, այսինքն՝ ջուր կը տաքցնեն սանով մը՝ որոյ մէջ կը գտնուի ամուլանալի առարկաներն պարունակող աման մը : Զուրն 100° ին շոգիանալով՝ ամուլանալի առարկայներն հաղիւ այդ ջեր-



Ձեւ 34.—Սրափող գնդաձեւ սրուակ

մութեան չափին կը հասնին . եթէ աւելի ջերմութիւն պահանջուի՝ բաւ է եռացեալ ջուրի մէջ յաւելուլ հասարակ աղ կամ քլորային կրածին (Chlorure de calcium), որք ինչպէս դիտեմք՝ ջուրի եռացման աստիճանն կը բարձրացնեն . այսինքն՝ ջուրն փոխանակ 100° ին եռալու՝ 110° եւ նոյն իսկ 120° ին միայն եռալ կ'սկսի : Փոխանակ ջուրի եթէ իւզ գործածեմք՝ աւելի ջերմութիւն յառաջ կրնամք բերել :

Քոխ ցցուց թէ, որ և է անմուլանալի մարմին քանիցս տաքցնելով ու պողեցնելով՝ պարունակեալ մանրէներն աւելի դիւրութեամբ կ'սպաննուին,



Ձեւ 35.—Փողահատ գնդաձեւ սրուակ մը

զի հաւանականաբար առաջին անգամներն տաքցնելով՝ հունտերն կը ծլին եւ որով դիւրին կ'ըլլայ կրկին անգամ տաքցրնելով սպաննել զայնս : Շատ անգամ առարկաներն 100° ի եւ նոյն իսկ աւելի նուազ ջերմութեամբ բազմիցս տաք-


ցրնելով եւ պողեցնելով կատարեալ անմուլացում յառաջ կը գայ :

Մանր գործիներն՝ որպէս սերմանելու ասեղներն, զանաւորներն եւն. բոցի մէջէ անցնելով կ'ամուլացնեն :

Գ. —Մշակութեան մարմնոց ընդունարաններն եւ

նոցա լեցումն. Հեղուկներ . — Հեղուկներն յախճապակեայ խաւնարաններու (capsule) եւ այլ բերանն բաց անօթներու մէջ տաքցնելով կ'ամուլացնեն, եւ կամ աւելի ընդհանրապէս Ձեւ 34 սրուակներու միջոցաւ ջերմոցներու մէջ : Այս սրուակներն լեցնելէ վերջ՝ փողն սրածայր քաշելով կը փակեն՝ շոգիացման առաջին անգամը համար :

Ամուլացումէն յետոյ այս սրուակներու փողն կը



Ձեւ 36 եւ 37. Հեղուկներու մշակութեան Բաստէօլեան պարզ սրուակ

Ձեւ 38. — Հեղուկներու մշակութեան Բաստէօլեան սրուակ, կրկին ընդունարանով

կարեն (Ձեւ 35)՝ պարունակեալ հեղուկն մշակութեան անօթներու մէջ բաշխելու համար :


Մշակութեան հեղուկներու իբր ընդունարան գործածուած սրուակներն են Ձեւ 36, 37, 38, որոց փողի նեղցած տեղն (ա) բանապակէ խցան մը դնելէ վերջ՝ շուրջ 1½ ժամ 150°—200° ջերմութեան կ'ենթարկեն ջերմոցներու մէջ : Այս սրուակներն պողեցնելէ վերջ՝ կողմնակի թեւերու ծայրերն (բ) բոցի մէջէ անցնելով՝

անդ գտնուած մանրէներն չնչելէ վերջ՝ կը կտարեն , եւ զայն ամուլացեալ հեղուկի մէջ մխելով՝ փողի ծայրն բերանն առած կը շնջեն , որով հեղուկն սրուակի մէջ կը հոսի , երբ բաւական համարուի՝ ք ծայրն բոցի մէջէ անցնելով կը գոցեն , եւ այսպէս կը թողուն :

Առողջ կենդանեաց հիւթերն արիւն , մէզ , կաթ , մանրէ չ'են պարունակեր . ուստի եւ ի բնէ ամուլ են



Ձեւ 39. — Փորձի խողովակ




Ձեւ 40. — Բաստէօնեան շիմէն



Ձեւ 41. — Ղեղուկներու մշակութեան սրուակ

մարմնոյ մէջ . բայց եթէ սովորական միջոցներով ընդունիմք զայնս՝ կրնան մանրէներով վարակիլ , ուստի և զայնս կենդանեաց մարմնոյ մէջ գտնուած վիճակաւ ընդունելու համար՝ կը գործածուի Ձեւ 37 սրուակն , որոյ կողմնակի հորիզոնական թեւն վերոգրեալ զգուշութիւններով կը մխեն արեան խողովակաց , ծծի եւ միզանցքի մէջ եւ այդ հեղուկներն կը տեղափոխեն սրուակին մէջ :


Իսկ Ձեւ 38ն՝ Ձեւ 36ի կրկինն է . երկու սրուակներն ալ միեւնոյն կամ տարբեր հեղուկներ կրնան ընդունիլ , միեւնոյն եւ կամ տարբեր մանրէներ կրնան մշակուիլ ասոնց իւրաքանչիւրին մէջ :



Ձեւ 42. — Շամպէլանի բաշխիչ սրուակն [ballon pipette]

Այժմ շատ անգամ կը գտնանան փորձի պարզ խողովակներով (Ձեւ 39)՝ զորս կը փակեն բամպակեայ խցանով :

Ձեւ 34 սրուակներն ալ մշակութեան կրնան ծառայել , արդարեւ այս սրուակներն ամուլացընելէ վերջ՝ փողի սուր ծայրն կտորելով՝ գնդաձեւ մասն կը տաքցընեն , որով ներփակ օդն դուրս կ'ելլէ . ապա սուր ծայրն ամուլացեալ հեղուկի մէջ մխելով՝ հեղուկն սրուակի մէջ կը հոսի , երբ հեղուկն բաւ համարուի՝ սուր ծայրն կրկին կը գոցեն ըստ առաջնոյն :




Ձեւ 43. — Բիւրեղարան կրն ալ մշակութեան հեղուկ կ'ընդունի . շիշն ամուլցնելէ վերջ՝ կնքուին կը հանեն , ամուլացեալ հեղուկն կը լեցնեն եւ կնքուով կը ծածկեն , որոյ փողի՝ մէջ

մխուած բամպակէ խցանն կը պաշտպանէ մշակութիւնն ընդդէմ օդի մանրէից :


Այժմ աւելի կը գործածուի Ձեւ 41 ն՝ զոր բանպակէ խցանով մը կը փակեն :



Ձեւ 44. — Ռուի խողովակն



Ձեւ 45. — Մածիտ պարունակող խողովակ [ուղիղ զըրուած]



Ձեւ 46. — Մածիտ պարունակող խողովակ [շեղ զըրուած]

Իբրեւ վերջին օրինակ յիշեմք Ձեւ 42 ն՝ զոր ամուլացնելէ վերջ՝ սուր ծայրի միջոցաւ ամուլացեալ հե-

ղուկ կ'ընդունի իւր մէջ՝ եթէ փողի խողովակի ծայրն բերաննիս աննելով չնջեմք : Այս սրուակն պարունակեալ հեղուկն այլ սրուակներու մէջ դիւրութեամբ բաժնելու առաւելութիւնն ունի :



2. — Հասարակ ճարտիւններ. — Մշակութեան ծառայող հաստատուն մարմնոց ներկայացուցիչն է գետնախնձորն : Գետնախնձորներն ջերմոցներու մէջ եփելէ վերջ, ձախ ձեռաց ցուցամասն ու բթամասն երկքլօրային սնդիկի լուծոյթի մէջ թաթղելով կը բանեն զայն, եւ ամուլացեալ դանակով շերտերու կը բաժնեն : Շերտերն կանխաւ ամուլացեալ բիւրեղարաններու (cristalisoire) մէջ կը զետեղեն :

Գործածուած բիւրեղարանները մերթ փոքր են եւ միայն շերտ մը կ'ընդունին իրենց մէջ եւ կամ մեծ են ու բազմաթիւ շերտեր կրնան պարունակել (Ձեւ 43), սակայն միշտ մանաւոր կափարիչներ ունին :

Այժմ նախապատիւ կը համարին փորձի խողովակներն . յատակն բամպակ կը դնեն, որոյ կը յենուհում գետնախնձորի շերտն եւ բերանն կը փակեն բամպակէ խցանով մը, այս վիճակի մէջ կ'ամուլացնեն : Յատակի բամպակն աւելորդ ջուրն կը ծծէ որով խոնաւութիւնն մշակութեան չ'իջատէր : Այժմ ընդհանրապէս գետնախնձորի մշակութեան համար կը գործածեն Ռուի խողովակներն, որք փորձի խողովակներ են՝ որոց երկարութեան վարի  $\frac{1}{4}$  ն խեղդում մը կը կրէ (Ձեւ 44), որ կ'արգելու գետնախնձորի շերտի վար իջնալն, եւ անկէ հասած ջուրն կ'ընդունի վարի մասին մէջ :

3. — Հալելէ վերջ պարտէմք կէս լիտր վեճակ աւանդ ճարտիւններ . — Փորձի խողովակներն իրենց

բամպակէ խցաններով ամուլացնելէ վերջ՝ սոցա մէջ կը թափեն հալած մածիւն , մածանիւթն եւ կամ 650-680 տաքցած արեան շիճն : Սողովակներն ուղիղ թողլով մշակութեան փոքր մակերեւոյթ մը կը ներկայացնեն (Ձեւ 45), աւելի մեծ մակերեւոյթ մ' ունենալու համար՝ շեղ կը դնեն եւ այսպէս կը պաղեցնեն (Ձեւ 46) :



Ձեւ 47. — Բէտրիի տուփն

հանրապէս 15 հար. մէթր երկարութեամբ եւ 12 հար. մէթր լայնութեամբ ապակիէ տախտակներ կը գործածուին առ այս Բիւրեղարաններն եւ ապակիէ տախտակներն ամուլացեալ կափարիչներով կը ծածկեն :

Մինչև ց'արդ մեր պատրաստել ուսած մշակութեան հողերն օդակեացներու յատուկ են. միեւնոյն միջավայրերն յաճախ անօդակեացներու կրնան ծառայել՝ ինչ ինչ խնամօք զայնս օգէ զրկելով : Փակեալ հողերու համար բաւ է սոցա սրուակներու մէջէ ջրածին կազի հոսանք մ'անցնել , որ օդն դուրս հանելով՝ նորա տեղ կը բռնէ : Մշակութեան հողերու վրայ իւղի խաւ մը դնելով՝ օդի՝ խորերն թափանցումն կ'արգիլուի , որով եւ միջա-


վայրն յարմար կ'ըլլայ անօդակեացներու մշակութեան : Երբեմն միեւնոյն հողի մակերեւոյթն օդակեացներ կը բուսնին և խորերն անօդակեացներ . առաջիններն



Ձեւ 48. — Սերմանելու ասեղ



Ձեւ 49. — Բաստէօտեան շնչառ



Ձիւ 50. — Միւսմիջանում

օդն սպառելով՝ վերջիններու զարգացման կը նպաստեն :

Դ. Սեռմանուսն . — Ուսանք ամուլացեալ հողերու

պատրաստութիւնն , քննեմք արդ թէ որպէս մշակելու եմք զայնս :

Իբր սկզբունք մեծ զգուշութիւն ընելու եմք որպէս զի՝ մանրէից տեղափոխութեան ատեն՝ օտար մանրէներ չը խառնուին անոնց հետ :

Սերմանելու ատեն մանրէից տեղափոխութեան համար կը գործածուին ապակիէ գաւազաններու ծայրն հաստատեալ ասեղներ (Ձեւ 48), որոց ծայրն մերթ ուրորածեւ կը գարցնեն՝ աւելի մեծ մասի մը տեղափոխութեան համար :

Ասեղի ծայրն բոցի մէջէ անցնելէ եւ պաղեցնելէ անմիջապէս վերջ՝ մանրէից տեղափոխութեան կը գործածեն . ապա կրկին բոցէն կ'անցնեն՝ մնացեալ մանրէներն ջնջելու համար :

Հեղուկներու տեղափոխութեան համար շնջաներ (pipette) (Ձեւ 49) կը գործածուին, զորս կ'ամուլացնեն եւ գործածութեան ատեն սուր ծայրի գազաթն կը կտարեն , բոցի մէջէ անցնելով պաղեցնելէ վերջ՝ քաղելի հեղուկի մէջ կը մխեն , և վերի ծայրն բերանն առած կը շնջեն՝ հեղուկն ընդունելու համար , եւ ապա տեղափոխելի վայրն կը տանին եւ փչելով կը պարպեն շնչաման :


Ձեւ 35, 39, 40, 41 սրուակներն սերմանելու համար՝ սերմանելի հիւթն ասեղի կամ շնջառի միջոցաւ անդ կը տեղափոխեն :

Ձեւ 36, 37, 38, 42 սրուակներն սերմանելու համար , սոցա սուր ծայրն բոցի մէջէ անցնելէ վերջ մշակելի մանրէն պարունակող հեղուկի մէջ կը մխեն զայն , եւ փոքր քանակաւ հիւթ ընդունելէ վերջ կրկին կը փակեն :

Առատ մանրէ պարունակող հեղուկներն՝ նախ ամուլացեալ արգանակի կամ ջուրի հետ կը խառնեն , և այս վերջին հեղուկն կը ցանեն :

Գեանախնձորից շերտերն սերմանելու համար՝ սերմանելու ասեղներով եւ կամ ամուլացեալ զանակներով սերմանելի հիւթն կը տարածեն գեանախնձորի շերտերուն վրայ :

Մածիտի, մածանիւթի, թանձրացեալ շիճի եւն . ուղիղ խողովակներն սերմանելու համար, սերմանման ասեղով սերմանելի հիւթն ընդունելէ վերջ՝ այդ խողովակաց մէջ ուղղահայեաց միտում մը կ'ընեն (Ձեւ 50) . իսկ շեղ խողովակներու համար՝ ասեղի ծայրով գծեր կը քաշեն մակերևոյթին վրայ (Ձեւ 51), և կամ հիւթն կը տարածեն ամբողջ մակերևոյթին վրայ :



Բիւրեղանոցներու մէջ և ապակիէ տախտակներու վրայ թափուած մածիտի . մածանիւթի, եւն . հողերն սերմանելու համար , այս մարմնոց հետ կը խառնեն կանխաւ՝ սերմանելի մանրէն պարունակող հիւթն կամ հեղուկն , եւ ապա միայն կը թափեն :

Անօդակեաց մանրէից մշակութեան համար , կանխաւ ըստ վերոյիշեալ օրինաց սերմանելէ վերջ , մշա-

կութեան վայրն օդէ զրկելու միջոցներն ի գործ կը դնեն՝ ըստ մեր կանխաւ ցոյց տուած սկզբանց :

Ե. Բռնաքերութիւն. — Սերմանեալ մանրէներն ջերմութենէ զատ որ եւ է խնամոց պէտք չ'ունին :

Սերմանեալ հողերն ջերմոցներու մէջ կը դնեն, ըստ մշակեալ մանրէից պահանջի ջերմութեան ենթարկելով զայնս : Ընդհանրապէս՝ 30° — 40° ջերմութիւնն շատերուն նպաստաւոր է :

Այս նպատակաւ գործածեալ ջերմոցներն տաք օդի ջերմոցներ են, որք՝ շնորհիւ իրենց կազմածի՝ պահանջեալ ջերմութիւնն միայն կը տան եւ ոչ աւելի :

Յիշելու է թէ՛ մածիտն 230—240°ին կը հալի, ուստի եւ զգուշանալու է զայն մեծ ջերմութեանց ենթարկելէ, եւ քիչ ջերմութիւն պահանջող մանրէներ մշակելու է անոր վրայ :

Ամառուան ջերմ օրերուն մթնոլորտի տաքութեամբն իսկ մածիտն կը հալի, ուստի եւ այն ատեն պաղեցնելու միջոցներ գործածելու է. առ այս մշակութիւններն գեանափոր վայրեր կը տանին, եւ կամ մասնաւոր սառնոցներու մէջ կը դնեն :

Պատկիւնում. — Պատկիւնում կ'անուանի մանրէի մը ի կենդանիս մշակութիւնն, եւ որ այդ մանրէի կենդանեաց վրայ ունեցած ազդեցութիւնն մեզ ցոյց կը տայ: Պատկիւնման փորձն կարեւոր է նամանաւանդ հիւանդաօրիթ մանրէից համար :

Մանրէի մը պատկիւնման համար՝ այդ մանրէի մշակութեան հիւթն կամ զայն պարունակող հիւանդ հիւսկէններն ու նոցա հիւթերն՝ առողջ մարմնոյ մէջ կը դնեն :

Ինչպէս մշակութեանց հողերն սերմանելու՝ նոյնպէս

եւ աստ՝ մեծ զգուշութիւն ընելու է, որպէս զի, այլ մանրէներ միանգամայն չ'ներմուծուին կենդանւոյն մէջ :

Պատկիւնման համար երբեմն կը բաւէ կենդանեաց անունդի հետ խառնել այդ մանրէն պարունակող հիւթն կամ մարմինն, որպէս ըրաւ Բաստէօն Ածխախտի համար. եւ կամ այդ մանրէն պարունակող մարմնոց փոշին շնչել տալ պատկիւնելի կենդանւոյն, որպէս ցցուցին Ուոսկանութեան համար՝ Քատէաք եւ Մայէ : Երբեմն հիւանդոտ հիւթն՝ կենդանւոյն մորթին վրայ դնելն իսկ կը բաւէ, որպէս Մկնուի (Furuncle) եւ Կայծակի (Anthrax) համար, սակայն ընդհանրապէս նախապատիւ է մարմնոյ մէջ մղել զայնս :

Երբեմն՝ կենդանեաց աչաց յառաջակողմեան սենեակն կ'ընտրեն իբր մշակութեան տեղի, ուրիշ ատեն ներքին փորոտիքներն (լեարդ, փայծաղ, թոք), սակայն աւելի գործնական միջոցներն են՝ ենթամորթեան պատկիւնումն՝ կտրոցի (scalpel), եւ կամ Բրովազեան գրեխի (seringue de Pravase) մէջոցաւ. երբեմն ալ Ժահրն երակաց մէջ կը ներարկեն գրեխով :

Մեզ ներելի չէ ներկայ գործիս մէջ աւելի ընդլայնում տալ պատկիւնման մասին, զի սա աւելի մասնագիտաց յատուկ է :

Տարբալուծում մանրէից. — Մանրէաբանական խուզարկութիւն եւ կամ տարբալուծում կ'անուանի որ եւ է մարմնոյ մէջ գտնուած մանրէներն որոնելու գործողութիւնն :

Իբր սկզբունք հարկ է այդ մանրէներն իրարմէ զատել, եւ զայնս առանձինն մշակելով ուսումնասիրել : Առ այս երեք որոշ միջոցներ կան .


Ա. Տարբալուծելի հիւթէն կամ մարմնէն փոքր մաս

մը լուծել որոշ քանակաւ ամուլ հեղուկի մը մէջ , որոյ խառնուրդի մի կաթիլն ընդհանրապէս մէկ մանրէ կը պարունակէ . եւ այդ խառնուրդի իւրաքանչիւր կաթիլներն ամուլացեալ հեղուկ պարունակող սրուակներու մէջ մշակել : Եթէ մանրէներն առատ են և մշակութեան սրուակներու իւրաքանչիւրին մէջ մէկէ աւելի մանրէներ կան , առաջին խառնուրդի հեղուկէն մի փոքր քանակ՝ մի այլ ամուլացեալ հեղուկի մէջ լուծել , եւ այս վերջնոյն մի կաթիլն միայն մշակութեան հեղուկներու մէջ սերմանել :

Բ. Եթէ տարրալուծելի մասն քիչ տեսակ մանրէ կը պարունակէ , սերմանման ասեղով անկէ առնուած մասնիկ մը՝ քանիցս կը քսեն հաստատուն եւ կամ կէս հաստատուն մշակութեան հողերու վրայ՝ իրարու զուգահեռական գծեր քաշելով , առաջին գծերն ընդհանրապէս շատ մանրէներ կը պարունակեն , իսկ վերջիններն մի տեսակ , եւ այսպէս դիւրին կ'ըլլայ իրարմէ զատելն :

Գ. Տարրալուծման համար նախապատիւ է ապակիէ տախտակներու դիմել : Ան այս ամուլացեալ մածիտ պարունակող փորձի շիշ մը՝ 30° ջերմութեամբ ջրի մէջ դնելով կը հալեցնեն . եւ որոյ վրայ կը յաւելուն տարրալուծելի մարմնոյն լուծոյթէն քանի մը կաթիլ . փորձի շիշի բերանն կը փակեն , խառնուրդն լաւ ընելու համար շիշն երկու ձեռաց մէջ կը դարցնեն . այս առաջին շիշէն փոքր մաս մը՝ նմանօրինակ երկրորդ շիշի մը մէջ կը դնեն , այս երկրորդ շիշէն մի փոքր մաս երկրորդի մը մէջ . եւ այսպէս բազմիցս եթէ տարրալուծելի նիւթն հարուստ է մանրէներով . վերջապէս Յրդ , 4րդ , 5րդ եւն . շիշն՝ 25° ջերմութեան իջնելուն՝


կը թափեն պատրաստեալ ապակիէ տախտակներու վրայ : Այսպէսով մանրէներն իրարմէ անջատ կ'ըլլան , առանձինն կը բուսնին եւ փոքր խումբեր կը կազմեն (Ձեւ 52) : Իւրաքանչիւր խումբ առանձինն քննելով տեսակներն կ'որոշեն : Շատ անգամ՝ միայն խումբերու ձեւերն իսկ մանրէից տեսակն ցոյց կը տան :



Ձեւ 52. — Ապակիէ տախտակի վրայ մշակութիւն մը

Մանրէից մշակութեան խումբերն ամէն կարգի հաստատուն հողերու վրայ իրենց յատուկ ձեւեր և գոյներ կ'առնուն : Մանրէներն շատ անգամ մածիտի եւ մածանիւթի հողերուն մէջ հալուումներ յառաջ կը բերեն : Մանրէից մշակութեան ձեւն ալ կը տարբերի ըստ տեսակաց : Միքէլ օդի մանրէներն տարրալուծելու համար՝ այդ

օղէն որոշ ծաւալ մը՝ 30 խոր. հար. մէթր ամուլացեալ արգանակ պարունակող երկու խողովակ կրող սրուակի մը (Ձեւ 53) մէջէ կ'անցնէ : Օդն ա խողովակէն մաննելով՝ արգանակի մէջ կը լուծուի, և ք խողովակէն դուրս կ'ելնէ, մզուելով այս երկրորդ խողովակի զ պարանոցի ամբանդէ խցանէն, եւ անդ՝ արգանակի մէջ՝ թող- լով օդի փոշխներն, յորս եւ մանրէներն : Յետ գործողութեան ա ծայրն կը փակէ, ք ծայրը բերանն աճնելով՝ փըշմամբ՝ զ ի մէջ գտնուած ամբանդէ խցանն արգանակի մէջ կը ձգէ, սրուակն երեքցնելով՝ մանրէներն արգանակին մէջ հաւասարապէս կը բաժնուին :



Ձեւ 53. — Միքէլի խողովակն չորս անգամ պզտիկացած

Սրդ շիշի ա ծայրի միջոցաւ՝ պարունակեալ արգանակն՝ 30 հատ ամուլ արգանակ պարունակող սրուակներու մէջ կը բաժնէ, որոց իւրաքանչիւրն՝ ապա մածիտի հետ խառնելով՝ մէն մի սրուակի պարունակեալն ապակիէ տախտակներու վրայ կը թափէ, ուր որոշ կը զարգանան իւրաքանչիւր տեսակներն :

Ջուրերու համար միեւնոյն գիտունն՝ 1 խոր. հար. մէթր քննելի ջուրն՝ 100 խոր. հար. մէթր ամուլ արգանակի հետ խառնելով, այս խառնուրդն կը բաժնէ ամուլ արգանակ պարունակող շատ մը սրուակներու մէջ, եւ զորս մածիտի հետ խառնելով՝ ապակիէ տախտակներու վրայ կը թափէ :

Միեւնոյն գիտունն հողերու մանրէից տարրալուծման համար, 3—4 խոր. հար. մէթր հողն՝ մի կամ երկու խոր. հար. մէթր ամուլացեալ արգանակի մէջ լուծելով՝ կը խառնէ 10 խոր. հար. մէթր հալած մածիտի հետ. այս խառնուրդի մի մասն միայն՝ մի այլ մածիտի խողովակի վրայ կը յաւելու. այս երկրորդ խառնուրդէն մաս մը՝ երրորդ խողովակի մը վրայ կը բարդէ. վերջապէս 3րդ, 4րդ 5րդ եւն. խառնուրդն ապակիէ տախտակներու վրայ թափելով՝ կը թողուն որ զարգանան ըստ առաջնոց :

Ապրող մարմնոյ մը որ եւ է մի մասին, եւ կամ որ և է գործարանաւոր մարմնոյ մը մանրէներն խուզարկելու համար, քննելի մարմինն կամ նորա քերուկն հողերու նման կը տարրալուծեն, եւ կամ կանխաւ ամուլ հեղուկներու մէջ լուծելէ վերջ՝ հեղուկներու նման կը կատարեն քննութիւնն :

Քննութիւն մանրէից. — Մանրէից մշակութեան հեղուկներն՝ եւ կամ մանրէ պարունակող մարմնոց հիւթերն՝ ուղղապէս մանրացոյցով կրնամք քննել, սակայն հաստատուն մարմնոց վրայի մշակութիւններն՝ ամուլացեալ հեղուկներու եւ կամ զտեալ ջրերու մէջ լուծելով, լուծոյթն կը քննեն : Իսկ գալով հիւսուածոց մէջ գտնուած մանրէից՝ հարկ է նախ այդ հիւսուածներն ըստ մանրազննական օրինաց նուրբ եւ թափանձիկ մասերու բաժնել՝ և այդ մասերն մանրացոյցով քննել :

Ի զիւրութիւն մանրէից քննութեան՝ կը ներկեն զայնս, եւ ընդհանրապէս այնպէս որ միայն մանրէներն ներկուին : Եթէ երկու տեսակ մանրէ կայ, մանրէաբանք կը յաջողին իսկ տարբեր գոյներով ներկել իւրաքանչիւրն : Շատ անգամ ալ հիւսուածն եւ մանրէ-

ներն տարբեր գոյներով կը ներկեն՝ մանրէներն լազանազանելու համար :

Ներկայ գործիս սահմանը չ'ներէր մեզ մանրէից քննութեան գործնականի մանրամասնութեանց մէջ մտնել : Լոկ գաղափար մը տալ պիտի փորձեմք յետագայ տողերով :

Ամուլացեալ ասեղի մը միջոցաւ՝ մանրէ պարունակող հեղուկէն փոքր կաթիլ մը կը տեղափոխեն մանրադիտական քննութեանց ապակիէ թերթիկին (1) (lamelle) վրայ, զայն կը տարածեն, ապա կը չորցնեն, եւ երիցս բոցի մէջէ անցնելով հաստատելէ վերջ՝ ներկին մէջ կ'ընկզմեն, ապա ջրով կը լուան, գոհոլային եւ այլ հեղուկներու միջոցաւ աւելորդ գոյնն ու ջուրն կը հանեն եւ կը քննեն : Եթէ երկրորդ գոյնով մ'ալ ուրիշ մանրէներ ներկել ուզուի՝ այս պատրաստութիւնն այն գոյնի մէջ կ'ընկզմեն, եւ վերոյիշեալ եղանակաւ գոյնի աւելորդն կը հանեն եւ հուսկ ուրեմն միայն կը քննեն :

Իսկ հիւսուածոց մէջի մանրէներու քննութեան համար, հարկ է նուրբ շերտեր (coupe) ունենալ. որոյ վասն՝ պէտք է նախ թոյլ հիւսուածներն գոհոլի եւ

[1] Մանրացոյցով քննելի առարկաներն Բէր [lame] եւ կամ փոխարէն [porte objet] տնտանեալ շուրջ 6 հար. մէծը երկայնութեամբ եւ 2 հար. մէծը լայնութեամբ քառանկիւնի ապակեայ տախտակներու, եւ 1-2 քառ. հար. մէծը տարածութեամբ Բէր [lamelle] կամ փոխարէն [convre objet] անուանեալ նուրբ ապակեայ թիթեղներու մէջ դնելով կը քննեն. հարկ է որ քննելու առարկայներն ամենամուրը եւ Թափանցիկ ըլլան :

այլ հեղուկներու (քրոմային եւ ոսմէական թթուներու լուծոյթից, Միւլէրի հեղուկի եւ.) մէջոցաւ կարծրացընել, առ այս սառնացման (congelation) ալ կը դիմեն, որոյ համար ընդհանրապէս Եթերն կը գործածուի :

Կարծրացեալ հիւսուածներն՝ խուսամբաձի (paraffine) եւ կամ նմանօրինակ մարմնոց մէջ առնելով՝ նուրբ շերտերու կը բաժնեն. նուրբ շերտերու հատանումն Մրքափուս (Microtome) անուանեալ գործեաց ձեռք տեղի կ'ունենայ :  $1/_{100}$  հազարորդամէթր թանձրութիւնն արդէն հաստ կը համարուի. հարկէ գոնէ  $1/_{200}$  -  $1/_{300}$  հազ. մէթր թանձրութեան հասնիլ : Այս շերտերն գոհոլի մէջէ անցնելով՝ ջրէ զրկելէ վերջ՝ բնեղիճի ներկի մը մէջ կ'ընկզմեն. ուր կը թողուն աւելի կամ նուազ ըստ պահանջի մանրէից. ապա ջրով եւ թթուի լուծոյթով լուալով՝ աւելորդ գոյնն հիւսկէնի մէջէն կը հանեն, գոհոլի ու բնեղիճի իւղի միջոցաւ կը հանեն աւելորդ ջուրն, եւ մզածոյ իւղերու (huile essentielle) մէջէ անցնելով՝ թափանցիկութիւնն կ'աւելցնեն, որոյ աւելորդն վայսիւղի (xyle) միջոցաւ հանելով կը քննեն :


Շատ անգամ, որպէս ըսինք, մանրէ պարունակող հիւսկէնն տարբեր գոյնով մը կը ներկեն՝ մանրէներն աւելի որոշ տեսնալու համար. առ այս փայտիւղի մէջէ հանելէ վերջ՝ տարբեր գոյնի մէջ կ'ընկզմեն շերտերն, եւ կրկին անգամ բնեղիճի իւղի մէջէ կ'անցընեն և որոյ աւելորդն փայտիւղի միջոցաւ հանելով կը քննեն :

Մինք միայն ընդհանուր պատրաստութեան ուղղութիւնն ատինք աստ. սա կը տարբերի շատ անգամ ըստ մանրէից. ոմանք աւելի խնամ կը պահանջեն,

այլք նուազ . ներելի չ'է մեզ աւելի մանրամասնութեանց մէջ մտնել առ այս :

Մանրադիտական առարկայակիր ապակեայ թերթին վրայ կաթիլ մը գանատական բալասան (baume de Canada) դնելով՝ թիթեղիկով կը փակեն (monter), եւ կը քննեն :

Մանրէից քննութեան համար գոնէ 1200 անգամ մեծցնող մանրացոյց մը պէտք է : Գիտեմք թէ առարկայներն այս աստիճան մեծութեամբ տեսնելու համար՝



Ձեւ 54. — Մանրադիտական պատրաստութիւն մը

կարեւոր է քնկղման (immersion) զրութիւնն գործածել , այսինքն՝ մանրացոյցի առարկական ուպնածելի (objective) եւ պատրաստութեան միջեւ հեղուկի մը դնել, որոյ բեկման ցուցակն (indice de refraction) որչափ որ մտաագոյն լինի մանրացոյցի ապակիներու (crown) բեկման ցուցակին՝ այնչափ յստակ կ'ըլլայ տեսքն :

Մանրացոյցի ապակիներու բեկման ցուցակն 1500 է , ջուրը մասամբ միայն կրնայ կատարել այս դէրն , զի իւր բեկման ցուցակն 1336 է . առ այս աւելի գործածականներն են մայրի իսկութիւնն (essence de cèdre) եւ հնդիկ իւղն . զի սոցա բեկման ցուցակն աւելի մտ

է 1500ի . Այս հեղուկներէն կաթիլ մը կը դնեն պատրաստութեան վրայ՝ քննութեան առեն, եւ այդ կաթիլի մէջ կ'ընկղմեն մանրացոյցի առարկական ուպնածէն :

Պատրաստութիւններն պահելու համար , թերթիկի եւ թերթի միութեան տեղին կը փակեն կշայով (asphalte) , զոճով (cire à cacheter) եւ կամ գանատական բեւեկնով (terebenthine de Canada) : Ձեւ 54ն այսպէս՝ պատրաստութիւն մը կը ցուցնէ , զոր միշտ մանրացոյցի տակ դնելով կրնաք քննել :

Այս ամէն աշխատանոցի գործնական հարցերն կը յիշատակեմք միայն , նոցա մասին ընդարձակ բացատրութիւններ ու հրահանգներ մեր գործի սահմանէն դուրս են : Բան մը չ'եմ ըսեր նոյլ իսկ մանրացոյցի գործածութեան մասին, եւ ոչ ալ պատրաստութեանց մանրացոյցիւ տեսնուած պատկերներն գծելու եւ կամ լուսանկարելու նկատմամբ պիտի խօսիմք :

## Գ Լ Ո Ւ Ն Է .

### Հիւանդութիւնք եւ Մանրէք

Հիւանդութեան մը այն ինչ մանրէէն յառաջ գալն հաստատելու համար . հարկ է ըստ Քոխի որ՝

Ա. Այդ մանրէն այն հիւանդութեան ենթարկեալի մը եւ կամ անկէ մեռնողի մը հիւսուածոց եւ հիւթերու մէջ տեսնուած ըլլայ :

Բ. Այդ մանրէով զուտ մշակութիւններ յառաջ բերելով՝ եթէ անոնցմով պատկինեալ առողջ անձերն միեւնոյն հիւանդութեան ենթարկին :

Գ. Պէտք է միանգամայն որ՝ պատկինմամբ յառաջ եկած այդ հիւանդ կենդանեաց հիւսուածոց եւ հեղուկներու մէջ գտնուին այդ մանրէներն :

Արդ՝ քննեմք թէ, բնութեան մէջ այդ հիւանդառիթ մանրէներն ի՞նչպէս մուտք կը գտնեն, եւ ի՞նչ երեւոյթներ յառաջ կը բերեն անդ :

Մուսf. — Հոգի, ջուրի եւ օդի հիւանդառիթ մանրէներն եւ կաJ հիւանդաց ու անոնց դպած առարկաներու հպուսն՝ կրնան երբեմն այս հիւանդութեան ընձիւղներն մեզ մատակարարել :

Հպմամբ փոխանցուող մանրէներէ սմանք որ եւ է անցք չ'են պահանջեր, որպէս Ֆրանկախտի, պարզ Չարակեղի (Chancroïde), Ջերմամիզութեան (Blennorrhagie) մանրէներն՝ որք ծննդական գործարանաց եւ այլ հուզաթաղանթաց վրայ բոյն կը դնեն . կայծակի (Anthrax) մանրէն մազերու արմատաց փշտիկներու (follicule) մէջ, իսկ կեղծամաշկութեան մանրէն զանազան հուզաթաղանթաց եւ նամանաւանդ նշիկներու (amygdale) ծակոտեաց մէջ կը հաստատուին. այլք որպէս Կատաղութեան, Կարկամութեան (Tétanos) եւ Տատաստի (Erysipèle) մանրէներն՝ մորթի վրայ անցք մը կը պահանջեն (խածուածք, սկրթուկ եւն) :

Օդի երբեմն մանրէներն՝ որպէս Ուռականութեան Կապուտ հաղի, Համադուրի (Grippe), Կեղծամաշկութեան եւ Եռացական ջիրմերու (Fièvres éruptives) հիւանդառիթ մանրէներն շնչառութեամբ մուտք կը գտնեն :

Ջուրի մանրէներն մարսողական խողովակի միջոցաւ ներս կը թափանցեն, որպէս Ժանտանտենդի եւ Ածխախտի մանրէներն :

Փորձերու համար շատ քիչ անգամ հպման, չնչառութեան եւ մարսողական խողովակի կը յանձնեն մանրէներն, ընդհանրապէս պատկինման (inoculation) կը դիմեն :

Գալով բուսոց հիւանդառիթ մանրէից՝ սոցա մասին ուսումնասիրութիւնք թերի են, երբեմն որ եւ է անցք չ'են պահանջեր, որպէս շերտափ Ֆլաւորի հիւանդութիւնն առթող երկդնդիկ մանրէն՝ որ թթենեաց տերեւոց վրայ կ'ապրի սեւ բծեր ձեւացնելով անդ :

Բերիական շոճիի հիւանդոտ մակաճոյթներն (excroissances) սոցա ծուծի մէջ բնակող մանրէներէ յառաջ կը գան, սոքա անդ մուտք գտած են մասնաւոր միջատի մը ձեռք՝ որ իւր ծծոցի խայթոցին միջոցաւ կը ծակէ բոյն եւ կը ծծէ նորա ծուծի հիւթն, եւ միանգամայն անդ կը պատկինէ իւր ծծոցն ու խայթոցն ծածկող հիւանդառիթ մանրէներն, զորս հիւանդ ծառի մը հիւթն ծծելով ընդունած են :

Ինքնապաշտպանութիւն կենդանեաց. — Ապրող էակներն սիրայօժար չ'են ընդունիր մանրէից իրենց վրայ ապրիլն, այլ ընդհակառակն կը մրցին նոցա դէմ . Ուսիչ բջիջներու (Phagocytes) ձեռք կ'սպանեն զայնս, կը փճացնեն նոցա արտադրած թոյններն ու մորթի եւ երիկամանց միջոցաւ (եւ կամ թարախի ձեռք զուրս կը հանեն զայնս :

Բջջակերութիւն (Phagocytose) կ'անուանեն ուտիչ բջջաց օտար մարմիններ փճացնելու ջանքն :

Օտար մարմիններն հանքային լինին թէ գործարա-

նային, ապրող թէ մեռեալ, ուտիչ բջիջներն կ'ընդ-  
գրկեն զայն, իրենց մէջ կ'առնուն եւ կը ջանան մար-  
սելով փճացնել :

Բջջակերութեան դերն երկու կարգի բջիջներ կը  
կատարեն, Ա. արեան սպիտակ գնդակներն՝ զորս  
Փոքրակեր (Microphage) կ'անուանէ Մէչնիքօֆ, եւ Բ.  
չարակցական հիւսուածոց, փայլծաղի եւ թոքերու  
խորշերն (alveole) պատող բջիջներն՝ որք անշարժ են  
եւ Մեծակեր (Macrophage) կը կոչուին :

Ըստ Միքէլի 300, 000 ապրող էակաց հունտեր կը  
գտնուին մեր առօրեայ շնջած օգին մէջ, զորս մեր  
թոքերու մեծակեր բջիջներն կը լափեն :

Արեան սպիտակ գնդակներն միայն իրենց խողո-  
վակաց մէջ հանդիպող մանրէներն չ'են ընդունիր ի-  
րենց մէջ, այլ նաեւ կ'ենեն խողովակաց պատեան-  
ներէն եւ շրջակայքն գտնուող մանրէներն ալ ջնջել  
կը ջանան : Այս ելից երևոյթն Դրսելֆ (Diapedese)  
կ'անուանի, եւ հաւանականաբար մանրէից եւ իրենց  
թոյներու յառաջ բերած բորբոքումներն կը հարկադրեն  
զրսելքն :

Եթէ վէրք մը պատահի, կրկին այս արեան սպի-  
տակ գնդակներն են՝ որք դան անդ եւ վերաց մանրէ-  
ներն ջնջել կը ջանան եւ թարախի հիւթ կը հայթայ-  
թեն :

Մեծակերներն ալ միեւնոյն դերն կը կատարեն,  
սակայն անշարժ են եւ զիրենք այցելող օտար մար-  
միններն կը լափեն :

Մարմնոյ հիւր անմեղ մանրէներն ալ կ'աջակցին  
ուտիչ բջիջներու եւ կը ջանան նոցա նման ջնջել օ-  
տար մարմիններն :

Արեան շիճին ալ մանրէասպան յատկութիւն մը կը  
վերագրէին, որ ըստ ոմանց՝ սոցա սպիտային մարմնոց,  
եւ ըստ այլոց՝ մանրէից ներկայութեամբ՝ արեան սպի-  
տային մարմնոց առած մասնաւոր վիճակին՝ գործն էր :  
Եւ վերջապէս կարծէին թէ՝ արեան շիճի թթուածնօք  
հարստութիւնն, ջերմութիւնն եւ ալկալիութիւնն  
կ'աւելցնեն իւր այս յատկութիւնն. սակայն Մեչնիքօվի  
վերջին ուսումնասիրութիւնք կը ցուցնեն թէ՝ շիճի այս  
յատկութիւնն ալ ուտիչ բջիջներու գործն է, որք պատ-  
ուաստից հիւթի եւ դարման շիճերու մէջ պարունակեալ  
գրգռիչ (stimuline) անուանեալ մարմնոց ազդեցու-  
թեամբ՝ աւելի կ'աճին, եւ աւելի դիւրութեամբ կը  
փճացնեն մանրէներն եւ սոցա արտադրած թոյներն :

Մանրէներն եւ իրենց թոյներն՝ մէզի հետ յերիկա-  
մանց դուրս կ'ելլեն. առ այս երբեմն երիկամունք կը  
բորբոքին (Nephrite) և սպիտամզութիւն յառաջ կը գայ :

Մորթն ալ կը թոյլատրէ մանրէից զրսելքն. առ  
այս յառաջ գան մորթի վրայ կարմրութիւններ եւ պու-  
տեր, որպէս Եռացական ջերմերու, Ժանտատենդի եւ  
Ֆրանկախտի մէջ :

Որ եւ է հիւանդութեան մը մանրէից՝ մարմնոյ մը մէջ  
մուտքն՝ միշտ այդ հիւանդութիւնն յառաջ չ'բերեր. նախ  
մրցում տեղի կ'ունենայ ընդ մէջ մարմնոյն և մանրէից .  
եթէ ազդող մանրէից քանակն քիչ է, և ենթական զօրա-  
ւոր է, ու պարագայք իրեն նպաստաւոր են այս մրցման  
մէջ՝ մարմինն կը յաղթահարէ և մանրէներն կը յաղթուին  
եւ կ'արտաքսուին. իսկ եթէ մանրէներն առատ են, մար-  
մինն տկար է, և պարագայք իրեն աննպաստ են (ցուրտ,  
չափազանց յոգնութիւն, զրկողութիւն, այլ մանրէից  
ընկերակցութիւն, եւն.) մանրէներն կը յաղթեն, կը բնա-

կին ու կը բազմանան մարմնոյն մէջ, եւ կը ներգործեն իրենց աղետաբեր ազդեցութիւնն : Յուրան հաւանականաբար արեան սպիտակ գնդակաց դրսելքի երեւոյթն կը գծուալացնէ , սեղմելով հերափողիկներն եւ արգիլելով ուտիչ բլիշներու անցք . ու այսպէս մեր մարմնոյ մէջ միշտ պատրաստ գտնուող մանրէներն՝ որպէս Թոքատապի գնդամանրէն՝ այս պարագայէն օգտուելով՝ կը յաջողին հիւանդութիւններ յառաջ բերել :

Չափազանց յոգնութիւնք և զրկողութիւնք , մարմինն տկարեցնելով՝ յաղթուելու տրամադիր կ'ընեն զայն : Հիւանդառիթ մանրէից հետ անմեղ մանրէներու ընկերակցութիւնն ալ կը վնասէ , զի ուտիչ բլիշներն երկու թշնամեաց դէմ միանգամայն մաքառելու հարկադրեալ են եւ իրենց ուժն երկուքի բաժնուած է :

Մրցում քնդ մեջ մանրէից . — Երբեմն մէկէ աւելի մանրէներ գտնուելով միեւնոյն անձին մէջ՝ մրցում մը կայ երկուքին միջեւ, եւ վերջապէս մին միւսն կը ջնջէ եւ ինքն կը տիրէ : Այսպէս Պրիզուի գնդամանրէն <sup>(1)</sup> կեղծամաշկի մանրէից հետ գտնուելով՝ նոցա ազդեցութիւնն կը տկարացնէ : Դիմաց մորթի Ուռականութեան կամ Գայլաւի (Lupus) ենթարկելոց Տապաստէ վարակմամբ զարմանումն՝ բազմիցս զիտուած է . հաւանականաբար այս վերջին հիւանդութեան մանրէներն կը յաղթեն առաջնոյն մանրէից եւ զայնս կ'սպաննեն . և կամ որ նոյնն է ըսել՝ իրենց արտադրած թոյներն կը կատարեն այդ զերն : Մօտիյաք շատ անգամ Ֆրանկախտի

[1] Այսպէս անուանեալ է կեղծամաշկի եննարկեալ այն առջին անուամբ՝ որոյ հիւանդառիթ մանրէից ընկերացեալ գտնուած է առաջին անգամ :

վէրքերու Տապաստի ազդեցութեան տակ անհետացումն գիտած է :

Հաւանականաբար շատ մը մանրէներու միջեւ կան այս կարգի պայքարներ՝ որք դեռ մեզ անձանօթ են :

Թխումն . — Հիւանդառիթ մանրէ մը՝ ապրող մարմնոյ մը տիրելուն պէս՝ հիւանդութիւնն երեւան չ'գար . մինչեւ որ մանրէներն հիւանդութիւն պատճառելու չափ թոյն արտադրեն՝ ժամանակ մը կ'անցնի , այդ միջոցն քիւման ժամանակամիջոց կ'անուանի : Թխման ժամանակամիջոցի տեւողութիւնն ըստ հիւանդութեանց կը տարբերի . այս ժամանակամիջոցն կեղծամաշկի համար քանի մը ժամ է , Շառատենդի համար 3 օր , Հարսանիթի համար 8-12 օր , Մաղկի համար 7-14 օր, եւ այլն :

Կան հիւանդութիւնք որոնց թխման ժամանակամիջոցն մանրէից մտից տեղւոյն համեմատ կը տարբերի , որպէս Կատաղութեան ժանրն՝ որ եթէ երեսն կամ գլխէն մուտք գտնէ՝ 15-20 օրէն երեւան կ'ելլէ հիւանդութիւնն , իսկ եթէ ոտքէն ու ձեռքէն լինի մուտքն՝ երբեմն քանի մը ամիսներ պէտք են : Նոյնպէս եւ Ուռականութեան մանրէն եթէ թոքերու վրայ ներգործէ՝ չուտով կ'ընդհանրանայ , իսկ եթէ մորթի եւ կամ մի ոսկորի վրայ է՝ երկար ատեն տեղական կը մնայ . վերջապէս կան հիւանդառիթ մանրէներ՝ որք սպասու վիճակի (état latent) մէջ կը մնան երկար ատեններ , եւ երբ մարմինն ենթակայութիւն ստանայ՝ կ'սկսին աճիլ , որպէս են Ուռականութեան եւ Ֆրանկախտի մանրէներն :

Հիւանդառիթ մանրէից բոյներն . — Հիւանդառիթ մանրէից ոմանք մասնաւոր հիւսուածոց կամ գործարանաց վրայ կ'ազդեն աւելի , որպէս Չարակեղն

(Chancre) ծննդական գործարանաց վրայ, Կապոյա հազրի մանրէն շնչափողի մէջ. ոմանք ալ նախ մասնաւոր տեղ մը կը մնան եւ ապա կը տեղափոխուին, որպէս Ջերմամբութեան մանրէներն որ նախ մղանցքի մէջ կը մնան եւ ապա յօղուածոց շուրջն կը հաւաքուին. ուրիշներ վերջապէս կ'ընդհանրանան, որպէս Ֆրանկախաի եւ Ուոսկանուլթեան մանրէներն՝ որք միեւնոյն կերպիւ կը գործեն թոքի, ուղեղի ու մորթի մէջ. թարախ արտադրիչ մանրէներն ուր որ գտնուին՝ այն հիւսուածի փութիւնն կը պատճառեն եւ թարախ յառաջ կը բերեն. իսկ այլք՝ ըստ իրենց զրից՝ տարբեր հիւանդութիւններ կը պատճառեն, որպէս Թոքատապի մանրէն՝ որ թոքերու արեան խողովակաց ներքին թաղանթի, ուղեղի խելապատակաց (mèninges) եւ լսելեաց մէջ՝ տեղական բորբոքումներ կը պատճառէ, որք ըստ տեղւոյն տարբեր անուններ կ'անեն:

Հիւանդառիք մանրէից ժանի սխարացումն եւ խրսսացումն — Այն ամէն պարագաներն՝ որք մանրէներու կենսական ուժն կը նուազեցնեն, կը տկարացնեն նաեւ հիւանդառիթ մանրէից ժանրերու ազդեցութիւնն. սակայն հունտերն չ'են կորսնցներ իրենց ուժն որ եւ է ազդեցութեան սակ:

Մշակութեան միջավայրի մը անդականութիւնն նուազելով՝ անդ ապրող մանրէներու ժանրն ալ կը կորսնցնէ իր ուժգնութիւնն: Տիւրքօ ցուցուց թէ, Պիւքրոսայի մկնոս (clou de Biskra) կրող անձի մը արեան մէջ գտնուած մի գնդամանրէն՝ որ այդ հիւանդութեան պատճառն է՝ արգանակի մէջ մշակելով՝ հետզհետէ կը կորսնցնէ իւր ժանրային ուժն, և երկու ամիսէն վերջ քօլորովին անմեղ կ'ըլլայ. բայց այդ մանրէներն նոր

արգանակներու մէջ ցանկով՝ կը վերստանան իրենց ժանրի ուժն:

Լըկուէնին զատած ու մշակած մի մանրէի՝ գեանախնձորի եւ մածիտի վրայ մշակութեան հիւթերու միջոցաւ՝ գորտերու պատուաստումն՝ ի սկզբան ուռեցքներ եւ մահ կը պատճառէր, սակայն հետզհետէ մածիտի վրայ մշակեալներն կորսնցուցին իրենց ժանրի խստութիւնն, այնպէս որ՝ անմեղ եղան այլեւս գորտերու համար. բայց երբ մածիտի վրայ մշակութեամբ տկարացեալ մանրէներն զեանախնձորի վրայ տեղափոխուեցան՝ մշակութիւնք վերստացան իրենց ուժն:

Ուրիշ ատեն սակայն՝ տկարացեալ մանրէներն կը պահեն իրենց ժանրի տկարութիւնն, եւ այլեւս տկար ժանրով նոր ցեղ մը կը ներկայացնեն. առ այս կարելու որ օրինակ մ'է Ածխախտի մանրէն՝ զոր Բաստէօն 43<sup>0</sup> ջերմութեան տակ առատ օդի հետ հաղորդ թողլով՝ տեսաւ թէ՛ հետզհետէ կը տկարանայ, եւ 8 օր վերջ անկարող կ'ըլլայ հնդկախող (cobaye) մը իսկ սպաննելու, եւ այս մանրէներն կը պահեն իրենց այս ստացած յատկութիւնն. եւ եթէ ատալին, երկրորդ, երրորդ ..... Տրդ օրուան այսպէս տկարացեալ մշակութիւններն առնեմք, պիտի հաստատեմք թէ՛ իրարմէ նուազ ոյժ ունին իբր հիւանդառիթ, եւ եթէ զայնս նոր հողերու վրայ մշակեմք՝ կը պահեն իրենց տկարացեալ յատկութիւնն եւ նոյն իսկ հունտերու միջոցաւ կը փոխանցեն իրենց այս նորաստաց հանգամանքն:

Բաստէօն յաջողեցաւ նաև սոցա ժանրային ուժգնութիւնն անելցնել, և առ այս ընտրեց մշակութիւն մը՝ որո մանրէներն թէպէտ անմեղ են չափահաս հնդկախողի վրայ՝ սակայն սպաննիչ էին նորածին հնդկախողի

մը համար. այս վերջինէն առնուած արիւնով պատուաստեց մի քանի օրուան հնդկախող մը, սա ալ մեռաւ. սորա ժահրով կարելի եղաւ սպաննել 8 օրուան հնդկախող մը, և այսպէս շարունակաբար զօրացնելով՝ յառաջ եկած մշակութիւնն կրնար չափահասներն սպաննել ըստ առաջնոյն: Մանրէներն իրենց ժահրային ուժն վերատացած էին:

Մանրէաբանք այս եւ ասոր նման միջոցներով կը յաջողին խտտացնել եւ կամ տկարացնել հիւանդառիթ մանրէից ժահրի ազդեցութիւնն:

Ենթակայութիւն եւ Ախտազերծութիւն. — Հիւանդութեանց ենթակայութիւնն կը տարբերի ըստ տեսակաց. արդարեւ, Խլնացաւն (Morve) Զիւղզեաց եւ մարդոց յատուկ է, շունն եւ եղն անկէ կը խնայուին. Ածխախտն ոչխարն կ'սպաննէ, բայց ձիերն անոր չեն ենթարկուիր. Յրանկախտն մարդուն միայն յատուկ է:

Ենթակայութիւնն կը տարբերի նաեւ ըստ ցեղից, արդարեւ՝ Ալճերիի ոչխարներն զերծ կը մնան Ածխախտէ, մինչդեռ իրենց դրացի Փրանսական ցեղերն այդ հիւանդութեան մեծ զոհեր կը տան: Մարդոց սեւ ցեղն՝ սպիտակէն աւելի տոկուն է Դեղին տենդի, Պարբերական տենդերուն եւ նոյն իսկ միեւնոյն ցեղի մէջ ենթակայութիւնն կը տարբերի ըստ սեռի և ըստ տիոց:

Ընդհանրապէս չափահասներն աւելի տոկուն են քան երիտասարդներն. եւ մարդոց համար այրերն աւելի քան կրնան. վերջացէս ենթակայութիւնն կը տարբերի ըստ անձանց: Ոմանք զայս ամէն կը բացատրեն միջավայրից իբր մշակութեան դաշտ ֆիզիզական, քիմիական եւ սննդական տարբեր յատկութիւններովն, այլք աւելի՛ ուտիչ բջիջներու այդ հի-

ւանդառիթ մանրէից շնչող յատկութեանց կը վերադրեն:

Այս բնական ախտազերծութեանց քով հարկ է եւ յիշատակել հիւանդութեամբ ընդունուած ախտազերծութիւնն. արդարեւ՝ մանրէական հիւանդութեան ենթարկեալ մը՝ ընդհանրապէս այլ եւս զերծ կը մնայ այդ հիւանդութենէն, որպէս Յրանկախտէ վարակեալն. ուրիշ ատեն այս ախտազերծութիւնն ժամանակի մը համար է՝ որպէս Ծաղկի, Հարսանիթի, Ծառատենդի, Ժանտատենդի եւ այլ բազմաց համար:

Պատկիւնում. — Ի վաղուց ծանօթ էր թէ՛ ծաղկող մը այլ եւս զերծ է ծաղկելէ: Հին դարերէ ի վեր չինացի եւ պարսիկ մայրերն իրենց դաւակներն Ծաղկի թեթեւ տեսակէն վարակեալ աղայոց քով կը դնէին՝ որպէսզի անոնցմէ թեթեւ Ծաղկի մ'առնելով՝ պաշտպանուին ընդդէմ խիստ տեսալինքուն. ապա սխան թեթեւ Ծաղկի ենթարկելոց վերաց հիւթն պատկինելով՝ փոխանցել թեթեւ հիւանդութիւնն:

Վրացիք, Չէրքէզք, անչուշու եւ Հայքի վաղուց ծանօթացած էին պատկինման: Հաւանականաբար Ժէ դարուն տարածուեցաւ պատկինումն Թաթարաց, Թիւրքումէնաց, Չինաց եւ Հնդկաց մէջ, եւ գրեթէ նոյն ատեններն ի Պաղտատ, Պասրա, Եգիպտոս, եւայլն: Ըստ Հայր Ղ. Ինճիճեանի (Հնախօսութիւն) եւ Հայր Ե. Հիւրմիւզի (Բուրասան), Հայք եղած են հարիչք պատուաստի: Ըստ Տօք. Փեշամալճեանի « Մինչեւ անպատուաստի: Ըստ Տօք. Փեշամալճեանի կերպով առողջ մի դամ հիւանդութիւնն արհեստական կերպով առողջ մի անձի վրայ փոխադրելու համար Հայերն մի՛ մասնաւոր միջոց ունէին, այն է Ծաղկի պուտին (bouton) չորացած քոսն կամ կեղեւը դնել չամիչի մէջ եւ տալ ու-

տելու պատկիները մանկան : Այս սովորութիւնն տա-  
կաւին մնացած է մինչեւ հիմայ էրզրումի հայ գիւղե-  
րէն ոմանց մէջ : » (Պասւլ . Պասուասի) :

1701 ին երկու կիներ արդէն պատկինումն ի գործ  
կը գնէին ի Կ. Պոլիս , եւրոպացի բժիշկներ հետեւեցան  
սոցա եւ նկարագրեցին պատկինման եղանակն Եւրո-  
պիոյ բժշկական մարմնոց : Կ. Պոլսոյ մէջ առաջին պա-  
տուաստեալք եղան Հայք եւ Յոյնք , որոց հետեւեցան  
սպա եւրոպացի գաղթականք :

1717 ին Կ. Պոլսոյ անգղիական դեսպանին կինն  
Վուօրթէյ Մօնթէկիւ իւր վեց տարեկան անդրանիկ  
զաւակն պատկինել տուաւ ի Կ. Պոլիս , նոյնն ըրաւ  
1721 ին իւր երկրորդ որդւոյն համար ի Լոնտրա : Շատ  
Անգղիացիներ հետեւեցան այս օրինակին : Վօլդէո  
1727 ին Բարիզու մէջ սկսաւ քարոզել պատկինման  
օգուաներն , սակայն անսացող չ'ունեցաւ , եւ միայն  
1756 ին մի պայտաւական 20 ամեայ ասպետ պատկի-  
նուեցաւ : 1764 ին պատկինումն սկսաւ ի Ֆրանսա  
եւ մեծ դժուարութեամբ : Միեւնոյն դժուարութեանց  
հանդիպեցաւ եւ ընդհանուր Եւրոպիոյ մէջ : Վերջերս  
հաստատուեցաւ թէ՛ պատկինումն ծանօթ էր կանխաւ  
Անգղիոյ մի քանի գաւառաց մէջ՝ որպէս և ի Տանի-  
մարգա 1673 էն ի վեր , եւ ի հիւսիսային Ֆրանսա :

Պասուաս . — Մինչդեռ Ծաղկի արհեստական փո-  
խանցումն այսպէս օր քան զօր կ'ընդհանրանար երկ-  
րորդ միջոց մը ծանուցուեցաւ , առաջինէն աւելի վըս-  
տահ եւ առողջապահիկ , այն է հորթու Ծաղկէ պա-  
տուաստումն . — բացատրեմք :

Հնգիկք եւ Պարսիկք դիտած էին թէ՛ կովերն կթող  
հովիւներն այս կենդանեաց ստեանց վրայ ելլող մաս-

նաւոր պուտերէն փոխանցուելով՝ իրենց մարմնոյն վը-  
րայ նոյնատեսակ պուտեր կը հաննն եւ այնմ հետէ  
զերծ կը մնան Ծաղկէ :

Ճէնըր անգղիացի բժիշկն 1770 ին Պրիսթօլի Սօլիդ-  
պըրի քաղաքն իւր վարպետին Լիւալոյի մօտ գանուած  
ատենն՝ մերձակայ գիւղերէն մի կին կը գիմէ ի գար-  
ման իւր հիւանդութեան . « դաստուն կինը քննելէ  
վերջ կասկած կը յարուցանէ թէ մի գուցէ Ծաղկէ  
բոնուած լինի նա » : Կինը շտապաւ կը յարէ թէ « ան-  
կարելի է իւր Ծաղիկ հանելն՝ քանի որ արդէն կովու  
Ծաղիկ հանած է . . . » : Այդ վայրկեանէն Ճէնըր կո-  
վու Ծաղկի մարդու համար մի գուցէ պատուաստ  
լինելու կասկածն կը յղանայ եւ կ'սկսի հարցնել ,  
քննել եւ մտացը մէջ որոճալ գայն : Ճէնըր կովու Ծա-  
ղիկէ յակամայս վարակուած մարդոց վրայ դիտողու-  
թիւններ ընելով՝ համոզուեցաւ վերջապէս որ կովու  
պատուաստն պատկինման կրնար յաջորդել , նորա վը-  
րայ այն առաւելութիւնն ունենալով որ՝ պատկինման  
մերթ յառաջ բերած վնասներէն կովու պատուաստն  
զերծ էր կատարելապէս :

Ճէնըր շուրջ 19 տարուան դիտողութիւններէ վերջ՝  
իւր գաւակին վրայ փորձեց կենդանային պատուաստն (1) .  
խոզի Ծաղկի ժահրով պատուաստեց զայն , քանի մ'օր  
վերջ մարդկային Ծաղկի թարախն պատկինեց անոր  
առանց որ եւ է նշմարելի հետեւանք ունենալու : Եօթը  
տարի վերջ , 1794 Մայիս 14 ին , Պէսքըլէի մի արօ-  
տավայրին մէջ կովու մը ծծէն բնական կերպով պատ-  
կինեալ Սառա Եէլմս անուն անդէորդ աղջկան մը ձե-

[1] Ճէնըրի համար ծիու , այծի , խոզի եւ կովու Ծաղկի  
թարախներն միանգամայն պատուաստներ էին մարդու Ծաղ-  
կին , սակայն նախագատիւ կը համարէր կովունն :

ուայ պուտերու ժահրն առնելով՝ Ֆիբս անուն 8 տարեկան տղայ մը պատուաստեց, անոր ժահրով ուրիշներ ալ պատուաստուեցան՝ միեւնոյն յաջողութեամբ. եւ վերջապէս 1798 ին ծանոյց աշխարհի թէ, կենդանեաց եւ մանաւանդ կովերու Մազկի ստեանց պուտերու հիւթով տղաքն պատկինուելով՝ կը պատուաստուին, այսինքն կը պաշտպանուին ընդդէմ Մազկի հիւանդութեան. և թէ պատուաստեալ տղոց պատկինման տեղէն ելլող պուտի ժահրով ուրիշներ կրնան պատուաստուիլ :

Ըստ ոմանց ձէնըր Սանսկրիտի գրեանց մէջ կարգացած էր իւր այս գաղափար, ըստ այլոց Ռապօ-Բօմիէ անուն Մօնթելիէի բողոքական քարոզիչն 1781ին՝ ձէնըրի հաղորդած է այդ գաղափար՝ Տօք. Բուլի միջոցաւ. և վերջապէս ըստ ուրիշներու՝ ոչ միայն Հնդկիք եւ Պարսիկք ի գործ կը դնէին զայն ի վաղուց անտի, այլ նաեւ Եւրոպիոյ մէջ երբեմն տեղեր, որպէս Անգղիոյ ինչ ինչ գաւառաց մէջ՝ կը գործադրէին զայն : Կան իսկ որ այս փառքը Կլուզէս Թըրլայլի՝ Բենիամին Ճըսթի անուն մի ազարակատիրոջ կը վերագրեն, որ 1774 ին՝ առաջին անգամ իւր կնոջ եւ երկու զաւակաց վրայ պատուաստման փորձը ըրած է, որպէս գրուած է սորա գերեզմանաքարին վրայ ի Տօրսէթչիո :

Ինչ որ ալ ըսուի եւ լինի, պէտք է խոստովանիլ թէ՛ ձէնըր եղաւ Մազկի պատուաստի ընդհանրացնողն եւ մարդկային ազգի մեծ բարերար մը : ձէնըր 1801 ին ի Վուտլիլ 8000 անձեր մէկէն պատուաստեց, որոց եւ ոչ մին զոհուեցաւ :

Բէռառսօն 2000 անձերու վրայ կատարեց պատուաստն՝ առանց որ եւ է կորուստի. քիչ վերջ Բարիզու մէջ Մազկի համաճարակ մը սկսելուն՝ 10000 ան-

ձինք զոհ գացին, որոց եւ ոչ մին կանխաւ պատուաստուողներէն էին. Այս փորձն մեծ խթան մը եղաւ սորա ընդհանրացման եւ այսպէս տարածուեցաւ ամէն ուրեք, զոր կը գործադրէ այսօր համայն աշխարհ :

Մազկի պատուաստն պարտաւորիչ է յԱնգղիա 1856 էն ի վեր. Պելճիգա, Բորթուզալ, Շուէտ, Բրուսիա, Պալիէրա, Վիւրթէնպէրկ եւ Քանաաա միեւնոյն օրինակին հետեւեցան : 1849 ին Ապտ-իւլ-Մէճիտ եւս պարտաւորիչ հրատարակած է պատուաստն՝ սակայն այդ օրէնք երբեք չէ գործադրուած ց'արդ :

Բասսէօն 1880ին՝ հաւերու Քոլերայի մանրէն կ'ուսումնասիրէ, եւ կը դիտէ թէ, հաւերու Քոլերայի մանրէից մշակութեան ժահրն՝ օգի թթուածնի ազդեցութեամբ կը կոչանցնէ իւր ուժն, եւ այսպէս տկարացեալ մանրէներն՝ յաջորդաբար հեղուկներու մէջ մշակելով՝ հետզհետէ կը տկարանան, որոց վերջիններով պատուաստեալ հաւերն կը հիւանդանան առանց մահուան դատապարտուելու : Դիտեց նաեւ թէ՛ մեղմ ժահրով պատուաստեալ հաւերն՝ յայնմհետէ սաստիկ ժահրի ազդեցութեամբ իսկ չէին վնասուեր : Սովաւ 1881 ին Բասսէօն գտած եղաւ հաւերու Քոլերայի պատուաստն. այսինքն տկարացեալ ժահր մը՝ որով պատուաստեալք այդ հիւանդութիւնն թեթեւ կերպով կ'անցնէին եւ այլ եւս չ'էին ենթարկուեր նորա ազդեցութեան. եւ թէ թեթեւ կերպիւ հիւանդացող հաւի մը արիւնն ուրիշի մը իբր պատուաստ կրնայ ծառայել, որպէս Մազկինն : ձէնըր դիպուածով գտաւ Մազկի պատուաստն, այլ Բասսէօն ստեղծեց հաւերու Քոլերայինն :

Բասսէօն իր այս յաջողութիւններէն սիրտ առած, փորձեց Աժիախտի պատուաստն գանել միեւնոյն եւ

ղանակաւ , անկարելի եղաւ օդի ազդեցութեամբ տկարացնել այս հիւանդութեան մանրէից ժահրն , յաջողեցաւ սակայն վերջապէս զայն 43<sup>0</sup> ասքցնելով :

Օդի եւ ջերմութեան ազդեցութեամբ տկարացեալ ժահրով կենդանիներն պատկինելով՝ սօքա ոչ միայն չ'էին մեռներ , այլ եւխիստ ժահրի կրնային առկալ , ուստի եւ գտած էր Ածխախտի պատուաստն :

Բաստէօն 1881ի ամառն հրապարակային փորձերով հաստատեց իւր գիւտն , փորձեր զորս իւր աշխատակիցն Թիւլիլիէ կրկնեց նոյն տարւոյ սեպտեմբերին Աւստըրիոյ և Հունգարիոյ ներկայացուցչաց առջև , և 1882ին Պերլինի մօտ՝ Գերմանիոյ ներկայացուցիչներուն :

Մինչ ց'վերջ 1881 տարւոյն 32,550 ոչխար , 1254 կով եւ 142 ձիեր պատուաստուեցան : 1882ին 390,102 կենդանիներ , իսկ 1883ին 500,000 : Յայնմեռէ պատուաստն երթալով ընդհանրացաւ եւ այսօր Բաստէօնեան աշխատանոցն գրեթէ բոլոր աշխարհի համար Ածխախտի պատուաստ կը մատակարարէ :

Թիւլիլիէ 1882ին գտաւ խոզերու Կարմրուկի (Rouget de pores) մանրէն : Բաստէօն և Թիւլիլիէ 1883ին աշխատեցան սորա պատուաստն գտնել , չ'յաջողեցան ժահրի ազդեցութիւնն նուազեցնել . զիտեցին սակայն թէ՛ նապաստակներն պատկինելով՝ հիւանդութեան ժահրն թէպէտ կը խտանայ նապաստակներու համար , սակայն խոզերու համար հետզհետէ կը տկարանայ . նովաւ պատկինեալ խոզերն կը տկարանան միայն եւ առջվանալէ վերջ՝ խիստ ժահրին ալ կրնան տոկալ , գոնէ ժամանակ մը : Ուստի եւ գտան այս հիւանդութեան պատուաստն ալ :

Բաստէօն՝ 1880ին սկսած էր ուսումնասիրել Կատաղութիւնն . հաստատեց նախ թէ կատաղի կենդան

նեաց լորձը ժահրային է , և թէ կարելի էր օդի թթուածիւնի ազդեցութեամբ զայն տկարացնել : Հաստատեց ապա թէ , կատաղի կենդանոյ բուն հիւանդ մասն ջղաջին գրութեան կեդրոններն են , [գանկուղեղ (encéphale), ողնուղեղ (moelle épinière) , եւ նա մանուաւնդ ողնուղեղի կոճղեղն (bulbe rachidien) ,] սոցա հիւթն լորձուճուքէ աւելի ժահրաւոր է . տեսաւ նաեւ թէ՛ ողնուղեղն չոր օդի մէջ պահուելով՝ իւր ժահրի ուժն կը նուազէր թթուածնի ազդեցութեամբ :

Բաստէօն յաջողեցաւ օդի ազդեցութեամբ տկարացեալ ժահրերով՝ ընդդէմ խիստ ժահրի պատուաստել շուններն ու նապաստակներն : Ամենատկար ժահրով կը պատուաստէր նախ զայն , ապա քիչ մ'աւելի զօրաւորով և այսպէս հետզհետէ աւելի զօրաւորներն կը գործածէր մինչեւ թարմ ողնուղեղն : Աւելի պարզեմք . նախ կարողութեամբ մեռած նապաստակներու 14 օրուան ողնածուծի հիւթով կը պատուաստէր , ապա 13 օրուան ողնածուծով , ապա 10րդ . 9րդ . 8րդ . 7րդ . 6րդ . 5րդ . 4րդ . 3րդ . հուսկ ուրեմն երկու օրուան եւ վերջապէս մէկ օրուան թարմ ողնուղեղի հիւթով , եւ կենդանիներն ոչ միայն չ'էին հիւանդանար՝ այլ նոյն իսկ կատաղի կենդանեաց խածուածներէն չ'էին փրասուեր :

Կատաղիներէ խածուած կենդանիներն՝ յառաջ քան հիւանդութեան երեւան ելնելն , այսինքն թխման ժամանակամիջոցին՝ այսպէս պատուաստուելով ազատ կը մնան կատաղութենէն , զի հիւանդութեան ծագումէն առաջ պատուաստեալ կ'ըլլար արդէն :

Բաստէօն մարդոց ժափն իւր առաջին փորձն՝ 1885 Յունիս 6 ին կատարեց , Ժողէֆ-Մէյսթեր անուն 9 ամեայ տղու մը վրայ՝ որ 14 տեղերէ խածուած էր . Ժօ-

զէֆ Մէյսթէր ազատեցաւ և յայնմհետէ հաղարաւորներ :

Մեր կանխաւ թուած պատուաստներն՝ պատուաստեալն ընդդէմ հիւանդութեան կ'ապահովցնէին , իսկ այս վերջինն՝ նոյն իսկ հիւանդութիւնն սկսած ատեն կ'ազդէ . զանազանութեան համար այս վերջինն եւ սորա նմաններն դարման պատուաստ կ'անուանեմք :

Բաստէօն ընտանի կենդանեաց մեծ հիւանդութեանց պատուաստն գտնելէ վերջ , կատաղութեան միջոցաւ մարդոց հիւանդութեանց անցաւ : Կարգն եկաւ մարդոց մեծ հիւանդութեանց պատուաստներն գտնելու , որոյ վասն սկսան աշխատիլ ամէն կողմէն գիտուններն . միշտ՝ նախ իրենց փորձերն կենդանիներէ սկսելով եւ ի գործ դնելով միեւնոյն միջոցներն , այսինքն՝

1. Ներարկում օդի միջոցաւ տկարացեալ մշակութեանց հեղուկի :

2. Ներարկում մշակութեանց հեղուկի՝ որոց մանրէներն Շամպէրլանի զտոցով հանած էին :

3. Ներարկում ջեռուցեալ մշակութեանց ( մանրէներով եւ առանց մանրէի ) :

Այս միջոցներուն վրայ Պէհրինկ եւ Ռու մի 4րդ. միջոց աւելցուցին , այն է՝ խիստ ժահրաւոր մշակութեանց հեղուկներու հետ խառնել նոցա ազդեցութիւնն մեղմող մարմիններ , եւ այդ խառնուրդն ներարկել :

Վերջապէս այս միջոցներով գտան հետզհետէ ժամտատենդի , թոքատապի , Կարկամութեան եւ Կեղծամաշկի պատուաստներն , որք ց'արդ միայն կենդանեաց համար ի գործ կը դրուին : Քոխ կարծեց նաեւ գտած ըլլալ Ուռականութեան պատուաստն եւ նոյն իսկ զայն մարդոց համար փորձեց . փորձերն չ'հաստատեցին իւր գիւտի ճշդութիւնն :

Մի քանի գիտուններ յորս և Հաֆքին գտած ըլլալ կը կարծեն Քոլերայի պատուաստն , եւ նոյն իսկ այս վերջինն՝ ի գործ կը դնէ զայն այժմ ի Հնդկիս ընդ պաշտպանութեամբ անգղիական կառավարութեան , սակայն գիտական աշխարհն դեռ իւր վճիռն արձակած չէ առայս :

Յաջորդ դրուխին մէջ՝ տարափոխիկ հիւանդութեանց մասին խօսելով՝ իւրաքանչիւրին պատուաստի նկատմամբ եղած փորձերն պիտի ծանուցանեմք :

Շնաբուժութիւն . — Շնաբուժութիւնն քանի մը տարուան գիւտ է . սորա հնարիչներն կրնան համարուիլ Ռիչէ եւ Հէոփուռ Փրանսացի գիտուններն : Այս գիտուններն 1888 ին շան մը ուռոյցին ( tumeur ) մէջ գտնուած մի մանրէն մշակելով՝ հաստատեցին թէ՛ խիստ ժահրաւոր էր նապատակաց համար , թէ՛ սոցա պատկինման տեղը առատ թարախ արտադրող վէրք մը յառաջ կը գայ՝ որ Փտարիւնութեամբ մահ կը պատճառէ : Այս մանրէն զնդածեւ էր եւ ողկոյզի մը հատերուն նման խմբեալ՝ զոր այս գիտուններն Staphylococcus pyosepticus անուանեցին . գիտեցին նաեւ թէ՛ ընդհակառակն շուներն զերծ են այս մանրէի ազդեցութենէն՝ եւ նոյն իսկ այս վերջնոց արեան շիճը նապատակաց որովայնի շճաթաղանթին ( péritoine ) մէջ ներարկելով , սոքա եւս զերծ կը մնան : Զայս հազորդեցին՝ նոյն տարին՝ Բարիզու գիտական ակադեմիոյ . սակայն զաղար չ'տուին իրենց աշխատութեանց , աւելի հետի մղեցին իրենց խուզարկութիւններն ու փորձերն , եւ հասան սա եղրակացութեան թէ , ախտազերծ կենդանոց մը արեան շիճով՝ այն ախտի ենթակայ կենդանիք կրնան պաշտպանուիլ ընդդէմ այն հիւանդութեան , եւ նա մանուսանդ եթէ՛ այդ ախտա-

զերծ կենդանիներն պաշտպանելի հիւանդութեան ժահ-  
րի պատկինմամբ՝ աւելի եւս զօրացուցած ըլլան իրենց  
ախտազերծական յատկութիւնն :

Այս եզրակացութիւններէն յուսադրեալ՝ նոյն տարին  
իսկ՝ այս գիտուններն փորձեցին միեւնոյն եղանակաւ  
գտնել Ուռականութեան դարմանն : Արդ ի նկատի առ-  
նելով թէ շուներն զերծ են Ուռականութեանէն եւ նա-  
պաստակներն ենթակայ , շանց արիւնն նապաստակնե-  
րու փոխանցեցին եւ զիտեցին թէ՛ աւելի կը տոկան  
նապաստակներն եւ նոյն իսկ կրնան առողջանալ եթէ  
այսպիսի շուներէ եկած է արեան շիճն՝ որք պատ-  
ուաստեալ են Ուռականութեան պատկինմամբ :

Սոքա եւ իրենց հետեւողութեամբ այլ գիտուններ  
փորձերով հաստատեցին վերջապէս թէ , որ եւ է եղա-  
նակաւ հիւանդութեան մը դէմ պատուաստեալ կեն-  
դանեաց արեան շիճն՝ այլ կենդանիներն կը պաշտպա-  
նէ ընդդէմ այդ հիւանդութեան , եւ զայնս ախտա-  
զերծ կ'ընէ : Ահաւասիկ այսպէս դրուեցաւ շիճաբու-  
ժութեան հիմն :

Այս հիման վրայ աշխատեցան գիտունք եւ գտան  
հետզհետէ ժանտանտենդի , Թոքատապի , Բոլերայի ,  
Կարկամութեան եւ Կեղծամաշկի շիճաբուժութիւնն  
կենդանեաց համար , այս երկու վերջիններն նոյն իսկ  
մարդոց համար ի գործ կը դնեն այժմ : Ուռականու-  
թեան մասին եղած են ու կ'ըլլան շատ մը աշխատու-  
թիւններ , սակայն դեռ գիտունք չ'են կրցած յաղթա-  
հարկ մարդկութեան այս մեծ թշնամին :

Ըստ սմանց՝ պատուաստեալ եւ կամ երբեմն հիւան-  
դութեանց ենթարկեալ՝ կենդանեաց ոչ միայն արեան  
շիճն , այլ նաեւ նոցա գործարանաց հիւթերն եւ ար-

տագրութիւններն միւլնոյն ազդեցութիւնն ունին .  
փորձերն հաստատեցին ինչ ինչ հիւսուածոց հիւթի , վի-  
բաց շիճահիւթի , աչաց ջրեղէն հիւթի (humeur  
aqueux) եւ կաթի մասին : Ամէնէ կարեւորն Մօսնէի՝  
Թոքատապէ մեռնողաց գործարանաց հիւթերու միջո-  
ցաւ՝ սրբիչներն ընդդէմ Թոքատապի պատուաստելն է :

Շճաբուժութեան պարբերութիւնն փակելէ առաջ՝  
զաղափար մը տամք շիճն քաղելու եւ ներարկելու  
գործողութեանց վրայ :

Փոքր կենդանեաց շնչերակներն բանալով արիւնն  
կ'ընդունին , երբեմն ալ սիրտն բանալով անկէ կը քա-  
ղեն կենդանոյն արիւնն : Մեծ կենդանեաց արիւնն կը  
առնեն առանց նոցա կենաց՝ վերջ տալու , որպէս ձիւնն՝  
որոց արիւնն ամենէ աւելի գործածական է . ձի մը ա-  
մին 2-3 լիտր արիւն կրնայ տալ առանց վնասուելու :  
Սոցա պարանոցի երակն կը բանան՝ որպէս կ'ընեն այս  
կենդանիներէ արիւն առնելու համար . քաղուած ա-  
րիւնն կը թողուն որ ինքնին մածնանայ , այսպէսով  
ներարդիան եւ արեան դնդակներն թանձր մաս մը կազ-  
մելով՝ կը բաժնուին շիճէն , եւ անոր վրայ կը լողան .  
շիճն զիւրութեամբ կը զատուի , սա մէջի գոյնն ունի :

Շիճն ընդ երկար կրնայ պահպանուիլ լաւ փակեալ  
սրուակներու մէջ , առանց իր ազդեցութիւնն կորսնցը-  
նելու , բաւ է որ լոյսի ազդեցութենէ զերծ մնայ :

Մանրէից շիճի մէջ զարգացումն արգիլելու համար՝  
Գերմանացիք փոքր ինչ փեռական թթու կը յաւելուն  
շիճի մէջ , Բաստէօտեան աշխատանոցի մէջ քափուրի  
կտոր մը կը ձգեն :

Շիճի սրուակներու բերանն լաւ փակելով կրնան  
հեռիներն ղրկուիլ , երբեմն՝ երկար ճանապարհորդու-

Թեանց համար՝ նախապատիւ կը համարեն փքուռոյց սրուակներու (ampoule) մէջ դնել, եւ կամ շոքիացը- նելով կէս թանձր վիճակի մը կը վերածեն, զոր իւր ծաւալի 10 անգամն ջուրի մէջ լուծելով՝ կը գործածեն. ոմանք ալ վերջապէս շիճին վրայ գոհով լեցնելով՝ մէջն գտնուած բորակածնային մարմիններն կը սուզեն եւ այդ փոշին կը տեղափոխեն, զոր ջուրի մէջ լուծելով կը ներարկեն:

Ամլացեալ մասնաւոր գրեխներով կը ներարկեն շիճն. ընդհանրապէս որովայնի եւ կամ աւելի կուշտի մորթին տակ տեղի կ'ունենան ներարկմունք, զի անդ ենթամորթեան շարակցական խաւն թանձր է, ուստի եւ ցաւն նուազ կը լինի եւ ծծումն դիւրին:

Ընդհանրապէս շճաբուժութիւնն որ և է վտանք յառաջ չ'ըրեր, երբեմն միայն անցողակի Մուլքոր (Urticaire) մը կը պատահի:

Պատուաստ քե Շնաբուժութիւն. — Պատուաստն եւ շճաբուժութիւնն երկուքն ալ հիւանդութեանց դէմ մրցելու միջոցներ են. ո՞րն է նախապատիւն, կամ թէ երբ միոյն եւ երբ միւսին դիմելու եմք. սոցա վճիռն իրենց յատկութեանց թուումէն վերջ կրնամք տալ:

Շճաբուժութիւնն միշտ անմեղ է. սակայն նոյնն չ'եմք կրնար ըսել պատուաստի համար, որոյ պատճառած վտանգաց պատահողականութիւնն նուազեցնելու համար՝ կ'առօրեանաւորեն շատ անգամ ներարկեալ ժանրոտ հեղուկն, որպէս Կատաղութեան համար, զոր բացատրելինք:

Շճաբուժութեան ազդեցութիւնն կարճատեւ է, եւ համեմատական ներարկեալ շիճի քանակին եւ նորա

կանխարգելիչ յատկութեան. երբեմն քանի մը օրեր եւ եօթնակներ միայն կը տեւէ, սակայն պատուաստինն աւելի տեւական է եւ տարիներ կը տեւէ, որպէս Ծաղիկինն որոյ ազդեցութեան առնուազն տասը տարի է:

Շճաբուժութեան ազդեցութիւնն անմիջական է, իսկ ընդհակառակն պատուաստն օրեր եւ շաբաթներ վերջ միայն ախտադերձութեան յատկութիւնն կը տայ ենթարկեալին:

Այս յատկութեանց բաղդատութենէն դիւրին է հետեւցընել թէ, պատուաստի դիմելու ենք միշտ այն մեծ հիւանդութեանց համար՝ որք մեծ կոտորածներ կ'ընեն. Սոցա մէջէն դժբաղդաբար մարդոց համար միայն Ծաղիկին եւ կենդանեաց համար՝ Որոճացողաց Ածխախտինն, հաւերու Քոլերայինն եւ խոզերու Կարմրուկինն ծանօթ է մեզ. սպասելով այլոց գիւտին՝ կրնամք Շիճաբուժութեան դիմել այն ամեն հիւանդութեանց համար՝ որոց շիճն մեզ ծանօթ է:

Շիճաբուժութեան կը դիմեն ընդհանրապէս հիւանդութեան սկսելուն պէս որպէս կ'ընեն մարդոց Կարկամութեան եւ Կեղծամաշկութեան համար, եւ նոյն իսկ երբ սկսին այդ հիւանդութիւնք համաճարակ տարածիլ, որպէս եւ ի գործ կը դնեն Կեղծամաշկի համաճարակաց ատեն:

Մեծայայտ եմք թէ մարդոց շատ մը հիւանդութեանց համար շիճաբուժութիւնն ի գործ պիտի կրնամք ածել քիչ տարիներ վերջ:

Շիճն ի՞նչպէս կ'ազդէ. — Շիճի ազդեցութիւնն բացատրելու համար դիտունք բազմաթիւ տեսութիւնք յղացած են: Պէհրիւկ գերման գիտունն 1888 ին Ածխախտի ուսումնասիրութեան առթիւ՝ դիտելով թէ, շի-

ճքն 60° տաքցնելով կը կորսնցնէ իւր բուժիչ յատկու-  
թիւնն , շիճի մէջ գտնուած մի մարմնոյ վերագրեց  
մանրեակասպան (microbicide) յատկութիւն մը : Այդ ման-  
րէասպան մարմինն՝ Համասթէն եւ Թիզոնի՝ գնդակիտի  
(globuline) նմանցուցին . Հանքէն եւ Պիւլններ ալեխսին  
(alexine) կը կոչեն , Օքսաթա եւ Ժողինհարա աւելի  
խմորանիւթ (diastas) մը կը կարծեն :

Պէհրինկ 1892 ին Կարկամութեան եւ Կեղծամաշկի  
մանրէաթոյներն ուսումնասիրելով՝ Քիթազաթոյն հետ  
հաստատեցին թէ , շիճի եւ մանրէաթոյնի խառնուր-  
դից ներարկումներն անմեղ կը մնային . Ըսել է թէ՛ շիճն  
կ'ոչնչացնէ մանրէաթոյնի ազդեցութիւնն<sup>(1)</sup>, ուստի շի-  
ճերն թոյնքափնե կամ հակաթոյն (antitoxine) մարմն-  
ներ կը պարունակեն կ'ըսէին . այլք սկսան այս մար-  
միններն բաղադրուել գնդակիտի , խմորանիւթի եւ : Այս  
տեսութիւնն ունի ցարդ իւր ջերմ պաշտպաններն :

Քայց թէ այդ հակաթոյն մարմինն ի՞նչպէս եւ ո՞ր  
կ'արտադրուի : Ըստ Էմմէրիլի՝ հակաթոյնն մանրէա-  
թոյնի եւ արեան մի սպիտային մարմնոյ խառնուրդն  
է . ըստ Հանքէնի եւ Քանթաքի արեան մասնաւոր  
սպիտակ գնդակներն (eosinophile) ալեխսին անուանեալ  
մարմին մը կ'արտադրեն , որոյ՝ մարմնոյ հեղուկներու  
մէջ գոյութիւնն կը վնասէ մանրէից , եւ սոցա ուտիչ բը-  
ջիջներէ փճացումն կը դիւրացնէ : Իսկ անոնք՝ որ հա-  
կաթոյնն աւելի խմորանիւթ մը կ'ենթադրեն , կը կար-  
ծեն թէ , սա արեան սպիտակ գնդակներէ արտադրեալ

[1] Մէկ մաս Կարկամութեան շիճն՝ տասն հազար մաս ժահ-  
րաւոր հեղուկի ազդեցութիւնն կը չէզոքացնէ . իսկ մէկ մաս  
Կեղծամաշկի շիճն՝ մէկ միլիօն մաս ժահրաւոր հեղուկի ազդե-  
ցութիւնն կը ջնջէ :

է : Եղան անձեր որք այդ մարմնոց արտադրութիւնն  
փայլծաղի եւ կամ երիկամանց վերնաղիր պատիճի  
(capsule surrenale) վերագրեցին :

Պուշառ եւ իրեն հետեւողութեամբ Ռօթէ եւ Շա-  
ռէն կարծեցին թէ՛ շիճն հիւանդութեան սկարացուցիչ  
յատկութիւնն ո՞ւնի : Այս տեսութիւնն չ'ունի այլ եւ  
իւր պաշտպաններն :

Ըստ Մէչնիքօլի տարբեր է շիճի ազդեցութիւնն .  
սա կը գրգռէ ուտիչ բջիջներու աճումն եւ սոցա գոր-  
ծունէութիւնն՝ երբ մանրէներն մարմնոյ մէջ կը գտնը-  
ւին , որով եւ շիճն ընդունող կենդանին կրնայ յաղ-  
թահարել մանրէից : Իսկ գալով այն հիւանդութեանց՝  
որք մանրէից թոյնէն առթեալ են եւ ոչ թէ մանրէնե-  
րէն , որպէս Կեղծամաշկի եւ Կարկամութեան համար ,  
կրկին միեւնոյն ուտիչ բջիջներն են որ կը գրգռուին եւ  
կը կառուցանան մարսել մանրէից արտադրած թոյններն :  
Մէչնիքօֆ շիճերու մի գրգռիչ մարմնոյն կը վերա-  
գրէ այս ամեն , զոր Stimuline կ'անուանէ :

Գ Լ Ո Ւ Ն Ը .

Տարափոխիկ հիւանդութիւն

Տարափոխիկ հիւանդութեանց թիւն օր քան զօր  
կը ստուարանայ . աստ նոցա գլխաւորներն միայն պի-  
տի յիշատակեմք , խօսելով իւրաքանչիւրի մանրէից :

սոցա առթած կոտորածներուն , եւ նոցա զիմադրելու միջոցներուն վրայ :

Քոլերա . — Քոլերան միայն մարդոց յատուկ հիւանդութիւն մ'է : Քոլերայի մանրէն ոչորածեմ' է (Spirillum cholerae) (Ձեւ 55-56) . որ շնորհիւ իր երկու ծայրերն գտնուող թարթիչաթելերու շարժուն է :

Քոլերայի մանրէն բազմակերպութեան օրինակ կրնայ



Ձեւ 55.—Քոլերայի մանրէն (Քոլերայի ենթարկեալիմբ աղբիւն մեջէն Բաղուած եւ 1000 անգամ մեծցած)



Ձեւ 56.—Քոլերայի մանրէն (Արգանակի մեջ մեակութիւն . 1000 անգամ մեծցած)

արուիլ . արդարեւ Քոլերայի մանրէներն երբեմն իրարմէ կը տարբերին իրենց աւելի կամ նուազ կորութեամբ , երկարութեամբ ու նրբութեամբ . եւ թէ մի գուցէ՝ Ֆինլլէնի 1884 ին Պօն քաղաքի համաճարակէն գտած մանրէն , եւ նոյն իսկ Կամալէիաի հաւերու յատուկ մի մասնաւոր համաճարակի մէջ գրածն ու Vibrio Metchnikovi անուանեալն՝ Քոլերայի ձեւափոխեալ մանրէներ ըլլան :

Քոլի գերման գիտունն գտաւ Քոլերայի մանրէն 1884 ին : Այս մանրէն հիւանդին աղեաց մէջ կը բնակի , անշուշտ իր արտադրած թոյնի՝ աղեաց վրայ ազդեցութեամբն է որ սաստիկ փորհարութիւններ եւ փսխումներ յառաջ կը բերէ . որով եւ մարմնոց հեղուկներն կը քամուին , արիւնն կը թանձրանայ եւ որոյ շարժման դժուարութիւնն մահ կը պատճառէ :

Քոլերան ընդհանրապէս ջուրց մէջնոցաւ կը ճարակի , եւ որք անշուշտ հիւանդաց աղբերէն կ'ընդունին հիւանդութեան ընձիւղներն : Հիւանդութեան թխումն քանի մ'օրեր եւ մերթ քանի մը ժամեր կը տեսէ . հիւանդութեան տեւողութիւնն ալ քանի մը ժամեր կամ օրեր են : Վարակելոց 0<sub>10</sub> 50-60ն կը մեռնին :

Այս հիւանդութեան խանձարուրն Գոնդէսի հովիտն է , ուստի իսլամ ուխտաւորաց միջոցաւ երթայ ի Մեքքէ , եւ անտի աշխարհի ամէն կողմերէն եկող իսլամաց միջոցաւ՝ նոցա հայրենիքներն եւ համայն աշխարհն

Ջանալու է առողջապահիկ միջոցներով հիւանդութիւնն իր խանձարուրին մէջ իսկ խեղդել , արգելուլ հիւանդութեան տարածումն քառասնեակներու (quarantaine) ձեռք , եւ վերջապէս հիւանդութիւնն սկսելուն՝ վարակեալներն յայրոց անջատիլ , նոցա իրեղէններն ու դպած առարկաներն հականիսել , եւ եռացեալ ջուր միայն խմել՝ քանի որ ջուրց միջոցաւ տեղի կ'ունենայ վարակումն :

Եւրոպական Քոլերան (Cholera European) զոր եւ եւրոպացիք Տեղական Քոլերա (Cholera Nostras) կը անուանեն , շատ անգամ Եւրոպիոյ եւ մեր երկիրներու մէջ ծնունդ կ'առնէ ամառ ատեն , եւ որ հաւանականաբար միեւնոյն մասիէի մի տկարացեալ ցեղէն

առթեալ է . միեւնոյն միջոցներով կը վարակի , ընչ անգամ մահառիթ է :

Այս վերջին թեթեւ Քոլերայէն՝ առաջինն զանազանելու համար , զայն Հնդիկ կամ Ասիական Քոլերա կ'անուանեն :

Քոլերայի պատուաստն գտնել փորձեցին եւ դիտեցին թէ՛ սորա մանիէից օդի ազդեցութեամբ տկարացեալներն , ե կամ մշակութեանց մզեալ հիւթն ներարկելով՝ կենդանիներն կը պատուաստուին ընդդէմ սորա մանրէից եւ ժահրոտ մշակութեան ազդեցութեան . որպէս ցցուցին Ֆէրան , Կամալէիա եւ Հաֆքին : Այս վերջինն Բաստէօտեան ուսումնարանի մէջ կենդանեաց վրայ երկար փորձերէ վերջ՝ ուզեց նոյն իսկ մարդիկներն պատուաստել , միեւնոյն եղանակաւ . նախ իր անձին վրայ փորձեց , եւ դիտեց որ տկարացեալ ժահրի ներարկման ենթարկուելէ վերջ՝ խիստ ժահրերու կրնայ տոկալ :

Այս փորձերու ենթարկուող երկրորդ անձն հայ մը եղած է , Տօք. Թամամչէֆ , Բաստէօտեան ուսումնարանի աշխատակից բարեկամս :

Տօքթօր Հաֆքին այժմ Մնգղիոյ կառավարութեան պաշտպանութեան տակ՝ մարզոց վրայ իր պատուաստնի գործ կը դնէ ի Հնդիկս :

Գիտուններն ընդհանուր առմամբ չ'են ընդունիր Քոլերայի պատուաստի գիւտն . Մեչնիքօֆ ընդդիմաց դիր խուճբի գլուխը կը գտնուի , եւ կ'առարկէ թէ՛ մարդոց աղեաց մէջ՝ ապրող այս ոլորածներու մշակութեան հիւթի՝ կենդանեաց ենթամորթեան հիւսուածի մէջ ներարկումն՝ անդ միեւնոյն հիւանդութիւնն յառաջ չ'ըբերը . մանրէն թէպէտ նոյնն է , սակայն բնա-

կութեան վայրերն տարբեր ըլլալուն՝ հիւանդութիւնք տարբեր են . միոյն մէջ մանրէներն միայն աղեաց մէջ կը գտնուին՝ իսկ երկրորդ պարագային բոլոր հիւսուածոց մէջ տարածուած են . եւ թէ գտնուած պատուաստն՝ այս վերջի հիւանդութեանն է , եւ ոչ թէ առաջինինն , որոյ կը վերաբերի մարդու Քոլերան . ուստի եւ Հաֆքինի պատուաստն անօգուտ է մարդկային ազգի Քոլերային համար :

Քոլերայի մանրէից մշակութեան ներարկմամբ յառաջ եկած հիւանդութեան դէմ պատուաստելոց արեան շիճն՝ կը պաշտպանէ ուրիշներն ընդ դէմ այս հիւանդութեան , որպէս ցցուցին Փֆէյֆէր եւ Իսաէֆ 1894ին :

Յեսպարաձ ջերմ — (Fievre recurrent) . — Այս տարախոխիկ հիւանդութիւնն աւելի Հնդկաստանի , Պարսկաստանի , Ռուսիոյ , Գերմանիոյ , եւ նամանաւանդ Իռլանտայի մէջ տարածուած է : Ենթարկեալն նախ եօթնեակ մի ջերմ կ'ունենայ , ապա նոյնչափ դադար եւ այսպէս պարբերաբար . սակայն հետզհետէ ջերմի տեւողութիւնն կը նուազի , իսկ դադարինն կ'աւելնայ :

Հիւանդութեան շարժառիթն է արեան մէջ գտնուող պտուտածեւ մանրէ մը (Ձեւ 57) , զոր Օպէռմէյէռ նշմարեց 1873ին , ե որ իր անուամբ Օպէռմէյէռի պրեսուսումանրէն կ'անուանի . Կարելի եղած չէ դեռ այս մանրէն արհեստական հոգերու վրայ մշակել :


Տենդի առեն պտուտամանրէներն առատ են արեան մէջ , ապա հունտի վիճակաւ կը գտնուին : Հաւանաբար սոցա առատութեան հետեանքն է ջերմն , կանաբար սոցա առատութեան հետեանքն է ջերմն , արեան սննդարարութեան նուազմամբ սերմնահունտի վիճակն կ'առնուեն , եւ երբ արիւնն վերստանայ իւր

արժէքն՝ կրկին թելանման մանրէի ձևն կ'զգենուն, եւ այսպէս պարբերաբար :

Թշուառութիւն , սով , նոթութիւն այս հիւանդութեան վարակման նպաստաւոր պայմաններ են :

Հաւանականաբար առարկայից միջոցաւ տեղի կ'ուսնենայ մանրէից վարակումն . կարելի է ջրերն ալ դեր մ'ունին : Այս հիւանդութիւնն քիչ անգամ մահաովիթ է :


Պատուաստի եւ շճարութեան փորձեր եղած չ'են սորա մասին :



Ձեւ 57. — Օպէմէյէռի մանրէն (Յեսադարձ ջերմի ենթարկեալի մը արեան մեջ) (700 անգամ մեծցած)

Խաղաւարեայ ժանգախ (Peste à bubon) . — Այս համաճարակի մանրէն 1894ին Նէոսէն գտաւ ի Հօնկ-Քօնկ (Ձեւ 58) : Այս մանրէն ենթարկելոց արեան եւ նա մանաւանդ ցայլից ու անութից խաղաւարաներուն մէջ կը գտնուի :

Հիւանդաց դպած առարկաներու միջոցաւ կը վարակի այս հիւանդութիւնն : Վարակեալներէ քիչեր կ'ազատին : Խաղաւարտեայ ժանտախտի վարակումէն առաջ եւ նոյն ատեն մուկերն ալ կը բռնուին նմանօրինակ հիւանդութենէ մը . կ'երեւի թէ որ եւ է առնչութիւն կայ մեր եւ մուկերու այս հիւանդութեան մէջ, սակայն



Ձեւ 58. — Խաղաւարտեայ ժանտախտի մանրէն

ց'արդ անձանօթ է : Ասիացի ժողովուրդներն ի վաղուց այս առնչութիւնն զիտած ըլլալուն՝ զայն Մկանց ժանգախ ալ կ'անուանէին : Վերջերս միայն (1897) Քիթազաթօ ճարտնացի մանրէաբանն գտաւ այս հիւանդութեան մանրէն, որ ցուպիկ մ'է պատիճ (capsule) ու մը պատեալ , մասամբ նման հաւերու Քոլերայի մանրէին : Ըստ այս զիտունի՝ սորա մանրէն ստամոքսի եւ արեան մէջ ներարկելով՝ հիւանդութեան դէմ պատուկինում յառաջ կը գայ :

Սաղաւարտեայ Ժանտախտի մանրէից թխումն 10-12 օր է: Այս հիւանդութեան խանձարուրն Նեղոսի բերանն կը կարծուէր, ուրկէ սկսելով կոտորած կ'ընէր համայն աշխարհ, բաւական ժամանակէ ի վեր գրեթէ անհետացած է շնորհիւ առողջապահիկ խնամոց, եւ ահա անցեալ տարիէ ի վեր երեւան ելած է ի Հնդկիս եւ տարածման սպառնալիք կ'ընէ, հակառակ սփուման առաջքն առնելու մասին ձեռք առնուած խիստ միջոցներու:

Պատուաստի մասին փորձեր եղած չ'են: Վերջերս Եէրսէն յաջողեցաւ գտնել դարման չիճն:

Դեղին տենդ (Fièvre jaune). — Դեղին տենդի մանրէն զեռ գտնուած չ'է<sup>(1)</sup>, հաւանականաբար ոռքա արեան մէջ կը բնակին եւ մորթէն դուրս կ'ելնեն: Վարակիչներէ քիչեր կ'ազատին: Հիւանդաց դպած մարմնոց միջոցաւ կը վարակի հիւանդութիւնն: Ըստ ոմանց օդն ալ փոխանցման միջոց մ'է:

Դեղին տենդի հայրենիքն Միսիսիբիի բերանն եւ չրջականերն է. տաք երկրաց մէջ կ'ապրի եւ կ'ընէ իւր ջարդերն, հետեւաբար այս մանրէն ջերմութիւն կը պահանջէ ապրելու համար:

Պատուաստի փորձեր եղած չ'են այս հիւանդութեան մասին:

(1) Վերջերս [1897] Տօք. Կիւզէր Սանասէլիի իտալացիներս իտալական թերթերու գտած է այս հիւանդութեան մանրէն, եւ նորա դարման չիճն, որով պատուաստած է աւելի քան 200 կենդանիներ [նապաստակ, ոչխար, կապիկ, ձի]. եւ թէ այս գիւտի իրականութիւնն հաստատուի՝ անշուշտ Սանասէլի պիտի ընդունի Պրազիլիոյ կառավարութեան կողմանէ Դեղին տենդի դարման մը գտնողին յատկացեալ 50,000 Ֆրանցի մրցանակն:

Եռացական ջերմ (Fièvres éruptives). — Եռացական ջերմք կ'անուանին Ծաղկի, Հարսանիթի (Rougeole) եւ Կարմրուկի<sup>(1)</sup> (Scarlatine) հիւանդութիւններն: Սոցա մանրէներն արեան մէջ կը բնակին եւ մորթի միջոցաւ դուրս ելնելով՝ անդ յառաջ կը բերեն կարմրութիւններ, պուտեր եւ նոյն իսկ խաղաւարաներ (Ծաղիկ), առ այս արժանացած են իրենց եռացական անուան:

Այս մանրէից թոյներն երիկամներէն ելնելով՝ կը բորբոքեն զայն եւ սպիտամզութիւն յառաջ կը բերեն, նամանաւանդ Կարմրուկի մէջ:

Մանրէաթոյներն ջղային դրութեան վրայ ալ ազդելով՝ կը թմրեցնեն զայն: Հարսանիթն շնջառեւարական գործարանաց ալ բորբոքում կը պատճառէ:

Եռացական ջերմերու թեթեւ տեսակներն անմեղ են, սակայն խանակներն (complicuées) մահառիթ:

Այս հիւանդութեանց վարակումն տեղի կ'ունենայ մորթի կեղեւուկներու, հուզաթաղանթից արտադրութեանց, հիւանդի դպած մարմնոց, եւ նոյն իսկ անոնց սենեկի օդին միջոցաւ:

Ծաղկի թխումն 7-14 օր կը տևէ, Հարսանիթինն 10-12 օր, իսկ Կարմրուկինն 1-2 օր միայն:


Եռացական ջերմերու մանրէներն գտնուած չ'են: Ըսինք արդէն թէ՛ որպէս գտնուած է Ծաղկի պատ-

[1] Մինչեւ ց'արդ այս հիւանդութիւնն՝ Եռացական բառով անուանած էինք, հետեւելով բառազրոց. սակայն մեր հետազոտութիւնը հաստատեցին վերջապէս թէ, սորա հայերէն բուն բառն Կարմրուկ է. ուստի այսմիտէ գայն պիտի գործածեմք: Շփոթելու չէ անշուշտ գայս Կարմրուկն հետ որ տարբեր հիւանդութիւն մ'է:

ուստան , թէ որչափ կարեւոր է դիմել այս միջոցի :  
Հարսանիթի եւ կարմրուկի մասին պատուաստի եւ  
կամ շճաբուժութեան միջոցներու փորձեր եղած  
չ'են :

Կեղծամազկուրիւն (Diphtherie) . -- Կեղծամազ-  
կութեան մանրէն ցուպիկ մ'է (Ձեւ 59), զոր Քլէպս  
տեսաւ առաջին անգամ 1883ին . սակայն Լէօֆլէռ ու-  
սումնասիրեց զայն 1884 ին , եւ որոյ անուամբ Լեօֆ-  
լեռի ցուպիկն կ'անուանի :

Ռու եւ Եէոսէն մզելով այս մանրէի մշակութեան  
հեղուկներն՝ ներարկեցին  
զայն կենդանեաց , եւ սո-  
վաւ յառաջ բերին Կեղ-  
ծամազկութիւն եւ նորա  
յատուկ անդամալուծու-  
թիւններն (paralyse) եւ  
այսպէս հաստատեցին  
Քլէպսի եւ Լէֆլէրի դիւ-  
արն :



59. — Կեղծամազկի մանրէն

թեան զգայունն են . ամէն հողի վրայ կրնան մշակ-  
ուիլ , սակայն արեան շիճն կը գերընտրեն . սոցա վը-  
րայ ցանկելով 15 ժամէն խմբումներ (colonie) յառաջ  
կը գան որք գնդաձեւ են , գնդասեղի մը գլխուն  
մեծութիւնն ունին ու թափանձիկ են . սոքա շուտով  
կը մեծնան : Եթէ 24 ժամէն մշակութեան հողերու  
վրայ այս խումբերն չ'տեսնուեն՝ նշան է թէ ցանուածն  
Լէօֆլէրի մանրէն չ'է :

Ըստ Ռուի եւ Եէոսէնի Կեղծամազկի ենթարկելոց  
1)4 ն Լէօֆլէրի մանրէներէ չ'են պատճառեալ :

Լէօֆլէրի մանրէներն՝ մանրացոյցի տակ սեպաձեւ  
գրերու խմբմանց նման կը ներկայանան :

Հաւերու նմանօրինակ մի հիւանդութիւնն ըստ ու-  
մանց միեւնոյն մանրէէն պատճառեալ է . ըստ այլոց  
տարբեր եւ կամ մի գրացի մանրէ է :

Ըստ Պոլէժէի եւ Ֆրանքէլի մանրէաթոյնն սպի-  
տաթոյն (toalbumine) մ'է , իսկ ըստ Ռուի եւ Եոսէ-  
նի աւելի խմորանիւթ (diastas) մ'է :

Այս մանրէի արտադրած հիւթերն մաշկեր կը կազ-  
մեն , որոց կը պարտի հիւանդութիւնն իւր անուէն :  
Մանրէներն այդ մաշկերու մակերեւոյթն կը գտնուին  
եւ ոչ թէ արեան կամ հիւսուածոց մէջ . սոցա արտա-  
դրած թոյներն կ'անցնին արեան մէջ , կը թունաւորեն  
հիւանդն եւ անդամալուծութիւններ իսկ կը պատճա-  
ռեն : Եթէ Կեղծամազկի մանրէից համարչաչար գնդա-  
մանրէներ ընկերանան՝ հիւանդութիւնն աւելի ծանր  
կ'ըլլայ . իսկ ընդհակառակն եթէ Պրիգուի գնդաման-  
րեկներն ընկերանան՝ ազդեցութիւնն կը նուազի : Շատ  
քիչ անգամ ողկոյզաչար գնդամանրէներ կը գտնուին  
Կեղծամազկի մանրէից հետ :

Կեղծամազկի մանրէներն ընդհանրապէս ներքնա-  
բերնի եւ խոչափողի մէջ կը գտնուին եւ այս գործ-  
եաց հուզաթաղանթին վրայ մաշկեր յառաջ կը բե-  
րեն : Եթէ այս մաշկերն միայն ներքնաբերանի մէջ  
գտնուին մաշկակապ մկանկ (Angine coueneuse)  
կ'անուանին , իսկ եթէ խոչափողի մէջ տեղի ունե-  
նան՝ խոչափողոյ մկանկ (Croup) կը կոչուի հիւան-  
դութիւնն : Այս երկու պարագայից մէջ կազմեալ Կեղ-

ծամաչկերն՝ ենթարկելոց չնչառութիւնն արգիլելով՝ չնչահեղձութեամբ մահ կ'սպառնան, որոյ վասն եւ բփիչկք երբեմն կ'ոտրպուին նոյն իսկ չնչափողն բանալ (trachéatomie)՝ անտի օդի անցք տալու համար :

Կեղծամաչկերու հիւթն առատ մանրէ կը պարուսնակէ, որպէս նաեւ չնչառական խողովակի հոյզն :

Հիւանդաց զգեստներն, անկողնոյ առարկաներն եւ նոյն իսկ սենեակի օդն իբր փոխանցման միջոց կը ծառայեն. ըստ ոմանց ջուրի միջոցաւ ալ կը փոխանցի կեղծամաչկն : Թխման ժամանակամիջոցն կարճ է : Մահն կը հասնի ոչ միայն չնչահեղձութեամբ՝ այլ եւ մարմնոյ թունաւորութեամբ, որոյ հետեւանք են երկկամանց բորբոքում (Սպիտամզութիւն), Անդամլուծութիւն, սրտի կծկմանց ծուլութիւն, գեղձերու ուռնալն :

Կեղծամաչկի ենթարկելոց 0/0 50ն կը մահանար ցարդ, Ռուի շիճի ներարկմամբ մահերն 0/0 16 իջած են :

Ռու եւ Եէսէն փորձեցին կենդանիներն պատուաստել ընդդէմ կեղծամաչկի, սակայն չ'յաջողեցան: Փոսնքէլ յաջողեցաւ հնդկախողերն պատուաստել, մանրէաթոյն պարունակող մշակութեան հեղուկն ժամ մը 650 — 700 տաքցնելէ վերջ՝ 10-20 խոր. հար. մէթր ներարկելով՝ սոցա մորթին տակ եւ կամ որովայնին չճաթազանթի (péritoine) մէջ : Պէհրինկ չորս այլ միջոցներ եւս ծանոյց, որոց մին՝ այսինքն՝ մշակութեան հեղուկի եռաքլորային մանիչի (trichlorure d' iode) հետ խանուրդի ներարկումն՝ միայն կը յաջողի :

1892 ին Պէհրինկ ծանոյց թէ՛ եթէ կեղծամաչկի մշակութեան հեղուկն կենդանեաց անդեան հետ խառնուի՝ կենդանիք կը պատուաստուին :

Ռու եւ Վայառ յաջողեցան պատուաստել կենդանիներն, մշակութեան հեղուկի՝ մանիչախառն ջուրի հետ խանուրդն ներարկելով : Չիբրու վրայ կը կատարէին իրենց փորձերն, գործածած խանուրդնին կը պարունակէր 10 մաս մշակութեան հեղուկ եւ մէկ մաս կրամի հեղուկ, (որ իւր մէջ ունի 1 մաս մանիչ, 3 մաս մանիչային կալիոն, եւ 100 մաս ջուր) : Այս խանուրդէն նախ 1/4 խոր. հար. մէթր կը ներարկեն, յաջորդ օրն 1/2 խոր. հար. մէթր, եւ այսպէս հետզհետէ ներարկման քանակն աւելցնէին մինչեւ որ կենդանին 1 խոր. հար. մէթր կրնայ ընդունիլ առանց որ եւ է տկարութիւն ցոյց տալու : Այն ատեն կը ձեռնարկէին մշակութեան զուտ հեղուկն ներարկել, սկսելով 1/4 խոր. հար. մէթրէն, եւ քանակն աւելցնելով մինչ 5 խոր. հար. մէթր : Յորժամ ձին պատուաստեալ կրնայ համարուիլ. իր ակտաղերծութիւնն արդելու համար՝ հետզհետէ աւելի մեծաքանակ ժահրոտ հիւթ կրնայ ներարկուիլ :

Չիբրու ներարկումներն 2-3-4-5 օրն անգամ մը տեղի կ'ունենան, ըստ կենդանուց առողջութեան վիճակին եւ տոկունութեան, եւ միշտ պարանոցէն : Չի մը որ 1 1/2-2 լիտր մշակութեան հեղուկ ընդունած է՝ այլ ես ակտաղերծ կրնայ համարուիլ, եւ սա 2-4 ամիսէն յառաջ կը դայ : Այսպէսով ակտաղերծեալ ձի մը կրնայ 250 կրամ մշակութեան հեղուկ ընդունիլ առանց որ եւ է տկարութեան :

Սխտաղերծեալ ձին պատրաստ է այլ եւս միշտ իւր շիճով մեզ ծառայելու : Սրիւն կ'առնեն կենդանիէն՝ բանալով անոր պարանոցի երակն, եւ իւրաքանչիւր անգամին կ'ընդունին 5-6 լիտր արիւն, զոր առանձինն թողով՝ արեան հաստատուն մասն քանի մ'օրէն կ'ան-

շատի շիճէն . այս շիճն ամիջապէս կրնամք գործածել :

Պէհրինկ եւ Քիթազաթօ 1880 ին ծանուցին թէ՛ պատուաստեալ կենդանեաց արիւնն ու շիճն կարող են ջնջել կեղծամաշկի թոյնն , եւ հետեւաբար կրնան ի դարման այս հիւանդութեան գործածուիլ :

Ռու եւ Մարթէն պատուաստեալ ձիերու արեան շիճով շատ փորձեր կատարեցին եւ կրցան հաստատել թէ՛ այդ շիճն կարող էր իւր ծաւալի մինչ 100,000 անգամն աւելի ծաւալով մշակութեան հեղուկի թոյնի ազդեցութիւնն չեզոքացնել , եւ նոյն իսկ վարակումէն քանի մը ժամեր վերջ :

Հէնօլ գերման գիտունն՝ 1892 ին՝ առաջինն փորձեց մարդոց համար Պէհրինկի շիճն (որ ախտազերծեալ նապաստակաց արեան շիճն է) , բազումք հետեւեցան եւ բաւական յաջող արդիւնքի հասան :

Ռու պատուաստեալ ձիերու շիճով՝ Բարիզու մանկանց հիւանդանոցի մէջ կը կատարէր իւր փորձերն ձեռամբ Մառթէնի : Տօք. Ռու 1894 ին՝ Պուտաբէսթի բժշկական ժողովոյն հաղորդեց այս հիւանդանոցի 300 դարմանեալ տղայոց մասին իւր ընդունած արդիւնքն , որոց 1/10 Ձեռն միայն մեռած էին , մինչդեռ կանխառ նոյն հիւանդանոցի մէջ կեղծամաշկի մահերն 1/10 50ը կ'անցնէին , եւ թէ միեւնոյն ատեն Բարիզու Թոուսօի հիւանդանոցին մէջ՝ ուր այս միջոցն չ'էր գործածուէր՝ այս հիւանդութեան ենթարկելոց 1/10 60ը մեռած էր : Եթէ զեղչեմք այս 300 հիւանդաց մէջէն ամեն անոնք՝ որք հիւանդանոց հասած օրն իսկ մեռած էին , աւելի կը նուազի մահերու համեմատական քանակն :

Այժմ այս միջոցը ընդհանրայամ է ի Ֆրանսա , Գերմանիա , Պելճիգա , Անգլիա , Իտալիա , եւ այլուր : Բա-

րիզու Բաստէօռեան աշխատանոցն կեղծամաշկի դարման շիճն կը պատրաստէ եւ կը յղէ խնդրողաց :

Բաստեօռեան աշխատանոցի մէջ պատրաստեալ շիճէն 5 խոր. հար. մէթր անձի մը ներարկելով՝ սա 6-7 եօթնեակ վարակումէ զերծ կը մնայ , իսկ հիւանդութեան սկսելուն՝ 8-10 եւ մերթ մինչ 30 խոր. հար. մէթր ներարկելով՝ ըստ պարագայից՝ ենթարկեալն կը բուժի : Այս դարման պատուաստի շնորհիւ կեղծամաշկի մահերն 1/10 60էն 18ի իջան :

Կապուս հալ (Coqueluche) . — Կապուս հազի մանրէն ցուպիկ մ'է , զոր Աֆանասիէֆ 1887 ին առաջինն տեսաւ : Այս մանրէն մանկանց շնչառական խողովակի մէջ հաստատուելով՝ զայն կը բորբոքէ եւ պարբերական հազադարձ մը (quinte de toux) յառաջ կը բերէ :

Կապուս հազն օդի միջոցաւ կը փոխանցուի . թըլուումն կարճատեւ է , երբեմն 12 ժամ է միայն : Կապուս հազն շատ քիչ տնգամ մահառիթ է :

Համադուլ (Influenza) և Տանկ (Dangue) . — Համադուլն արեան մէջ բնակող գնդամանրէէ մը պատճառեալ է զոր Փֆէյֆէռ տեսաւ առաջինն : Սոքա շնչառական խողովակի բորբոքում ալ կը պատճառեն : Փֆէյֆէռի մանրէներն օդի միջոցաւ կը փոխանցին , միջնուրտի խոնաւութիւնն ու ցրտութիւնն կը նպաստէ սոցա զարգացման : Այս հիւանդութիւններն թոքերու բորբոքմամբ երբեմն մահառիթ կ'ըլլան :

Տանկն ըստ ոմանց համարժէքն է ցուրա երկրաց համադուլին , եւ որ աւելի տաք երկիրներն կը տիրէ :

Թոֆաւսալ (Pneumonie) . — Թոքատապի մանրէն ձուածեւ՝ եւ կամ աւելի դարիի հատի ձեւով՝ երկու ծայրերն փոքր ինչ երկարեալ գնդամանրէ մ'է , եւ

կամ աւելի երկգնդիկ մը (Ձեւ 60), սպիտային կեղե-  
ւով մը պատեալ՝ զոր Բաստէօս տեսաւ առաջինն 1881ին.  
սակայն Թալամոն 1883ին, եւ Ֆոանքէլ 1884ին ուսում-  
նասիրեցին եւ հաստատեցին Թոքատապի պատճառ  
ըլլալնին, եւ որոյ վասն իրենց անուամբ Թալամոն-  
Ֆրանքէլի մանրէ կ'անուանի : Թոքատապի մանրէն  
օդակեաց է, սակայն իբրեւ անօդակեաց կրնայ սպլիլ :



Ձեւ 60 — Թալամոն-  
Ֆոանքէլի մանրէն  
Թոքատապի մանրէներն բերնի մէջ կը գտնուին,  
սակայն տկարացեալ վիճակաւ . բայց երբ մարմինն  
ցորտի եւ տկարութեան աղաղաւ պատրաստ լինի՝  
սոքա կ'աճին, կը զարգանան, կը տարածուին թոքերուն  
մէջ, եւ անդ յառաջ կը բերեն Թոքատապն :  
Թոքատապն մանկանց եւ ծերերու համար շատ ան-  
գամ մահառիթ է :  
Մի այլ մանրէ՝ որ Թալամոն-Ֆրանքէլի մանրէին  
չատ կը նմանի (Ձեւ 61)՝ կը գտնուի նաեւ Թոքատապի  
երթարկելոց խուխին մէջ, զոր Ֆոիէտլանտէր 1882 ին

առաջին անգամ տեսաւ եւ համարեց Թոքատապի  
պատճառն . բայց գիտական խուզարկութիւնք ցցուին  
թէ հիւանդութեան բուն շարժառիթն չ'է, այլ Թոքա-  
տապի մանրէին երբեմն ընկերացող մը :

Թոքատապի մանրէից մշակութեան մզեալ արդա-  
նակն՝ կամ անկէ մեռնող կենդանեաց արիւնն, եւ կամ  
նոցա ընթերց հիւթն՝ Մօսնի նապաստակաց ներարկե-  
լով դիտեց թէ, սոքա կը պատուաստուին ընդդէմ այս  
հիւանդութեան :

Փօա եւ Քառպօն եւ սոցա հետեւողութեամբ այլք  
բազում փորձերով հաստատեցին թէ՝ Թոքատապի դէմ  
պատուաստեալ կենդանեաց շիճով՝ այլ կենդանիներ  
ընդդէմ այս հիւանդութեան կրնան պաշտպանուիլ եւ  
նոյն իսկ դարմանուիլ :

Ժ. եւ Ֆ. Քլէմիէնէք մարդոց համար փորձեցին  
պատուաստեալ նապաստակաց շիճն, շատեր կրկնեցին  
այս փորձեր եւ բաւական յաջող եզրակացութեանց  
հասան :

Ժանս (Typhus) . — Ժանտի մանրէն գեռ գտնուած  
չ'է, հաւանականաբար հիւանդին արեան մէջ կը բնակի :  
Ժանտն հիւանդին եւ կամ նորա առարկայից հըպ-  
մամբ կը վարակի : Ընդհանրապէս զրկողութեամբ,  
յոգնութեամբ, եւ յուսահատութեամբ տկարացեալ եւ  
ազոտտ մարդոց խուճերուն մէջ կը զարգանայ : Պա-  
տերադմի դաշտից, պաշարեալ քաղաքաց եւ բանտերու  
մէջ կը ճարակի շատ անգամ :

Ժանսանսենդ (Fievre Typhoide) . — Ժանտատենդի  
մանրէն կաֆքի գտաւ առաջինն, սակայն Էպէրթ ու-  
սումնասիրեց զայն 1880 ին, եւ որ այս գիտունին ան-  
ուամբ կը կոչուի ընդհանրապէս : Ժանտանտենդի ման-

բէն ցուպիկ մ'է (Ձեւ 62), աղեաց մէջ կը գտնուի եւ Բայէօի գեղձերու բորբոքումն ու վիրաւորումն կը պատճառէ :

Ժանտատենդի մանրէներն ու անոնց թոյններն [որ ըստ ոմանց զիաթոյն մ'է (ptomaine), եւ ըստ այլոց սպիտաթոյն մը (toxalbumine) ] մորթէն եւ երիկամունքներէն դուրս կ'ելլեն :



Ձեւ 62. — Ժանտատենդի մանրէն

Լայն աղեաց մէջ՝ սովորաբար սոցա նման մանրէներ կան (Bacillus coli) զոր էշէօիք գերմանացին 1884 ին գտաւ: Շատ գիտուններ այս վերջին մանրէն կը շփոթեն ժանտատենդի մանրէին հետ, ըստ այլոց տարբեր տեսակներ

են սոքա: Ընդհանրապէս լայն աղեաց սովորական մանրէն անմեղ համարուած է, ոմանք այս սովորական մանրէներու կը վերագրեն Եւրոպական Քոլերան (Cholera Nostras), Մանկական Քոլերան (Cholera Infantile), Թանջքն (Dysenterie), աղէթափութեան առթիւ աղեաց խանգարումներն (Cholera herniaire), որովայնին շճաթաղանթի բորբոքումն (Péritonite), եւն. հիւանդութիւններն: Այս վերջին տեսութիւնն ընդունողներու թիւն երթալով կ'աւելնայ, նորանոր փորձեր գան ուժ տալ այս կարծեաց:

Մանրէից թոյններն կը թունաւորեն մարմինն, կը գրգռեն ու ապա կը թրմեցնեն ջղային զրութիւնն, բորբոքում կը պատճառեն երիկամանց:

Ժանտատենդի փոխանցումն տեղի կ'ունենայ նամանաւանդ ջուրերու միջոցաւ՝ որք անշուշտ հիւանդաց աղբերէն կը վարակին:

Զրկողութիւն կրող եւ հակառողջապահիկ պարագայից մէջ գտնուող խմբումներու մէջ կը ճարակի ժանտատենդն (մեծ քաղաքներն, բանտերն, եւն.): Պատանիք աւելի ենթակայ են նորա:

Ըստ Ժաքուի՝ ժանտատենդի ենթարկելոց 1/10 ին 20% կը մեռնի:

Շանթըմէս եւ Վիտալ, 1888 ին, ժանտատենդի մանրէից մշակութեան արգանակն մզելով իւր մանրէներէ զրկելէ վերջ՝ փոքր քանակաւ մուկերու ներարկելով զիտեցին թէ՛ սոքա յայնմհետէ աւելի մեծաքանակ ժահրի եւ նոյն իսկ մանրէից կրնային տոկալ. ուստի պատուաստեալ էին: Սանառէլի մի եւ նոյն եզրակացութեան հասաւ՝ մշակութեան հեղուկներն 120° տաքցնելով: Միեւնոյն արդիւնքն յառաջ կրնայ գալ հնդկախողի եւ նապաստակի համար:


Պոլիժէ, Բիթաղաթօ եւ Վառէրման ծանուցին թէ, ընդդէմ ժանտատենդի պատուաստեալ կենդանեաց արեան շիճն՝ ժանտատենդի դէմ կանխարգելիչ եւ դարմանիչ յատկութիւններ ունի:

Սթէռն, Շանթըմէս եւ Վիտալ կանխաւ ժանտատենդի ենթարկեալ մարդոց շիճին՝ կենդանեաց վրայ միեւնոյն ազդեցութիւնը հաստատեցին, եւ ըստ որոց քանի մը խոր. հար. մէթրն կը բաւէր իբր դարման: Շանթըմէս եւ Վիտալ կենդանիներէ մարդոց անցան 1892 ին, սակայն իրենց յոյսերը չ'պատուեցան, եւ ոչ ալ իրենց հետեւողներն փափաղեալ եզրակացութեան կրցին հասնիլ:

Թանջ (Dysenterie) — Թանջքի մանրէն Շանթը-  
մէս եւ վիտալ 1889 ին գտան . սա աղեաց մէջ բնա-  
կող ցուպիկ մ'է , որ կեղաւորումներու միջոցաւ ա-  
րիւնահոսութիւն կը պատճառէ : Արեան կորուստք կը  
տկարացնեն հիւանդն եւ մահ իսկ կ'առթեն :

Թանջը մեծ ջարդ կ'ընէ տաք երկրաց մէջ եւ նա-  
մանանդ օտարականաց համար :

Ջրերու միջոցաւ կը ճարակի այս հիւանդութիւնն  
եւ որ անշուշտ հիւանդաց աղբովն կը վարակի :



Ձեւ 63. — Ուռականութեան մանրէն  
(1400 անգամ մեծցած)

Ուռականութիւն (Tuberculose) . — Ուռականու-  
թեան մանրէն ցուպիկ մ'է , զոր Քոխ 1882 ին գտաւ  
(Ձեւ 63) : Այս մանրէից խմբումներու շուրջն կը կազ-  
մուին ուռիկներ (Tubercule), հինաուածոց բոբոքմամբ  
Այս հիւանդութիւնն մարմնոյ գրեթէ ամէն հիւսուածոց

կը պատահի . թոքերու համար ընդհանրապէս Թոֆալս  
կ'ըսուի , նախապատիւ կը համարիմք Թոֆալին ուռա-  
կանութիւն (Tuberculose pulmonaire) անուանել , եւ  
երբ հիւանդութիւնը աւելի յառաջ երթայ, Մաւարեա-  
կան ախ (Phtisie) կոչել : Ուռականութիւնն եթէ աւ-  
շերակային դրութեան (système lymphatique) եւ նո-  
րա խլիկներու մէջ բոյն դնէ՝ Խոլլախսութիւն (Scrofule)  
կ'ըսուի . յօգուածոց մէջ Սպիսակ պալար (Tumeur  
blanche), Էնթամորթեան շարակցական խաւինն Յուրս  
խոլխայր (Abscess froid), գանկուղիղի պատենիցն Խելապա-  
սակասայ (Meningite), գեղձերունն Խոլլ (Ecrouelles),  
ոսկերացն Ոսկրային ուռականութիւն եւն . կը կոչուին :  
Երբեմն՝ այս ամեն տարբեր հիւանդութիւններ համար-  
ուած էին , սակայն մանրէաբանք ամեն ուրեք միեւ-  
նոյն մանրէն գտնելնուն՝ այժմ Ուռականութիւն անուան  
տակ կը խմբեն դայնս :

Ամեն հիւսուածոց ուռիկներն ալ՝ կազմուելէ վերջ  
կը կեղաւորին (ulcérer) եւ մանրէներն դուրս կ'ար-  
տաքսուին վէրքեր բանալով , որպէս Խոլլախտի եւ  
Սպիտակ պալարաց համար : Թոքերու ուռիկաց ար-  
տադրած թարախն հազի միջոցաւ թոքերէ դուրս կ'ել-  
նէ իբրեւ խուխ :

Այս հիւանդութիւնն ուռիկներէ յառաջ եկած թա-  
րախից եւ խուխի միջոցաւ կը տարածուի . թարախ  
կամ խուխ չորնալով փոշիի կը վերածուին եւ շնչա-  
ուութեամբ թոքերու մէջ մուտք կը գտնեն , եւ անդ  
կամ մարմնոյ այլ հիւսուածոց մէջ տեղի կը տան ու-  
ռիկներու կազմութեան :

Մեծ են այս հիւանդութեան ըրած կոտորածներն ,  
նա մանաւանդ մեծ քաղաքաց մէջ՝ ուր տեղի ունեցած

մահերու մէկ հինգերորդն Ուռականութեան զոհերն են :

Ուռականութեան ամենէն աւելի զոհ տուող եւրպական քաղաքներն են . Վիւրցպուրկ , Հալլը , Պուտաբէստ , Վիեննա , Ռուէն , Ս . Բետրսպուրկ , Մօսկուա , Բարիլ :

Ըստ վերջերս տեղի ունեցած մարդահամարի միայն Վիէննա քաղաքն որ 1,465,000 բնակիչ ունի , տարին 6020 անձանց զոհ մը կը սայ այս հիւանդութեան :

Ընտանի կենդանիներէն եզրագիւններն աւելի ենթակայ են Ուռականութեան , խոզերն ու ձիերն աւելի քիչ անգամ : Թռչնոց Ուռականութեան մանրէն՝ դրացի սակայն տարբեր տեսակ մ'է ըստ ոմանց (Ռիվօլթա 1889 ին , ապա Սթոաուս եւ այլք) , ըստ այլոց մարդոց Ուռականութեան մանրէին հետ նոյնն է : Այս խընդիրն դեռ վերջնականապէս լուծուած չ'է : Քոխի մանրէէն տարբեր առարկաններ (մանրէ թէ ոչ) նմանօրինակ ուռեր կրնան յառաջ բերել , զորս 4 դասակարգի կրնամք բաժնել .

Ա. Գրգռիչ փոշիներ՝ որպէս ոսկեղնակի (cantharide), գետնամամուռի (lycoperde) և Կայենայ պղպեղի (Poivre de Cayenne) փոշիներն :

Բ. Մակաբոյծ ինչ ինչ կենդանիներ՝ որպէս թելածեւ ճճիներու (Nematodes) շուրջն (Էպսթէյն եւ Նիքօլայէն) : Սոքա ընդհանրապէս կենդանեաց յատուկ են :

Գ. Մակաբոյծ ինչ ինչ բոյսերու որպէս Սքսկեակիկի (Aspergillus) առթած ուռերն , սոքա աւելի յատուկ են հաւերու եւ թռչնոց , յորոց մարդոց կը փոխանցի շատ անգամ :

Դ. Քոխի մանրէէն զատ՝ այլ մանրէներէ առթեալ

ուռեր՝ որոց տիպարն է շղթայաչար ցուպամանրէի մը ուռերն (tubercules streptobacillaires) որք ճիշդ Քոխի մանրէի առթեալ ուռերու նման ընթացք մը կ'առնուն : Այս Ուռականութիւնն աւելի սանաւոր կենդանեաց Կրծողայ կարգին (Rongeurs) յատուկ է :

Յիշատակեցինք արդէն (էջ 94) թէ Քոխ գերման գիտունն փորձեց ընդդէմ Ուռականութեան պատուաստ մը գտնել , յաջողած ըլլալ կարծեց 1890 ին եւ այսպէս հրատարակեց . սակայն փորձերն չ'հաստատեցին իւր գիւտի ճշգրտութիւնն : Քոխի պատուաստի հիւթն՝ Ուռականութեան մանրէից 6 եօթնակի մշակութեան մանրէաթոյնի (toxine) քաղցուէնի մէջ լուծումն էր , զոր կը ներարկէր նախ փոքր քանակաւ և ապա հետզհետէ աւելի մեծ չափով : Այս կարծեցեալ դարման պատուաստն՝ Ուռականութեան ենթարկելոյ սաստիկ ջերմութիւն կը պատճառէ , եւ նոյն իսկ մերթ հիւանդութեան յառաջացումն կը փութացնէ . իսկ առողջներուն վրայ դրեթէ որ եւ է ազդեցութիւն չ'ընէր : Նոյնն տեղի կ'ունենայ կենդանեաց համար : Այժմ ոչ ոք կը գործածէ զայս իբրեւ Ուռականութեան դարման , անկէ կ'օգտուին միայն կենդանաբոյծք և երկրագործք . որք երբ կենդանիներ գնեն , նա մանաւանդ եզրագիւններ՝ Քոխի պատուաստահիւթով կը փորձեն զայնս . եթէ ներարկումն ընդունող կենդանին՝ ջերմութիւն ունենայ ըսել է հիւանդ է , եւ չ'են գներ , իսկ եթէ անտարբեր մնայ առողջ է :

Յիշատակեցինք արդէն (էջ 96) Ռիչէի եւ Հեոիգուոնի շիճաբուժական փորձերն ի մասին Ուռականութեան եւ կենդանեաց նկատմամբ գտած յաջողութիւնն : Այս գիտուններն կենդանեաց վրայ իրենց ըրած

փորձերէն յուսադրեալ՝ սկսան եւ մարդոց վրայ փորձել 1890 ի սկիզբն . եւ կարգ մը յուսադրական եղբակացութիւններ հաղորդեցին Կենսաբանական ընկերութեան : Շատ գիտուններ կրկնեցին այս փորձերն , սակայն դժբաղդարար հաստատեցին թէ՛ գիտուած բարելաւութիւններն ժամանակաւոր էին , յորմէ վերջ հիւանդութիւնն իւր ընթացքն կը շարունակէ :

Պէտէն եւ Բիք 1890-1891 ին՝ այժերու արեան Ուռականութեան ենթակայ մարդոց փոխանցմամբ՝ յառաջ եկած բարելաւութեան անցողական ըլլալն հաստատեցին , եւ դիտեցին նաեւ թէ , այդ կենդանեաց արիւնով այլ եւ այլ հիւանդութիւնք եւս ժամանակ մը կը բարելաւին :

Գիտունք հաստատեցին նաև թէ՛ շունն և այծն ենթակայ են մարդոց Ուռականութեան , եւ թէ սոցա մասին փորձեալ մանրէներն՝ թռչնոց Ուռականութեան մանրէներն էին , որք փոքր ինչ կը տարբերին մարդոց նոյն հիւանդութեան մանրէներէն . եւ թէ մարդոց Ուռականութեան մանրէներն՝ եթէ շուներու պատկինուի՝ հաւանականաբար սոցա արիւնն աւելի նպաստաւոր պիտի կրնայ ըլլալ մարդոց :

Վիքրոս իշու արեան շիճով Ուռականութեան դարման մը գտնել կարծեց , փորձերն չ՛հաստատեցին իւր գիւտի ճշմարտութիւնն :

Սյո տարի՝ Տօք. Մալակլիանօ ձենովացին՝ շան արեան շիճով ձգտած ըլլալ կը կարծէ Ուռականութեան դարմանն . գաղտնի կը պահէ դեռ այս շիճի պատրաստութեան եղանակն , եւ փորձեր կ'ընէ նոյն իսկ մարդոց վրայ : Գիտնոց կարծիքն նպաստաւոր չ'է առ այս :

Ֆրանկլիս (Syphillis). — Սյո հիւանդութեան մանրէն գտնալ կարծեց Լիւսթկառթըն 1884 ին . սակայն հաստատուած չ'է թէ արդարեւ այդ մանրէի գործն է : Հիւանդութեան շարժառիթ մանրէն հաւանականաբար արեան մէջ կը բնակի , եւ որ մորթի ու հուղաթաղանթից միջոցաւ դուրս կ'ելնէ , ուր յառաջ կը գան կարմրութիւններ , կեղաւորումներ եւ նոյն իսկ վերքեր , որոց միջոցաւ կը վարակի հիւանդութիւնն :

Ընդհանրապէս սեռական յարաբերութեանց առթիւ՝ ծննդական գործարանք կ'ըլլան վայր պատկինման , սակայն փոխանցումն կրնայ մարմնոց այլ մասանց միջոցաւ ալ լինիլ :

Թխման ժամանակամիջոցն շուրջ 28 օր կ'ենթադրուի , յորմէ վերջ հիւանդութեան մտից տեղն իսկ վէրք մը յառաջ կը գայ , Կարծացեալ չարակեղ (Chancere indurée) անուանեալ , որ հիւանդութեան առաջին նըշանն է :


Հիւանդութեան երրորդ շրջանի մէջ գտնուողք այլ եւս ախտապերժ են , եւ առ այս սոցա շիճով զայլս պատուաստել եւ նոյն իսկ դարմանել կը փորձեն ու մանք :

Կակուղ Չարակեղ (Chancere mou). — Կակուղ Չարակեղն ճիշդ Ֆրանկախաի Չարակեղին կը նմանի , միայն սա տարբերութեամբ որ՝ կակուղ է եւ ոչ կարծրացեալ , սա եւս ափրողիտեան հիւանդութիւն մ'է . ընդհանրապէս վարոցին վրայ տեղի կ'ունենայ : Վարակումէն քանի մ'օրեր վերջ ծնունդ կ'առնու եւ ոչ թէ կարծրացեալ չարակեղի նման չորս եօթնակներ վերջ :

Կակուղ Չարակեղի մանրէն Տիւքրէ 1889 ին գտաւ ,

իւննա եւ Շ. Նիքոլ ուսումնասիրեցին զայն : Չարակեղի թարախին մէջ կը գտնուի մանրէն (Ձեւ 64), ց'արդ հնար եղած է'է մշակել զայն :

Ձերմամզութեան (Gonorrhée) . — Ձերմամզութեան տարախոխիկ ըլլալուն այլ եւս ոչ ոք կը կասկածի . պատճառող մանրէներն երկգնդիկներ են (Ձեւ 65), որոյ իւրաքանչիւրն լուբիայի հատի ձեւն ունի : Միզանցքին առաջին մասին մէջ վարակելով կը զարգա-



Ձեւ 64. — Կակուղ Չարակեղի մանրէն

նան և հետզհետէ յետնակողմն կը յառաջանան , մինչև փամփուշան եւ նոյն իսկ երիկամունքն կրնան ելնալ : Այս մանրէներն աչաց մէջ ալ կը բնակին , որոյ վրան եւ բժիշկք կ'զգուշացնեն հիւանդներն՝ ազտոտ ձեռք չ'զպիլ տեսութեան գործարանին : Երբեմն մար-

մնոյ յօղուածոց շուրջն կը տեղափոխուին եւ յօղուածացաւի երեւոյթներ յառաջ կը բերեն :

Բոր (Lèpre) . — Բորի մանրէն Հանսէն առաջինն տեսաւ 1877 ին , սա ցուպիկ մ'է (Ձեւ 66) , հիւսուա-



Ձեւ 65. — Ձերմամզութեան մանրէն


Ձեւ 66. — Բորի մանրէն

(ա. 200 անգամ մեծցած .

բ. աւելի մեծցած)

ծոց եւ նամանաւանդ մորթին մէջ և ջիզերու երկայնքն կը գտնուին եւ ուռիկներ կը կազմեն :

Առաջին պարագային կ'անուանի Ուռական Բոր զի



Ձեւ 67. — Տապաստէ վարակեալ մորթի մը շերտն [coupe]


մորթին վրայ ուռեր յառաջ կը գտն սօքա կը կեղանան եւ մարմնոյ ծայրերու անդամատունն կը պատճառեն : Երկրորդ պարագային Անգղայական Բոր կ'անուանի՝ զի մարմնոյ մորթին վրայ անդգայ մակերեւոյթներ կը ներկայացնեն : Երբեմն այս երկու տեսակներն իրարու կ'ընկերանան :

Բորն հիւանդ հիւսուածոց հիւթերու միջոցաւ կը վարակի եւ ժառանգութեամբ կը փոխանցի :

Տապաս կամ Օնացաւ (Eryzipéle). — Տապաստի մանրէն գնդիկ մ'է (Ձեւ 67), զոր ֆէհլէյսն գաւաւ 1883ին, մորթին տակ կը բնակի եւ օդի միջոցաւ տարափոխիկ է :

Տապաստն ընդհանրապէս թեթեւ հիւանդութիւն մ'է, մարմնոց թունաւորմամբ երբեմն մահառիթ կ'ըլլայ :

Ածխախտ (Charbon). — Ածխախտն խոտակեր ուրճացող ընտանի կենդանեաց (ոչխար, եղ) յատուկ հիւանդութիւն մ'է, որ իբր համաճարակ մեծ ջարդեր կ'ընէ եւ մարդոց կը փոխանցի երեք եղանակաւ :




Ձեւ 68. — Ածխախտի մանրէն հնդկախոզի մը արեան մէջ

Ա. Մորթի գիպուածական պատկինմամբ. — Ածխախտ ունեցող կենդանեաց եւ կամ նոցա դիակաց հպմամբ եւն. ստէպ կը փոխանցի կենդանաբուժից, հովիւներու, մասլաճառաց, խաղախորդաց եւն. եւ յառաջ կը բերէ՝ ոչ թէ կենդանեաց նման ներքին հիւանդութիւն մը՝ այլ վէրքեր (Սաղաւարդ չար (Pustule maligne):

Բ. Ածխախտէ մեռնող կենդանեաց մտի ճաշակմամբ :

Գ. Ածխախտային արտադրութեանց փոշւոյն շնչմամբ, որոց ենթակայ են ցնցոտաքաղերն (chiffonier), բուրդի յարպարիչներն, եւն : Այս երրորդ կարգի փոխանցումն շատ հազուադէպ է : Այս վերջին երկու պարագայից մէջ՝ վարակեալ կենդանեաց վրայ տեսնուած նշաններն կը նշմարուին :

Ածխախտի մանրէն ցուպիկ մ'է (Ձեւ 68), որ արեան մէջ կը բնակի եւ նորա թթուածինն սպառելով մահ կը պատճառէ : Ածխախտի ցուպիկներն երբ հեղուկ միջավայրի մը մէջ մշակուին՝ երկար թելերու կը վերածուին, որք ապա դժուարաւ նշմարելի հատուածներու կը բաժնուին. քիչ վերջ իւրաքանչիւր հատ-



Ձեւ 69. — Ածխախտի մանրէից հունտերու կազմութիւնն (650 անգամ մեծցած)

Ձեւ 70. — Նշանական Ածխախտի մանրէն

ուածի մէջ մի ձուածեւ սերմնահատ (spore) կը կազմուի, (Ձեւ 69), եւ հուսկ ուրեմն թելաման պատեաններն մածուածահիւթի վերածուելով՝ կը լուծուին մշակութեան հեղուկին մէջ, եւ սերմնահատերն ազատ կը կը մնան. որք աճմամբ ցուպիկի վիճակն կ'առնուն :

Ածխախտի պատուաստի եւ փորձերու մասին կանխաւ գրեցինք (էջ 92) : Ածխախտի շիճաբուժական զարմանի մասին շատեր աշխատեցան, բայց չ'կրցին հասնիլ արդիւնաւոր եզրակացութեան մը :

Նշանակաւ Ածխախտ (Charbon symptomatique) կ'անուանի Որոճացողաց եւ նամանաւանդ Եղազգեաց յատուկ հիւանդութիւն մը՝ որոյ ենթարկելոց մարմնոյ զանազան կողմերն ուռեր յառաջ կը գան։ Այս հիւանդութիւնն մասամբ Ածխախտի նմանելուն՝ Նշանակաւ Ածխախտ կ'անուանի։ Սորա շարժառիթ մանրէն՝ (Ձեւ 70) Bacillus Chauvæi կ'անուանի։



Ձեւ 71. — Խլնացաւի մանրէն

որոյ նշանակաւ խոզովակի մէջ բնակուին Խլնացաւ եւ մորթի մէջ բնակուին Քոս կը պատճառէ։ Այս հիւանդութիւններն քրեկնց արտադրութեանց ձեռք մարդոց ալ կը փոխանցին։

Խլնացաւ (Morve) և Չիու Քոս (Farcin). — Խլնացաւն և Չիու Քոսն՝ Չիւազգեաց յատուկ հիւանդութիւններ են, միևնոյն մանրէէ պատճառեալ (Ձեւ 71),


Բասկոնեան Փսախտ (Septicémie de Pasteur) Փտակաւն թելամանրէն (Vibrien septique) (Ձեւ 72) զոր Բաստէօն 1875 ին գտաւ, պատճառն է այս ախտի, մարդոց Չար ջրապալարին (Oedème maligne) և վիրաց յանկարծական Քաղցկեղի (Gangrène) վերածման, որպէս նաև կենդանեաց և նամանաւանդ ձիերուն Հատիչ քաղցկեղին (Gangrène traumatique)։

Կատաղութիւն. — Կատաղութիւնն շուներու եւ երբեմն մտակերաց յատուկ հիւանդութիւն մ'է, որոյ ենթարկեալք խածնելով՝ իրենց ժարհաւոր լորձնի միջոցաւ՝ այլ կենդանեաց եւ մարդոց կը հաղորդեն հիւանդութիւնն։

Կատաղութեան մանրէն գտնուած չ'է<sup>(1)</sup> բայց գիտեմք թէ նորա թոյնն ջղայլն գրութեան կեդրոնի եւ նամանաւանդ ողնուղեղի կոճղեղի մէջ կը կեդրոնանայ։

Մարդոց համար կատաղութեան մանրէի թխման ժամանակամիջոցն 15-60 օրեր եւ երբեմն ալ աւելի երկար է։

Պատմեցինք արդէն (էջ 93) թէ՛ որպէս թխման



Ձեւ 72. — Փտակաւն Թելամանրէ

ժամանակամիջոցին իսկ պատուաստամբ հիւանդութեան առաջըն կ'առնուի։

(1) Վերջերս Վարսաւիոյ [Ռուսիա] հիւանդանոցի բժիշկ Տօքթ. Ա. Կոխիլոփէ՛Յ ծանոյց գիտական աշխարհին՝ գտած ըլլալ կատաղութեան մանրէն, որ մանրագնդիկ մ'է, եւ կը զբաղնուի կատաղի կենդանեաց զանկուղեղի մէջ։

Պապէս եւ Լիբ 1889 ին՝ ընդդէմ՝ Կատաղութեան պատուաստեալ շուններու արեամբ ուրիշ շուներ պատուաստելով՝ բաւական յաջողութիւն գտան : Պապէս եւ Շէռչէ 1891ին մարդոց համար ալ նոյնն փորձեցին , պատուաստեալ մարդոց եւ կենդանեաց արեան շիճով , եւ բաւական յաջողութիւն գտան :

Կարկամութիւն (Tétanos) . — Այս հիւանդութեան ենթարկեալ կենդանեաց եւ մարդոց ինչ ինչ մկանունք կը ձգտին , եւ յառաջ կը բերեն ցաւառիթ պարբերական պրկումներ ու գալարումներ :

Մարդոց համար նախ ծամելեաց , ապա ծոծրակի եւ թիկանց մկանունք կը բռնուին , եւ յետոյ ձգտումն կը տարածուի ամբողջ մարմնոյ մկանանց մէջ :

Հիւանդութիւնն քանի մը ժամեր կամ օրեր կը տեւէ եւ մահով կը վերջանայ ընդհանրապէս :


Գիտական խուզարկութիւնք հաստատեցին թէ՛ միշտ վիրաւորմանց հետեւանքն է այս հիւանդութիւնն , թէ վարակելոց տկարութիւնն ու ցուրտն կը նպաստեն հիւանդութեան զարգացման , որոյ աւելի ենթակայ են սեւամորթներն քան սպիտակ ցեղն :

Մանրէաբանութիւնն եկաւ վերջապէս ցոյց տալ թէ՛ բուն շարժառիթն մանրէ մ'է , որ վիրաւորմանց առթիւ մուտք կը գտնէ մարմնոյն մէջ եւ յառաջ կը բերէ այս խանգարումներն : Աւելի ստէպ կը պատահի տաք երկիրներն , զի շարժառիթ մանրէն զարգացման համար բաւական ջերմութիւն կը պահանջէ :

Կարկամութեան մանրէն ցուպիկ մ'է (Ձեւ 73), 1884 ին գտնուած , որ իր գոնողին անուամբ Նիքօլաիէօի մանրէ կ'անուանի , զայն լաւ ուսումնասիրողն Քիթազաթօ ճաբոնացի գիտունն եղած է :

Կարկամութեան մանրէներն անօդակեաց են , դիւրութեամբ հոնտեր կ'արտադրեն , որք մանրէից ծայրերն կը կազմուին , որով եւ շատ անգամ հալթեռի (haltère) ձեւն կ'առնուն :

Կարկամութեան մանրէն առատ է հողի տղմին , տանց փոշիներու եւ խոտակերաց աղեաց ու աղբերու մէջ : Այս մանրէներն քիչ անգամ Կարկամութիւն կը պատճառեն , զի որպէս ցուցուցին Վայառ, Վէնսան եւ այլք, այս հիւանդութեան հոնտերն առանձինն պատկիներով ուտիչ բջիջներէ կը ճաշակուին ու կը ջնջուին առանց որ եւ է արդիւնքի . հիւանդութիւնն յառաջ բերելու համար պէտք է որ սորա մանրէն կամ իւր թոյնն՝ այլ մանրէից հետ ընկերացեալ լինի , եւ կամ կարեւոր վէրքի մը վրայ հասնին մանրէներն , ուր ձլելով կըրնան թոյն արտադրել :



Ձեւ 73. — Կարկամութեան մանրէն

Կարկամութիւնն առթող մանրէներն՝ վարակեալի մարմնոյն մէջ չ'են գտնուիր , այլ միայն իրենց մտից տեղն . իրենց արտադրած թոյններն (tetanine, tetanotoxine, spasmotoxine) կ'աղդեն մարմնոյ վրայ : Քընիւտ Ֆապէր առաջինն զատեց այս թոյններն եւ Վէնսէն ու Վայառ ուսումնասիրեցին զայն 1890 ին : Այս թոյններն 65° ջերմութեամբ կ'անհետանան , սակայն ման-

րէններն մինչ 1000 եւ աւելի իսկ կը տոկան. 700 տաք-  
ցած մշակութիւններն ներարկելով՝ այլ եւս չ'են ազ-  
դեր, ըսել է մանրէներն չ'են ազդողները՝ այլ իրենց  
թոյններն, որք եւ մանրէներէ զատելէ վերջ միեւնոյն  
ազդեցութիւնն ունին :

Ձիերու ծառայութեան մէջ գտնուող անձինք աւե-  
լի ենթակայ են կարկամութեան, զի ձիերու ազան կար-  
կամութեան մանրէներէ հարուստ լինելով՝ իրենց ծա-  
ռայողներն փոքր վիրաւորմամբ կը վարակին :

Պէհրինկ եւ Բիթազաթօ ուզեցին սովորական մի-  
ջոցներով դանալ կարկամութեան պատուաստն, ժահրի-  
խստութեան ազագաւ չ'յաջողեցան . ուստի եւ ստիպ-  
ուեցան մշակութեան մզեալ հեղուկի՝ եռաքլօրային  
մանիչի (trichlorure d'iode) հետ խառնուրդն ներար-  
կել . ապա նախապատիւ համարեցին մէկ մաս կարկա-  
մութեան մանրէի մշակութեան հեղուկն՝ (առանց հուն-  
տի) երկու մաս ուրցի (thymus) արգանակի հետ խառ-  
նելով ներարկել :

Վայառ կարկամութեան մանրէի մշակութեան ջե-  
ռուցեալ հեղուկն ներարկելով՝ մի եւ նոյն եզրակա-  
ցութեան հասաւ :

Ռու եւ Վայառ կարկամութեան մանրէից մշակու-  
թեան մզեալ հեղուկն՝ մանիչախառն ջուրի (<sup>1</sup>/<sub>500</sub>) հետ  
կը խառնէին, նախ 1 առ 3 համեմատութեամբ, եւ  
այս հեղուկէն 4 խոր. հար. մէթր երեք օրն անգամ մը  
նապաստակաց կը ներարկէին, ապա հետզհետէ կ'ա-  
ւելցընէին մշակութեան հեղուկի քանակն և կը նուա-  
զեցընէին մանիչախառն ջուրի համեմատութիւնն, եւ  
այսպէսով յառաջ կը բերէին զօրեղ պատուաստում մը :  
Ընդդէմ կարկամութեան պատուաստեալ կենդան-

եաց շիճն պահպանիչ եւ դարմանիչ է այս հիւանդու-  
թեան, որպէս Պէհրինկ եւ Բիթազաթօ առաջինն ցը-  
ցուցին : Ռու եւ Վայառ պատուաստեալ ձիերու արեան  
շիճն գործածեցին եւ հաստատեցին որ՝ սորա ժահրի  
պատկինման ատենն, անկէ փոքր ինչ առաջ եւ կամ  
վերջ ներարկելով՝ միշտ առաջքնառնել կը յաջողին .  
բայց երբ հիւանդութիւնն սկսած է՝ հաւանականու-  
թիւնն կը նուազի : Փորձելօք հաստատեցին նաեւ թէ՛  
այդ դարմանիչ շիճն իւր ծաւալի մէկ միլիոն անգամն  
ծաւալով ժահրոտ մշակութեան հեղուկի ազդեցութիւնն  
կը չեղոքացնէ :

Գիտունք կենդանիներէ մարդոց անցան, որք կրնան  
3-400 խոր. հար. մէթր շիճ ընդունիլ : Մարդոց վրայ  
եղած փշթեմերն յուսացեալ արդիւնքն չառւին :

Բաստէօեան ուսումնարանն կը մատակարարէ կար-  
կամութեան շիճն :

Կենդանեաց յառուկ սարափոխիկ հիւանդութիւններ .  
— Մինչ ց'արդ խօսեցանք միայն՝ այն ամէն հիւանդու-  
թեանց մասին՝ որք միայն մարդոց յատուկ են, կամ  
մարդոց ու կենդանեաց միանգամայն կը վերաբերին :  
Գործիս սահմանն չ'ներեր գրել նաեւ՝ միայն կենդան-  
եաց յատուկ եղող հիւանդառիթ մանրէից մասին . ո-  
րոց զլիաւորներն են .

Ա. Նեանական Ածխախտ (Charbon syptomatique)  
որոյ մասին համառօտ տեղեկութիւն մը տուինք Ած-  
խախտի առթիւ :

Բ. Հաւերու Քոլերան, որոյ մասին գրեցինք պատ-  
ուաստի պատմութեան նկատմամբ՝ սա ձուածեւ ցու-  
պիկ (Bacterie ovoide) անուանեալ մանրէէն առթեալ է :  
Շատեր կարծեն իսկ թէ՛ Խոլերա Քոլերան (Հօլ

Քոլերա) եւ Նապասակաց Փսալսն (Sépticémie de lapin) միեւնոյն մանրէէն առթեալ են , որպէս եւ այլ մի քանի հիւանդութիւններ :

Գ. Խոզերու Կարմուկն՝ զոր յիշատակեցինք պատուաստի պատմութեան առթիւ :



Դ. Եզանց Քոսն (Farcin de boeuf) որ ճիւղաւոր մանրէէ մը (cladophrix) առթեալ է (Ձեւ 74) :



Ձեւ 74. — Եզանց բոսի մանրէն

Ե. Կովերու եւ մաքեաց ստեանց բորբոքմանց տարափոխիկ հիւանդութիւններն մանրէներէ պատճառեալ են: Կովերունն հա-

մարչաշար գնդամանրէից կը նմանի :

Զ. Զիոց մորկաց Ռնգահոսութիւնն (Gourme) ալ համարչաշար գնդամանրէէ մը առթեալ է :


Վերքեր եւ քարախարսադրիչ մանրէներ . — Թարախի արտադրութիւնն ալ մանրէից գործն է , սոքա ոչ միայն մարմնոյ մակերեւոյթի վիրաց վրայ կ'ապրին եւ թարախ կ'արտադրեն , այլ եւ մարմնոց խորերն :

Թարախարտադրիչ մանրէներն մորթային գեղձերու մէջ յառաջ կը բերեն Մկնոռներ (Furoncles) ու Կայծակներ (Anthrax), ոսկերաց վրայ Ոսկերային փսուքիւն (Ostéomyélite) , ծննդաբեր կանանց արգանդին մէջ թարախային հոսումներ եւն :

Թարախն եթէ առանց արեան մէջէն անցնելու տեղափոխուի տեղափոխական պալարներ յառաջ կը բերէ . իսկ եթէ արեան մէջ անցնի արեան թունաւորումն՝ կը պատճառէ որոյ առաջին նշաններն են դող , ջեր-

մութիւն . որոց յաջորդեն առատ քրտինք , ուժաթափութիւն , զառանցում :

Թարախարտադրիչ մանրէից թոյներն մորթէն դուրս ելնել փորձելով՝ անդ յառաջ կը բերեն պուտեր , երի-



Ձեւ 75. — Թարախարտադրիչ ոսկեգոյն մանրէ

Ձեւ 76. — Թարախարտադրիչ շղթայաշար մանրէ

կամուռքէն անցնելով սպիտամզութիւն եւ աղիքներէն անցնելով փորհարութիւն կը պատճառեն : Արեան թունաւորումն մինչ իսկ մահ կրնայ առթել :

Թարախարտադրիչ գլխաւոր մանրէներն են , Ողկոյզաշար գնդամանրէներ (Staphylococcus) [ որոց չորս գլխաւորներն են St. Pyogenes aureus (Ձեւ 75), St. Py. albus, St. Py. citreus և St. Pyogenes (Ձեւ 76) ] , Mic. Py. tenuis

Ձեւ 77. — Կապոյտ թարախի ցուպիկն

Mic. cireus albus , Mic. cireus flavus, Bacillus Pyogenes foetidus (Ձեւ 77) , Bac.septicus (Ձեւ 72) :

Streptococcus Pyogenes՝ Տապաստի (Eryzipèle) մասնաւոր մանրէն է . այս մանրէն մեծ դեր կը կա-

տարէնաեւ Որդեծննդական ջերմի (Fivre Puerpérale) ,  
 Յաւառիթ սպիտակ բորբոքման (Phlegmátia alba  
 dolens) , Փողացաւի ( Angine) , Սրտի Ներքնամզիտի  
 (Endocardite) , Թոքամզիտի (Pleuresie) , Սրտի Արտա-  
 մզիտի (Péricardite) , Որովայնի Շիճամզիտի (Péritonite)  
 հիւանդութեանց մէջ :

Թարախարտադրիչ մանրէից փոխանցումն տեղի  
 կ'ունենայ , թարախի , թարախաթաթախ վիրակապե-  
 րու և թարախի չորցած փոշիի միջոցաւ :



### Յ Ա Ն Կ Ն Ի Ի Թ Ո Յ

**ՅԱՌԱՋԱԲԱՆ**

ԳԼՈՒԽ Ա. — Գիւտ , Դասակարգութիւն եւ Ան-  
 ուտանկոչութիւն մանրէից ..... 1

ԳԼՈՒԽ Բ. — Կազմախօսութիւն եւ Բնախօսու-  
 քիւն մանրէից ..... 6

    Բջիջի ..... 6

    Մակրիկ ..... 11

    Ձեւ 12 , Կազմ 16, Շարժում 17, Շնչա-  
 ութիւն 19, Սնանում 20, Հիւքարտադր-  
 րութիւն 21, Հիւքազանութիւն 22 ,  
 Սերունդ 23 , Մանրէից վրայ ներգործող  
 աղդակներ 27.

ԳԼՈՒԽ Գ. — Ծնունդ մանրէից .... 29

ԳԼՈՒԽ Դ. — Մանրէից գործունէութիւնն եւ յա-  
 ոայ բերած երեւոյթներն ..... 37

    Խմորիչ մակրիկներ ..... 38

    Նեխիչ մակրիկներ ..... 42

    Գունասու մակրիկներ ..... 43

    Լուսասու մակրիկներ ..... 44

    Մարսիչ մակրիկներ ..... 46

    Հիւանդասիք մակրիկներ ..... 46

ԳԼՈՒԽ Ե. — Բնակավայր մանրէից ..... 48

    Օղ 84 , Հող 49, Ջուր 50, սպորող մարմիկներ 51

**ԳԼՈՒԽ Զ. — Մշակութիւն, Պատկերում, Տարրալուծում եւ Գեներփիւն մանրէից** ..... 53

1. Մշակութիւն մանրէից ..... 53

    Մշակութեան մարմիններ 53, Ամլացումն 55, Մշակութեան մարմնից ընդունարաններն եւ նոցա լեցումն 58, սերմանումն 65, Դիօւսաբերութիւն 68

2. Պակիկում ..... 68

3. Տարրալուծում մանրէից ..... 69

4. Գեներփիւն մանրէից ..... 73

**ԳԼՈՒԽ — Է. Հիւանդութիւնք եւ մանրէք** ..... 77

    Մոսք ..... 78

    Ինֆնապաշտպանութիւն կեկրակեաց ..... 79

    Մոնում ընդ մեջ մանրէից ..... 82

    Թխումն ..... 83

    Հիւանդոտիք մանրէից բոյներն ..... 83

    Հիւանդոտիք մանրէից ժահրի սխարացումն եւ խսացումն ..... 84

    Ենթակայութիւն լեւ Ախսագերծութիւն ..... 86

    Պակիկում ..... 87

    Պատուաս ..... 88

    Ենթալուծութիւն ..... 95

    Պատուաս քե՛ Ենթալուծութիւն ..... 98

    Երան ի՛նչպէս կ՛ազդե ..... 99

**ԳԼՈՒԽ Ը. — Տարափոխիկ հիւանդութիւնք** ..... 101

    Բոլերա ..... 102

    Յեսարսն Զերմ ..... 105

    Խաղաւարեաց Ժակսախն ..... 106

    Դեղիկ Տեկ ..... 108

    Եռացակն Զերմ (Կարմրուկ, Հարսանիք, Ծաղիկ) ..... 109

    Կեղծմաշկութիւն ..... 110

    Կապոյտ Հագ ..... 115

    Համադում եւ Տանկ ..... 115

    Թոքսապ ..... 115

    Ժակս ..... 117

    Ժակսասեկ ..... 117

    Թակց ..... 120

    Ոռոսկանութիւն ..... 120

    Տրակախս ..... 125

    Կակոյ Չարակեղ ..... 125

    Ջերմալգութիւն ..... 126

    Բոր ..... 127

    Տարաս կամ Օնացա ..... 128

    Ածխախ ..... 128

    Խլնացա եւ Բոս ձիոց ..... 130

    Բասկոնեան Փսախ ..... 130

    Կասաղութիւն ..... 131

    Կարկանութիւն ..... 132

    Կեկրակեաց յատուկ տարափոխիկ հիւանդութիւններ ..... 135

    Վերեր եւ քարախարսադից մանրէներ ..... 136





Microzoaire Մանրակենդան  
 Microphyte Մանրաբոյս  
 Monas Մենակեացք  
 Nitricans Բորակածնիչ  
 Nucléole Կորիզակ  
 Oscillariées Ճոճականք  
 Ovule Զուրիկ  
 Péritoine Որովայնի շճաթաղանթ  
 Peste à bubon Խաղաւարտեսյ  
 փանտախտ  
 Phagocyte Ուտիչ բջիջ  
 Phagocytose Բջջակերութիւն  
 Photogène Լուսատու  
 Phtisie Մաշարէական ախտ  
 Porte-objet Աւարկայակիր  
 Protoplasma Արարչահիւթ  
 Protiste Առաջնէ  
 Pseudonostoc Նօսթօքանման  
 Ptomaine Գիւթբոյն  
 Pyogène Թարախարտադրիչ  
 Sacharomycètes Շաքարասունկք  
 Saprophytes Փտաբոյսք  
 Schizophytes Հերձաբոյսք  
 Schizomycètes Հերձասունկք  
 Scarlatine Կարմրուկ  
 Scatule Քակորիւղ  
 Scissiparité Հերձածնութիւն

Scrofule Խոլլախտութիւն  
 Sécrétion Հիւթարտագրութիւն  
 Solution Լուծոյթ  
 Spirillum Պտուտածէ, Ոլորածէ  
 Spirobactérie Ոլորամանրէ  
 Spirochæte Պտուտածէ [մանրէ]  
 Spore Հունտասերմ, Հունտ  
 Sporozoaire Հունտասեր [կեն-  
 դանի]  
 Staphylococcus Ողկոյզաշար  
 [գնդամանրէ]  
 Stimuline Գրգռիչ, Գրգռանիւթ  
 Streptobacille Շղթայաշար ցու-  
 պամանրէ  
 Streptococcus Համարչաշար, Շըզ-  
 թայաշար [գնդամանրէ]  
 Sulfo-bactérie Խժմբամանրէ  
 Syphilis Ֆրանկախտ  
 Thallophytes Տերեւաբոյսք  
 Thoxalbumine Թունասպիտ  
 Toxine Մանրէաթոյն  
 Tuberculose Ուռականութիւն  
 Vibrio Թրթուակ  
 Vibrion Թրթուուկ  
 Vibrionia Թրթուակեայք  
 Xylole Փայտիւղ  
 Zimogène Խորածին

ՀԵՂԻՆԱԿԻՆ ԳՈՐԾԵՐՆ

Իրական Շարժում Ա. տարի (1885) .....	(Սպառեալ)	
» — » Բ. » (1886) .....	20	դր.
» — » Գ. » (1887) .....	20	»
Բնակ. պատ. Ա. Հասոբ (Կենդ. հիւսուածաբանութիւն եւ Մարդկ. Կազմ. ու Բնախօսութիւն)		
Դասագիրք երկրորդական վարժարանաց.....	40	»
Նախորդին համադրօցն Դասագիրք Լախակրթ.	8	»
Ուսումնասիրութիւն միզային քաւերու պատճառաբանութեան եւ կազմութեան վրայ (Ֆրանս.)	10	»
Ծագումն հայ տառից .....	10	»
Մանրեաբանութիւն .....	10	»

ՄԱՄԼՈՑ ՏՈՎ

Տիեզերք եւ իւր կազմութիւնն (Ֆրանսերէն)

Ի ՄՕՏՈՑ ՀՐԱՏԱՐԱԿԵԼԻ

Առողջապահութիւն

ՀՀ Ազգային գրադարան



NL0342928

